



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

20261

ՄԵԺ ՄԱՐԴԱԿԱՐԱՆԻ ԳԵՂ

ԳԱԼՈՎԱՆԻ ԸՆԹԱՑԻ

Առաջակա 16. Պատում, 1905 Կոյնարկելի

—

Հ. Ռ. Գալովանիովանի
Տ Պ Ա Ը Ա Յ

Ժ. Ռ. Տ. Ռ. Տ.
1906

34
Մ-55

07 FEB 2010

34
4-55

08 FEB 2010

ՄԵԺ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԳԻՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ՎԵՄՆԱԿԱՆ ԱՏԵԼԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ

Կատարւած և. Պոլսում, 1905 Նոյեմբերին :

"PAROS" BOOK STORE
806 S. SOULARD AVE.
DETROIT, MICH.



Ժ Հ Ն Ե Ա
1906

28 JUN 2013

32.991

ԸՆԹԵՐՅՈՂՆԵՐԻՆ

Յուլիսի 21-ին՝ սուլթան Աբդիկ-Համիդի դեմ եղած
փորձի՝ գատավարութեամ պաշտօն և ական արձանա-
գրութիւնն է, որ հրատարակում ենք այս քրօշիւրով։

Արժէ, որ հայ հասարակութիւնը կարդայ։

Տպագրում ենք ամփոփով։ Այդ զաւեշտական հայոց-
անքներն, ուղղած Յեղափոխութեամ հասցեին, ամէծքները,
թափած տերրորիստների գլուխին, ամծայր կեղծիքները,
սարքած մեղադրողների և օրանց ծրագրի շուրջը, վերջա-
պէս անգութ տաթչանքները, գործադրած անմեղ կալանա-
ւորների վրայ, — են և կը մնան անհերքելի վաւերագրին՝
որ այս գատը խորապէս ախտաւոր է, զուրկ արդարադա-
տութեամ տարրական պահանջներից, համեմած նախա-
մտածւած չարամտութեամբ։

Այդ չարամտութիւններից ամենամեծը և էականը —
Մեծ-Մարդասպամի մահիկի տակ ապրող հայ ժողովրդի
զեմ մի մոը ու մահաբեր յարձակումն առաջ բերելու ծրա-
գիրն է, համիդական միակ միջոցը՝ յեղափոխութիւնը
խորտակելու հայւար։ «Գեավուրները փատիշահին անգամ
սպանել են ուզում» — ահա եզրակացութիւնը այս երկա-
սպանել են ուզում» — ահա եզրակացութիւնը այս երկա-
սպատում հրատարակութիւնների, ո՞ոթք, սուլթանական
սպատի մէջ խմբագրած, Կ. Պօլսի ստրուկ մամու-
լի միջոցով տարածում են օսմաննեան կայսրութեան բո-
լոր ծայրերը, մրափած զազանութիւնը ի զ է և կոչելու
նպատակով...



1794-2002

Ապագայ յեղափոխական պատմութեամբ է վերապահում՝ սըբագրել նոյեմբերեամ անարդ դատավարութիւնը և հրապարակ համել փ ա ս տ ե ր ը իրենց իսկական կերպարանքով։ Մեր ասելիքը այսօրւան չէ պատկանում։

Բայց մի բամ, որ կարող ենք և պէտք է ասենք այսօր-այն է, որ այդ նեմզամիտ դատավարութեամ տակ թագմած սպառմալիքները չեն, որ պիտի կամզեցնեն հայ ժողովրդի Յեղափոխական մարտը, ազատագրական մի արդար մարտ, որը, ամսասան և ամյողողող, կը շարութակէ դիմել իր գլխաւոր նպատակիմ՝ ոչչացմանը այն րէժիմի, որ քամեց արիւնը և՛ հայի, և՛ մակեղոնացու, և՛ քրիստոնեայի, և նոյեմիսկ մահմէդականի, որոնց բոլորի կրծքից հնչեց ցաման և ափսոսանքի մի ճիչ յուլիսի 21-ին, երբ Բեռագիրը գուժեց տերրորական հարուածի սրտարեկ վիճումը...

,ԳՐՈՇԱԿԻՆ ԽՄԲԱԳՐԱՎԹԻՒՆ

ԺՂՆԵՎ
1906, Յունար.

ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ

ԵՊԵՌՆԱԿԱՆ ԱՐԱՐՔԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒՆ

132։ տարւոյ Յուլիսի 8^{րդ} ուրբաթ օրը, Սէլամ-լըքի արարողութիւններէն եաք, երբ ՎԵԴ. Սուլթանին՝ մզկիթէն վերադառնալուն առթիւ կայս. զօրքերը բարեկի յարգական գիրը և առնեին, Մարզարանի հրապարակին վրայ եղեռնական բռնկում մը տեղի ունեցաւ, որուն սոսկալի ազգեցութեամբը 26 հոգի սպաննուեցան և 58 հոգի վիրաւորուեցան։ Այս պատճառաւ իբր ոճագործ ամբաստանուած են։ —

Պէլճիահպատակ Անվերսցի Էտուար Ճօրիս, որդի Փիրարոյի.

Ճօնս ափարթմանին գոնապան Քօչիսարցի Մանուկ Իւմուտեան.

Սեբաստացի սրճեփի Նշան.

Քրէօքըր պանդոկին գոնապան Սեբաստացի Յովաննէս էս Վան կա Վարիպի պետան.

Ասոր քեռորդին՝ Յովանէփի Թօփի ալեւան.

Խշէմէճի Երուանդ Յովան անեան.

Շրջուն գրավաճառ Մշեցի Եղիա Քահիչ վէճեան.

Ըստրիական Հիւանդանոցին գոնապան Սեբաստացի Առաքել Նահապետան.

Քրէօքըր պանդոկին նախկին պաշտօնեաներէն Ախութցի Փրօ Պաղապահ պատուան.

Աէքքլը տ'Օրիւնի Քլիւպին սպասարկու Պիթլիսցի
Մանուկ Օթոեան.

Կոյն Քլիւպին պաշտօնեաներէն Պիթլիսցի Պողոս
Քէչեան.

Ասոր հօրեղմօրորդին՝ Մանուկ Քէչեան.
Պիթլիսցի Խաչիկ Բլոեան.

Երկաթագործ Մանուլ.

Երկաթագործի վարպետ Միլթո.

Միջնորդ Մաթէօ Վինէ և միջնորդ Միլու.

Ինչպէս նաև փախստական՝

Տիկին Ժօրիս Աննա Նէլլէնս.

Լիփա Ռիփա կամ ուրիշ անունով՝ Սաֆօ.

Տիկին Ոօֆի Ռիփա կամ Մարի Զայց.

Օրիորդ Ռուպինա Գայն.

Կառապան ՃօրՃ Փէթրի Վարշամով, բուն
անունով Գրիգոր Վարշամ.

Շարլ Եռուզանովիչ Աշոտ, բուն անունով
Կարապետ.

Թորասա Եռուզանովիչ Թորգորմ, բուն
անունով Արտաշ Քամարանեան.

Թիֆլիսցի Տիկին Աշքովա կամ Անճօվա.

Սիլվի Ռիչի կամ Քէօսէ Արիսթիտի,
կամ Քօչօ, կամ Ալֆօնս Վոկան և բուն
անունով Վահկան.

Կառապան Մկրտիչ Վարիպետ.

Չիագարման Երուսանդ Փրանկիւլեան.

Կոշկակար Երզումցի Արշակ.

Գարեգին Արսէն Արսէնեան Յովակիմ.

Անտոն Գոչուր ուրիշ անունով Ալաճաճեան.
Երուսանդ Ալաճաճեան.

Թօհափձի Թագւոր Յակոբեան:

Ասոնց ամէնքին Հրապարակային դատավարութիւնը
տեղի ունեցաւ Պօլսոյ եղեռնադատ ատեանին առջեւ
շաբաթ օր:

Դատական մարմինը կը բաղկանար նախագահ Հիլմի
պէյի նախագահութեամբ Նիյմէթուլլահ, Գարբիէլ,
Եահեա և Ճէմիլ պէյերէն:

Ընդհ. Դատախազի պաշտօնը կը վարէր Կէճմէտաին
պէյ էֆէնտի:

Ներկայ էին նաև Պելճիոյ Հիւպատոսարանին թարգ-
մաններէն Մ. Մարքեթիչ և Ճելլէն Հիւպատոսարանին
թարգմաններէն Մ. Զիբուր:

Պաշտպան փաստաբաններն էին Խնդիր Սիմօն, Թըն-
կըր Սիմօն, Եօրտանաքի, Գրիգոր Գալայճեան, և Եան-
քօ Քանա էֆէնտիները և Հիւսնի ու Սատէտաին
պէյերը, որոնք իրենց մասնաւոր տեղը գրաւած էին:

Դատական մարմինը ժամը 5-ին մօտ մտաւ դատասրահ:

Էտուար Ժօրիս անուն ամբաստանեալը թուրքերէն
չկիտնալով, Առետր և Հանրօգուտ շինութեանց նախա-
րարութեան արհեստից վարչութեան տնօրէնի օգնական
Վասիլ էֆ. Երգումով թարգման կարգուեցաւ:

Նախագահը քննեց ամբաստանեալներուն ինքնու-
թիւնը և կանոնական ազգարարութիւնները ուղղեց
պաշտպան փաստաբաններուն, որմէ ետք կարգացւեցաւ
փախստականներուն տրուած պայմանաժամին որշմա-
գիրը և անոնց անունները մէկիկ մէկիկ յիշատակուելով և
կանչուելով, հասկցուեցաւ. թէ գատասրահին մէջ չեն
գտնուիր: Ասոր վրայ նախագահը կարծիք հարցուց ընդհ.
դատախազութեան, որ յայտնելով թէ փախստականնե-
րուն մասին կանոնական ձեակերպութիւնները կատա-
րուած են և անոնք անսաւած են, ապահնչեց ի բացա-
կայութեան դատավարութիւնը կատարել: Դատական
մարմինը խորհրդակցեցաւ և որոշելով փախստականնե-

բուն ի բացակայութեան դատուիլը, երկու կողմին ալ ծանուցուեցաւ այս պարագան: Ասկից ետք կարգացուեցաւ ամբաստանիչ ատեանին տեղեկագիրը և ամբաստանագիրը:

Ամբաստանիչ Ստեանին Տեղեկագրին պատճենը:

Նախագահի փոխանորդ Մէհմէտթէվֆիդ պէյէ, անշգամ թագւոր և օգնական՝ անդամ Հիւսէյին Հիւսնի Էֆէնտիներէն՝ կազմուած ամբաստանիչ մարմինը նիստ գումարեց ի ներկայութեան Վերաբնիչ Ատեանին ընդհանուր պէյէ և գելձիական տէրութեան թարգմաններէն Մազհար պէյէի և գելձիական տէրութեան թարգմաններէն Մարգէթիչ և քարտուղարներէն Սատըդ պէյէ կարգաց ընդհ. Դատախազութեան 1321 հոկտ. 15 թուակիր պաշտօնագիրը, Պօլսոյ Նախագահ Ատեանին հարցաքննչութեան որոշմագիրը և ուրիշ պաշտօնաթուղթեր:

Այս որոշմագրին իմաստը սա էր, թէ 1321 տարւոյն Յուլիսի 8^{րդ} Ուրբաթ օրը Սէլսմէլըքի արարողութիւններէն ետք, երբ վեհ. Սուլթանին՝ մզկիթէն վերաբարձին առթիւ Կայս. զօրքերը իրենց բարեի յարգական դիրքը կառնէին, Մարզարանի հրապարակին վրայ եղեւնական բռնկում մը տեղի ունեցաւ, որուն սոսկալի հետեւանքով 26 հոդի սպաննուեցան և 58 հոդի վերաբարուեցան. այս առթիւ ամբաստանուած ձերքակալեաններուն և փախստականներուն (որոնց անունները վերը յիշատակուած են) մասին կատարուած հարցաքննութիւններէն հաստատուեցաւ թէ, Տէ՛ր մի արասցէ, Կայսերական մարդարագին և Օսմ. Կայս. Երկրին կարգ մը կարեսր տեղերուն մէջ ընդհանուր մեծ յեղափոխութիւն մը առաջ բերելու անիծեալ մտադրու-

թեամբ, Պուլկարիա, Ֆընեվ և Թիֆլիս գտնուած Հայ և Պուլկար Խոռվարական ընկերութիւններուն որոշմանց և կազմակերպութիւններուն արդիւնքն է յիշեալ եպերելի ոճիրը:

Մտադրուած և որոշուած յեղափոխութեան ձեւը և կերպը այնպէս էր որ, Կայսերական զօրքերը, որոնց սիրուղ զեղուն է կատարեալ հաւատարմութեամբ ու անձնութեամբ, հանդէպ վեհ. Կայսեր, ինչպէս նաև հաւատարիմ Կայ. Հպատակները, որոնք հօն կը գտնուէին, նոյն պահուն, բնական է թէ իրենց զգացած արագ շփոթութեան ու տպաւորութեանը ազգեցութեամբ, եպերելի յարձակումը օտարահպատակներուն պիտի վերագրէին, և անոնց գէմ շարժում մը և ընդհանուր յարձակում մը պիտի կատարէին. և այսպէս պիտի ոճրապարտները կը յուսային իրենց վատոգի արարքները արդիւնաւորել:

Այսինչ, անցեալ տարի Հայ Պաշնակցական յեղափոխական մարմինը և Պուլկար Խոռվարա ընկերութիւնը խառն, Սօֆիայի մէջ արտակարգ ընդհ. Ժողով մը գումարեցին: Այս նիստին ներկայ էր նաև իր անհիւանական և յեղափոխական գաղափարներովը ծանօթ Փիէռ Քիյեառ անուն Քրանսացի Խմբագիրը, որ Հայ յեղափոխականներուն իբր օրկան իր հրատարակած Փրօ Ար մէնիա թերթին մէջ համառօտակի խոնելով այս կարեսր գումարութիւնը և գաղտնի որոշումներուն մասին, գրած էր թէ Հայ յեղափոխականները իրաւամբ ստիպուած պիտի Ըլան ցարդ իրենց խուսափած ամէնէն վճռական և վերջնական գործադրութեան գիմելու:

Այս խոռվարական որոշմանց համաձայն, Պօլսոյ մէջ գործադրուելիք անիծապարտ միջոցները կազմակերպու համար գործի ձեռնարկած է նաև Պաքուի

Հայերէն և Ռուսիայէն վտարեալ յեղափոխականներէն
Ք թ ս տ ա փ ո լ Մ թ ք ա յ է լ ե ա ն , որ „Դ ր օ շ ա կ“
Հ ա յ Յ ե ղ ա փ օ խ ա կ ա ն Ը ն կ ե ր ու ժ ե ա ն կ ե ր ո ն լ Ժ ն ե վ
Փ օ խ ա դ ր ա ծ և Հ ո ն Հ ի մ ա ծ է ր Դ ր օ շ ա կ յ ե ղ ա փ օ
Խ ա կ ա ն թ ե ր թ ր :

Քրիստով անցած հոկտեմբերին Պօլիս գալով՝ Պել-
ճացի ձերբակալեալ ժօրիսի բնակած Բերայի ափար-
թը մանին մէջ իբր աղջիկը ցոյց տուած Առուպինս Գայնի
հետ, Սամուէլ Գայն ծածկանունով ամիսի մը շափ բնա-
կեցաւ: Յետոյ դարձեալ հայ յեղափօխականներէն և
ստկայն երկրորդտականներէն, Երնավուտքեօյցի Վռամ-
շապուհ Քէնտիրեան և Լիփս Թիփս կամ ուրիշ անունով
Սաֆօ, յիշեալներուն վարչութեան տակ, Պօլոյց մէջ յե-
ղափօխական մասնաճիւղ մը հաստատած էին իրենց ա-
նիծեալ նպատակներուն գործադրութեան համար: Կա-
րեոր գործադրութեանց յանձնառու ըլլալով, ասսե-
ճանական կերպով ծառայող և օժանդակող այդ մաս-
նաճիւղ կազմողները վերը իրենց անունները յիշատա-
կուածներն են:

Այդ յեղափոխականներուն խռովայոյզ մտադրութեանց իրը արդիւնք, իրենցմէ Քրիստովիոր Միքայէլան, աղջիկը՝ Ռուպինա Գոյն, Լիփա Իիփս և Տիգին Սօփի Իիփս, Երկու անգամ Աշլամլըքի հանդիսավայրին բարձրաւանդակին գրայ և տասներկու անգամ ալ բարձր արարողութիւնը գիտելու համար սովորաբար եկող միւս հիւրերուն մէջ, Մարզարանի հրապարակը գտնուած են, քանիցս ուշադրութիւն ըրած, հաշուած և արձանագրած, որ Մզկիթին ներքին դուռնէն մինչև բակին դուռը 1 վայրկեան 42 երկվայրկեաննէն կը հասնի կայսերական կառքը. հետեւաբար „դժոխային մեքենայ“ անուն սովորակալի և սպանիչ նիւթեր պարունակող գործիքը հայթայթելով, կառքի մէջ դրած, նոյն բարձր

վայրը մտցուցած և վեհ։ Կայսեր վերադարձին պահուն գործածել որոշած էին։ Միայն Քրիստովոր Միքայէլեան եպերելի ձեռնարկին այս ձև գործադրուելուն հակառակ ըլլալով, բարձրաւանդակին վրայէն ձեռքով պայթուցիկ նետելու գաղափարին վրայ կը պնդէր և այդ կերպ պայթուցիկ նետելու փորձերը շարունակելու համար Սօֆիա գացած էր։ Այն միջոցին ծընեվի մէջ Հայ յեղափոխական դաշնակցական մարմին մէկ համաժողովը պիտի գումարուեր։ Պօլսոյ յեղափոխական մասնաճիւղին կողմէ, իբր պատուիրակ նոյն համաժողովին ներկայ գտնուելու համար, յիշեալ ժօրիսի անցագրովը Պօլսէն փախած է Արնավուտքէօյցի Վռամշապուհ Քէնտիրեան, որ Սօֆիա հանդիպելով, Քրիստովորի հրաւերով կնեածօվա կամ Պալի Էֆէնտի գիւղը գացած են։ Հոն երկուքն ալ պայթուցիկի փորձ կատարած ատենաին, անակնկալ պայթման մը հետևանքով սպաննուած և բնաջինջ եղած են։ Հետևաբար, բուն իսկ կառքով եղեռնական վատ արարքը գործադրել մտադրող Արիփու, իր կնոջ Սօֆիի անուան մասնաւորաբար Ախէննայէն Պօլիս կառք մը բերել տուած է։ այս կառքը Սիլվիօ Ռիչիի կամ բուն անունով Վահանի, միջնորդ Մամէօյի և Միխալի միջոցաւ մաքսատունէն հանուած է, կառապան Մկրտիչի կողմէ Շիշլի, Թաթմաւլ Ճատակսի, Նախապէս վարձուած և յարդարուած ախոռը և կառատունը փոխադրուած է, ուր բերուած են Կարապետ Աշոտի և Վերոյիշեալ Մկրտիչի կողմէ գնուած կենդանիները։ Այդ կառքը եղեռնական արարքին օրը կառապան Գրիգոր Վարչապովի և ձիադարման Լրուանդի կողմէ վարուելով, մտցուած է Սէլամլըքի արարողութեան մէջ և սոսկալի գործիքը ատօնց, ինչպէս նաև Լիփա Ռիփսի, Օր. Ռուպինա Գայնի կողմէ անձամբ գործածուած և բռնկցուած է։ իսկ Սիլվիօ Ռիչի, Կարապետ Աշոտ և Արտաշ Թորո-

գոմ ալ կատարած են քօմիթէին վերաբերեալ զանազան պարտաւորութիւններ, մասնակից և գաղափարակից եղած են ամէն տեսակ յեղափոխական խորհրդակցութեանց, ընկերակցած են պայթուցիկ գործիքին պատրաստութեան, մէլիսիթ կոչուած կարեւոր հրանիւթը, քումպարա պայթուցիկ, պատրոյդ և այլ քանդիչ և հրավառ գործիքներ բերել տուած են Պօլիս, եպերելի մտադրութեանց գործադրութեան համար, զանոնք պահած և ընկերութեան մէջ մտնող ծանօթ անձերու բաժնած են:

Չերբակալեալ էտուար Ժորիս և կինը Աննա Նէլլէնս ալ ասոնք իրենց տունը ընդունած, ամէն տեսակ վատ և չար խորհրդակցութեանց, թղթակցութեանց, ձեռնարկութեանց մասնակից եղած են: Ժորիս անձամբ կատարած է մէլիսիթի պատրաստութիւնը, և որոշած է պաթման համար պէտք եղած ջերմութիւնը ու պայթման պահուն սոսկալի ազգեցութիւն մը առաջ բերելու համար, երկաթեայ սնտուկ պատրաստած և մէջը զետեղած է հրավառ նիւթեր. նաեւ Ժորիս երկար ատեն իր քովը պահած է 144 քիլոյի չափ մէլիսիթի ծրարները և դէպքին գիշերն ու առտուն ալ, Լիփա Ռիփսի և Օր. Առուպինա Փայնի հետ խորհրդակցելով՝ զանոնք խրախուսած և սրտապնդած է և Առուպինայի հետ ալ յաւիտենական հրաժեշտ փոխանակած է: Քառասուն քիլօ ծանրութեամբ և երկու քարիւղի թիթեղ տուփի տարողութեամբ մէլիսիթի երկաթ սնտուկն ալ անծանօթ եղանակով մը շինուած է երկաթագործ Միթօյի և Մանօլի կողմէ և դէպքին օրէն առաջ յանձնուած է:

Փախստական Տիկին Աշքօփա Խոռովայսզ ընկերութեան անդամ եղած է և յեղափոխական թղթակցութիւններու միջնորդած է: Փիլիպէ բնակող Անտոն Գոշ, ուրիշ

անունով Ամուճա Ալաճաճեան, Պօլսոյ յեղափոխական մասնաճիւղին գործերուն կարգադրութեան համար թղթակցած է. գարձեալ Փիլիպէ բնակող երուանդ Ալաճաճեանի հետ լոֆիս բնակող թագւոր Յակոբեան ալ յեղափոխական մասնաճիւղին գործաւոնութեանց շարունակման և գործադրութեանց ապահովման համար կարեւոր գումարներ զրկած են Լիփա Ռիփսի և Սիլվի Իիչչիի:

Դռնապան Մանուկ, սրճեփ նշան, դռնապան Առաքել, Ճաշարանապիտ Հաճի նշան, դպրոցական Մանուկ, փախստական Գարեգին, Յովակիմ, Կոշկակար Արշակ, Մկրտիչի եղբօրորդին Յովսէփ, Քլիւպին պաշտօնեաներէն Մանուկ, Պիթլիսցի Փրօ, Մկրտիչի եղբայրը Յովհաննէս ալ, այդ յեղափոխական մասնաճիւղին անդամ ըլլալով, կը կարգային և կը հետեւէին „Դ Ր Ո Չ Ա Կ“ յեղափոխական լրագրին, ընկերութեան անդամներուն ստուարանալուն կ'օգնէին և անընդհատ կ'աշխատէին փոթաջանութեամբ: Ասոնք, հրանիւթերն և պայթուցիկ նիւթերը իրենց եպերելի նպատակին իրը միջոց ընդունած, ծանօթ տեղեր պահած և եղեռնական դէպքէն առաջ ու ետքը, դարձեալ ծանօթ տեղեր փոխագրած և բաժնած են:

Ասոնցմէ Մանուկ, նշան և խոհարար Հաճի նշան մասնաւորաբար յեղափոխական գործողութիւնները ուրոյն եղանակով մը շարունակելու գործին պետերն էին. գրավաճառ Եղիա, Երուանդ Յովսաննեան, Քլիւպի սպասաւորներէն Պօղոս, միւս Մանուկ և Խաչիկ ալ յեղափոխական ընկերութեան մասնակից էին. ասոնցմէ Երուանդ և Եղիա „Դրօշակ“ լրագիրը կը կարգային և Ընկերութեան նիւթապէս կ'օգնէին. Երուանդ կ'ընդունէր և կը պահէր վնասակար նիւթեր. Պօղոս, միւս Մանուկ և Խաչիկ ալ Քլիւպի սպասաւորներէն վերցյիշեալ

Մանուկի բերած պօմպաները փոխադրելու և պահելու գործին մասնակցած էին:

Հարցաքննութեան տեղեկագրին մէջ մանրամասնութեամբ բացատրուած ու կէտ առ կէտ նշանակուած է մասնակցութեան բաժինը, աստիճանն ու չափը յիշեալ անձերուն, որոնք կազմակերպած էին այս յեղափոխական մասնաճիւղը, որուն վայրագ նպատակն էր թէ Պօլսու մէջ և թէ Օսմանեան կայսրութեան այլեայլ կարեօր կողմերը յեղափոխական տիուր շարժում մը առաջ բերել հաւատարիմ հպատակներուն և օտարազգի երեւելիներուն դէմ, անմիջական կերպով հիմնայատակ ընելով բնակարաններ և շէնքեր:

Յիշեալ անձերուն այս մեծ ոճին յանդգնած ու մասնակցած ըլլալը հարցաքննութեան վաւերաթուղթերուն մէջ արձանագրուած և հաստատուած է իրենց խոստովանութեամբը, տուած անձնական բացատրութեամբը, ապացուցներով ու վճռական յատնութիւններով, վաւերաթղթերով և բազմաթիւ վկաններու յայտարարութեամբը: Հաստատուած է, թէ այս եղեռնական նպատակին յատկացնելու մտօր գործածուած դրամին մէկ մասը Պանքայէն առնուած է, որուն արձանագրութիւնը կ'ապացուցանէ այս պարագան. յեղափոխականներուն պատրաստած և ձեռք ձգած և ժորիսի բով պահուած 140 քիլո մէլինիթէն, եղեռնական բռնկումի առթիւ գործածւածին մնացորդը, գոնապան Առաքելի ձեռքով պահուած էր Աւստրիական հիւանդանոցին մէջ. մէլինիթին մէկ մասը գոնապան Մանուկի ձեռքով հորը նետուած և անհետացուած է. միւս պօմպաները և ուրիշ երկաթէ գործիխներն ու քանդէ հրանիթերը գտնուած և դուրս հանուած են Աւստրիական հիւանդանոցին, ձո՞նս արարթը մանին, Քրէօբը պանդոկին և մեծ Քլիւպին նման եւրոպական

հաստատութիւններէն: Ասոնցմէ և այս կարգի դրական ապացուցներէ զատ, որոնք անմիջական կապ մը ունին եղեռնական արարթին հետ, կառքին բեկորներուն վրայ կատարւած գիտական բննութենէն և բաղդատութենէն առաջ բերուած արդիւնքը, ինչպէս նաև բռնկումի պարագաները բացատրող գիտական բննութեանց տեղեկագիրները, կառքին ինչպէս բերուելուն և հայթայթուելուն նկատմամբ Վիեննայի օսմ. գեսպանատան և մաքսային վերատեսչութեան պաշտօնական տեղեկագիրները. անիծապարտ անձերէն Լիփա Ռիփսի և լնկերներուն՝ Իզմիրի մէջ ալ իրենց Խիլ մը մեղսակիցներ գտնել ու հօն ալ խոռվարաբական ձեռնարկներու յանդգնած պահուն ամէնուն ալ բոլոր գործիքներով հրանիթերով և պայթուցիկ առարկաներով ձերբակալւիլը, և այս վերջիններուն մասին ալ անջատօրէն անօրինակ հարցաքննութիւն և կանոնական գործողութիւններ կատարուիլը. գարձեալ այս անիծեալ անձերու ընկերներէն ոմանց Պիրէոնի մէջ ալ խոռվարաբական յասնախումբ մը կազմելը և անոնց Պոլսոյ և Իզմիրի նկատմամբ Խիլ մը ձեռնարկներ ու առաքումներ կատարած ատեն, իրենց վաւերաթղթմերով և վիստակար գոյբերով Հելլէն կառավարութեան կողմէ ձերբակալուիլն ու հարցաքննութեան և դատարանի ենթարկուիլը բացայատօրէն պարզուած է պաշտօնական գրութիւններու պարունակութեան մէջ: Հետեւաբար, Լիփա Ռիփսի կամ ուրիշ անունով Սաֆօրի, Տիկին Սօֆի Ռիփսի, Տիկին ծօրիս Աննա Նէլլէնսի, Օր. Ռուպինա Փայնի, Տիկին Աշքովյանի, կառապան Գրիգոր Վարշամի, Կարապետ Յովհաննէսեանի, Աշոտի, Արտաշ Խաչիկեանի, Թորգոմ Քաբուտանեանի, Սիլվիօ Ռիչիի կամ բուն անունով Վահանի, կառապան Մկրտիչ Պարիպեանի, Ճիադարման Երուանդ Քրանկիւլեանի, Էտուար Ժօրիսի,

գոնապան Յովհաննէսի, սրճեփ Նշանի, գոնապան Մանուկի, գոնապան Առաքելի, Յովսէփի, Քլիւպի սպասաւորներէն Մանուկի և Ախլաթցի Փրոյի արարքները կը պատշաճին պատժական օրինագրքին 55-րդ յօդուածին և 58-րդ յօդուածին յաւելուածին առաջին հատուածին: Իսկ հօշկակար Արշակի, դպրոցական Յովհիմի, դպրոցական Գարեգինի, Երուսնդ Ալածաձեանի, Ամուձա Ալածաձեանի, Թագւոր Յակոբեանի, գրավաճառ Եղիայի, Երուանդ Յովլանանի, Պօղոսի, Երկրորդ Մանուկի և Խաչիկի արարքներն ալ կը համապատասխաննեն վերոյիշեալ 58-րդ յօդուածին առաջին հատուածին: Իսկ Մաթէոյի, Միխալի, Միլթոյի և Մանօլի արարքներն ալ յիշեալ օրինագրքին 63-րդ յօդուածին տրամադրութեան համեմատ եղեռնական արարքներ են: Իսկ որոշուած է բեկանել հանրային իրաւանց դատը, դպրոցական Մանուկի մասին՝ որուն մահը քննութեամբ պաշտօնապէս հաստատուած է և սրճեփ Նշանի մասին՝ որ բննութեան միջոցին անձնասպան եղած է:

Որոշմագրին պարունակութեան կը համաձայնի ընդհ. դատախազութեան պահանջմագրին եղրակացութիւնն ալ որ կը պահանջէ իրրև եղեռնագործ դատել վերոյիշեալ անձերը և բեկանել Մանուկի և Նշանի նկատմամբ տեղի ունենալիք հանրային իրաւանց դատավարութիւնը:

Ընդհ. դատախազութեան օգնականը պահանջմագրին պարունակութիւնը կրկնեց և դատավարութեան արձանագրիչ քարտուղարն ալ ամրող պաշտօնաթուղթերը յանձնեց դատական մարմին և Երկուքն ալ երբ գուրս ելան ժողովասրահէն, ամբաստանիչ ատեանը անընդմիջաբար սկսաւ իր խորհրդակցութիւններուն: Ատեանը նկատի առաւ վերոյիշեալ անձերուն եղեռնական նպատակը և յեղափոխական ընդհանուր մեծ

շարժում մը յարուցանելու չար մտագրութիւնը, (որոնք մանրամասնուած են վերը) և 1321 Հոկտ. 18-ի նիստին մէջ միաձայնութեամբ որոշեց որ ամբաստանեալներուն ամէնքն ալ, իբր ոճրապարտ դատուին Պօլսոյ եղեռնադատ ատեանին առջե:

* *

Ամբաստանիչ ատեանին տեղեկագրէն ետք կարդացուեցաւ նաև Պօլսոյ վերաբնիչ ատեանին ընդհ. դատախազութեան 1321 Հուն. 22 թուակիր ամբաստանագիրը, որ մանրամասնորէն պարզելէ ետք վերոյիշեալ անձերուն անիծեալ մտադրութիւնը, եղեռնական արարքը և մասնակցութեան աստիճանը զանոնք կ'ամբաստանէ իբր հեղինակը նոյն ոճրապարտ արարքին:


1494-1500

Բնդիանուր դատախազի նաևը

Ընդհանուր դատախազ Նէմմէտտին պէտ նիստ պերձախօս կերպով պարզեց դատը Երկուք ու կէս ժամէտ աւելի տեւող ատենաբանութեան մը մէջ: Ն. Վասենութիւն պատմեց թէ Յուլիս 8-ի ուրբաթ օրւան եղեռնական փորձը արարքն էր Ժընեվ, Թիֆլիս և Պուլկարիա գտնւող Հայ Յեղափոխական Դաշնակցական ընկերութեան, որ Պօլսոյ և Օսմ. կայսրութեան կարեւոր կողմերը յեղափոխական մեծ շարժում մը առաջ բերելու անիծեալ գաղափարը ունէր և կուզէր այդ արարքով օտարահնապատակները իբր ոճրին հեղինակ ենթագրել տալով, Օսմ. հաւատարիմ զօրքերը և հըպատակները գրգռել օտարազգիներուն դէմ և ընդհանուր յարձակում մը առաջ բերել:

Ընդհ. դատախազը սապէս շարունակեց. —

Այդ եղեռնագործները սկզբունքով, գաղափարով և



կոչումով անիշխանական ըլլալով, իրենց վատ մտաշ դրութիւնն էր նաև գեսպանատունները, դրամատունները, հիւանդանոցները, հիւրանոցները և այս կարգի դրամական և օտար պաշտօնական ու անհատական չէնքերը բանդել և օդը հանել, և այսպէս իւանդարել Օսմ. կայսրութեան և օտար տէրութեանց միջև հնուց ի վեր գոյութիւն ունեցող ներդաշնակութիւնն ու բարեկամութիւնը:

Վալով խնդրին լուսաբանութեան, տեղի ունեցած այս անիծապարտ արարքը օրէնքին ընդհանուր տրամադրութեանց համեմատ, ապացուցուած եղեռնագործութիւն մըն (միւրմը մէշըուտ) է: Հետեւաբար, ըստ օրինի, դէպքին վայրի վրայ իսկ նախնական հարցաքննութիւնները տեղի ունեցան և այս պայթումին սոսկալի ազդեցութիւնը նկատի առնելով, այնպէս ենթադրուեցաւ թէ անոր ստորին հեղինակները նոյն պահուն սպաննուած և անհետացած են: Ուստի, նախ և առաջ, ստիպողական կերպով, սպաննուածներուն ինքնութիւնը որոշել ձեռնարկուեցաւ: Այս դէպքէն զոհուողները վարձու կառքերու կառավարներ, սրճեփնել և գործաւորներ են: Ասոնց իւրաքանչիւրին ինքնութեան համար բացուած քննութեամբ հաստատուեցաւ, որ այդ կարգի մեծ եղեռնական արարք մը գործելէ շատ հեռի կը գտնուին: Երկրորդ, հօնտեղ վիրաւորեաները, շընորհիւ Աւել, Կայսեր անմիջապէս փոխագրուեցան ելլուրզի, Կիւմիւշ Սույիի և Համիտիյէ Մանկանց հիւանդանոցները, ուր ամեն տեսակ ինամբ և հոգածութիւն նորհուեցաւ իրենց: Հօն իւրաքանչիւրը հարցաքննուեցաւ, իրենց վկայութիւններն ու խոստովանութիւնները արձանագրուեցան և սակայն անոնցմէ և ոչ մէկը կըրցաւ ստոյգ ապացոյց մը և տեղեկութիւն մը տալ եղեռնական արարքին նկատմամբ: Ուստի ձեռնարկուե-

ցաւ քննութիւն մը կատարել դէպքին տեղւոյն վրայ, ուր բոնկումին հետևանքով փոս մը գոյացած էր, որուն շուրջ երկաթի կտորներ և կառքի բեկորներ կը նըշմարուէին:

Ասոր վրայ երրորդ աստիճանի քննութեան մը ձեռնարկուեցաւ պայթումէն քանդուած և վեասուած կառքերուն և անոնց տէրերուն նկատմամբ: Հաստատուեցաւ, որ եղեռնական դէպքի ատեն ջախջախուած կառքերը փոխագրուած են 4-րդ թաղապետութեան յատուկ Պէշիկթաշի նաւամատոյցի մօտ գտնուած աւազի թաղապետական մթերանոցը: Անմիջապէս հարցաքննիչ մարմինը իր հետ առնելով կառավաններու արհետապետը, ինչպէս նաև կառք նորոգող և շինողներէ կազմուած մասնագէտներու խումբ մը այն տեղը գնաց և կատարուած մանրազննին քննութենէն հասկցուեաւ, որ պայթումէն անմիջապէս ետք 16 կառքեր իրենց կենդանիներով մէկտեղ փացած են: Այս 16 կառքերուն տէրերը և զանոնք վարողները որոնք ըլլալը ձշուած էր: Իսկ 17-րդ կառքը միւս 16-ին բաղդատմամբ ալ աւելի ջարդուփշուր եղած էր և փայտեայ մասը կատարելապէս ոչնչացած էր. անիւնելը բառուուով շրջապատւած էին: Այս կառքին տէրը որոշուած չէր և ուեէ մէկը չէր ներկայացած իրեւ տէրը այդ կառքին: Մասնագէտները անմիջապէս քննութենէ մը անցուցին կառքին երկաթեայ բեկորները և հասկցուեցաւ որ այս կառքը ամիսէ մը ի վեր վիայն սկըսած է գործածուիլ և թէ դեռ նոր գնուած է գործածունէն: Ուստի այս կառքին անիւնին թասին վրայ դրոշմուած մարքան ու թիւը հանուելով տեսնուեցաւ, որ Վիէննայի մէջ կառք շինող նասէլտօրֆէր գործարանին անունն ու 11,123 թիւը կը կրէր: Այս մը նացորդը, մարքան ու թիւը, բաղդատելու համար պայ-

թումէն գոյացած փոսին մէջն ու շուրջը գտնուած կառքի երկաթեայ բեկորներուն հետ, Հարցաբննիչ մարմինը կառքի մասնագէտներուն հետ գէպքին վայրը գնաց: Տեղի ունեցած բննութեամբ տեսնուեցաւ, որ փոսին մէջ գտնուած կառքին լծակին վրայի թիւը նոյնն է կառքին անիւին թասին վրայի թիւին: Եւ, այդ տեղի կառքին բեկորներն ու մթերանոցէն բերուած կառքին բեկորները կատարելապէս իրարու նման էին: Այս ատեն գրուեցաւ Վիէննայի օսմ. գեսպանատան, թէ այս կառքը ե՞րբ, որո՞ւ ձեռքով և ի՞նչպէս յանձնարարուած է Վիէննայի նոյն գործարանին: Միւս կողմէ, գրուեցաւ Մաքսային վերատեսչութեան, որ զրկէ յիշեալ կառքին յատուկ քօնէսըմանը, մանիֆէսթօն, մթերանոցի տետրակներուն արձանագրութիւնները, հասկանալու համար, թէ նոյն կառքը մաքսատունէն ի՞նչպէս հանուած է:

Իսկ պայթուցիկ նիւթին ինչ նիւթերէ կազմուած ըլլալուն, ինչպէս պայթելուն և գէպքէն անմիջապէս ետք հոն գոյացած փոսին շուրջը գտնուած և մինչև հեռուները նետուած երկաթի բեկորներուն նկատմամբ գիտական զննութիւն մը կատարելու պաշտօն յանձնուեցաւ Ծովային նախարարութեան և Թնդանօմարանի վերատեսչութեան մասնագէտ պաշտօնեաներէ ու մանց: Այս մասնագէտներուն ընդարձակ տեղակագրէն հասկցուեցաւ, որ անոնք նախ սա կարեոր խնդիրը լուծեցին, թէ պայթուցիկ նիւթը հողին տա՞կը զետեղուած էր, թէ մակերեսին վրայ: Իրենց բննութիւնովը սա արդիւնքին յանդեցան. նկատելով որ գէպքին ժամանակ գոյացած փոսը հազիւ եօթանասուն սանթիմէթր խորութիւն ունի, որուն շրջապատը շեղ ըլլալէ աւելի ուղղահայեացի մօտ է, և փոսին մէջ գտնուած երկաթի կտորներուն մէկ մասը հողին տակ ծածկուած

է, ասոնց ամէնքը նկատողութեան առնելով՝ հաստատեցին, թէ պայթումը գետնին տակէն չէր, այլ հողին մակերեսին վրայէն տեղի ունեցած էր:

Ասկէ զատ, բազդատութեան գրուեցան նաև գէպքին վայրը գտնուած կառքի լծակին և անվթար կառքի մը լծակին դիրքերը, և հաստատուեցաւ որ լծակը ճնշուած էր վրայի կողմէն ուղղուած արտակարգ ուժի մը ազդեցութեամբ. հեռուներէն հաւաքուած անօթի բեկորներէն հաստատուած է, որ պայթուցիկ նիւթը մետաղեայ պահարանի մը մէջ զետեղուած և այնպէս բռնկցուած է. գիտական քննութեամբ հասկացուած է նաև, թէ անիծապարտ ոճրագործը կառքին այնպիսի դիք մը տուած է, որ ճիշդ ու ճիշդ բարեկի պաշտօնական արարողութեան պահուն տեղի ունենայ իր դժոխյին նպատակը, ինչ որ կը ցուցնէ, թէ այդ ոճրագործը այս արարքին ձեռնարկելէ առաջ զանազան փորձեր կատարած է և բռնկումէն անմիջապէս առաջ փախած է: Իսկ պայթուցիկ նիւթը կառքին մէջ վետեղուած է և այնպէս մացուած է բարձր վայրը և հոն բռնկցուած:

Այսպէս, նախնական քննութեան և գիտական այս յայտնութեանց և ապացոյցներուն յենլով սկսան ըըննութիւնները առաջ տարուիլ: Մաքսային վերատեսչութենէն հասած քօնէսըմանին և մանիֆէսթօնին ըըննութենէն հասած պահանջուցաւ, որ կառքը Մայս 9-ին կամ 10-ին Լոյտի Տալմացիա շոգենաւով Պոլիս հասած է Սիլվիո Ռիչի անուն հասցէին: Սիլվիո Ռիչին մաքսատան կողմէ ճանչքուած մէկը չըլլալով, այդ անունը գծուելով վաճառական Մ. Լաֆրանքո անունը արձանագրուած է, և ամբատանեալներէ Մաթէօի միջոցաւ, որ այս վաճառականին մարդն էր, կառքը մաքսատունէն հանուած է. բացի մաքսատուրքէն, տասը օրուան

մթերանոցի յաւելուածական տուրք վճարուած է, բանի որ կառքը որոշեալ պայմանաժամէն տասը օր աւելի մնացած էր մաքսատունը։ Մաթիօ հարցաքննութեան մէջ յայտարարեց, թէ այդ կառքը մաքսատունէն հանած է իրեն պէս մաքսէն ապրանք հանող Միխալի միջնորդութեամբ՝ Սիլվիօ Ռիչի անուն անձին դիմումին վրայ, և թէ երեքը մէկանց հանած են կառքը մաքսատունէն։ Ամբաստանեալներէն Միխալ հաստատած է Մաթիօի խօսքերը և յայտնած է թէ, ճանչցած է Սիլվիօ Ռիչին, Բերայի աշխարհիկ կեանքին մէջ, և անոր գիմումին վրայ՝ գիւրացուցած է մաքսէն հանելու գործողութիւնները կառքին՝ որ Սիլվիօ Ռիչիի բերած ձիերուն լծուելով՝ կառապանի մը և ձիադարմանի մը կողմէ իրեն անձանօթ տեղ մը փոխադրուած է։ Այս յայտնութիւններէն ետք, քննութիւն մը բացուեցաւ կառքին գտնուած տեղը և Սիլվիօ Ռիչիի ինքնութիւնը ճշտելու համար։

Քառչուէ անիւով կառքերը հազուագէպ են Պօլսոյ մէջ, և ծանօթ անձանց քով միայն կը գտնուին։ Այս կառքին անիւին վրայի քառչունները բոլորովին տարբեր էին Պօլսոյ մէջ ծանօթ եղած քառչուէ անիւննու տեսակէն, որոնք կլոր են ու օդով լեցուած, մինչդեռ այս վերջինը սնամէջ չէր, ինչ որ կը ցուցնէր թէ դիւրին էր ճշտել անոր տէրը։ Ուստի կատարուած քննութիւններէն լսուեցաւ, որ այս կառքը կը գտնուէր Շիշլի, Թաթավլա ճատաէսի խիստ ամայի տեղ մը, Անատօլի երկաթուղոյ Ընկեան փաստաբաններէն Ղազարոս էֆի վարձած ախոռին և կառատունին մէջ։ Խսկոյն խուզարկութիւն կատարուեցաւ նոյն տեղը և հաստատուեցաւ, որ Մայիս 1-էն սկսեալ հօն կը գտնուէրն Մկրտիչ անուն կառապան մը և Երուանդ անուն ձիադարման մը։ Ասոնք գնած էին գերասաւ-

պետ Հասան էֆէնտի խիստ հանդարտաբարոյ զոյդ մը ձիերը, որոնց հօն փոխադրուելէն 15—20 օր ետք հօն բերուած է նաև Վիեննային եկած կառքը։ Հոս կը յաճախէին նաև բացի Մկրտիչէն և Երուանդէն և ուրիշ անձ մը, ինչպէս նաև անպես և անմօրուս հրկայնահասակ անձ մը, որուն համար՝ ուսւ է կ'ըսեն և կառքին ու ձիերուն տէրը։ Եղեռնական արարքէն շաբաթ մը առաջ ասոնց միացած էր նաև ծոռժ անուն մէկը, զօր կառքին ուսւ տէրը կ'ըսէր թէ Վիեննային բերել տուած է։ Մկրտիչ ծոռժը կառապանութեան վարժեցնելու և ճամբանները անոր սովորեցնելու համար զայն կառքի վրայ իր բովը առած էր և անոր հետ քանիցս կառքը գործածած էր. նոյնիսկ տեսնուած էր, որ ասոնք եղեռնական դէպքէն 15 օր առաջ երբ Սելամլըքի արարողութիւննեն կը վերադառնային, Մարզարանի հրապարակին վրայ անոնց կառքին ձողը վեասուած էր, զոր փութով նորոգած էին։ Դէպքէն չինդ օր առաջ կառապան Մկրտիչ ախոռնէն մեկնած է. ծոռժ և ձիադարման Երուանդ եղեռնական դէպքին առտուն կանուխ կառքը պատրաստած են։ Երուանդ՝ իր գրացներուն „գիւղ կ'երթանք կոր, միաք բարօպի“ պէս նշանակալից խօսքեր ըրած է, և յիշեալները մեկնած են առանց անգամ մըն ալ վերադառնալու։ Անկէ ետք ոչ կառքը և ոչ ձիերը տեսնուած են նաև հօն։ Քննութեանց և խուզարկութեանց միջոցին գտնուած են գլխարկներ, որոնք ծոռժինն են, ինչպէս նաև կարգ մը սուսերէն գրեթ։

Այս միջոցիս հասաւ Վիեննայի օսմ. գեսպանատան կողմէ զրկուած ընդարձակ պատրասխանը, որմէ կը հասկըցուէր, թէ կառքը ճշմարտապէս Վիեննայի Նասէլտորքէր կառքի գործարանին մէջ շինուած էր, և անցեալ Ապրիլին (Բ. Ե.) երկրորդ շաբթուան մէջ Մարի

Զայց անուն կին մը ընկերակցութեամբ երկանահաւսակ, մեծ մօրուքով, Պուլկարերէնէ ուրիշ լեզու չգիտցող մարդու մը՝ եկած էր գործարանին վաճառատունը, հաւած էր Ա. Ի. Ք թորի ա կառք մը և փափառած էր, որ կառապանին աթոռակը քիչ մը լայն ըլլայ: Կառքերու աթոռակը սովորաբար 38×30 . սանթիմ կըլլայ, մինչդեռ կինը խսդրած էր, որ 45×40 սանթիմ ըլլար Գործարանատէրը թէկ առարկած էր, թէ իր այդ ձեին մէջ կառքը շատ տգեղ պիտի ըլլար, և սակայն կինը պնդած էր իր առաջարկին վրայ, հետեւաբար անոր հաւած այս Ա. Ի. Ք թորի ա կառքին աթոռակը անոր փափառին համեմատ փոխուած էր և կառքը ծախուած էր Ապրիլ 26-ին, (Ը. Ե.): Յետոյ յանձնաբարուած էր քօնէսըմանը Պ. Բատնէր հասցեով Սիլվիօ Ռիչիի անուան զրկել Պօլիս, Փրանսական թղթատարով: Բայց գործարանը այս յանձնաբարութեան հակառակ, սխալմամբ փոխանակ Փրանսականի, աւտորիական թղթատարով զրկած էր: Կառքը գնու կինը Մարի Զայց Մայիս 21-ին, Ֆիլիպէն ապահովագրուած հեռագրով մը հարցուցած էր գործարանատիրոջ թէ ինչո՞ւ կառքը Պօլիս չէ զրկուած: Նոյնպէս Մայիս 29-ին Բերայի հեռագրատունէն 4598 թուահամարով և Ռիչի ստորագրութեամբ հեռագիր մը զարնուած էր Ալեննայի գործարանին, որով կը խնդրուե՞ր քօնէսըմանը յանձնել տալ Փրանս: Թղթատարութեան մէջ հասցէ ունեցող Բատնէրի: Ասկէ զատ նոյն հեռագիրը կը ենդրէր նաև, որ Թրիէսթէի գործարակլին ալ տեղեկութիւն տրուի այս մտօք: Ալեննական գործարանը անմիջապէս գործագրած ըլլալով իր յաճախորդներուն այս փափաքը Սիլվիօ Ռիչի անուն անձը մաքսէն ստացած էր կառքը:

Ալեննայի Օսմ. դեսպանատան զրկած այս տեղեկու-

թիւնները կատարելապէս կը համաձայնէին Դատաքն-նութեանց ձեռք բերած արդիւնքներուն: ✓
Սիլվիօ Ռիչի ըսուած անձը Բերայի աշխարհիկ շըր-ջանակներուն մէջ ծանօթ անձ մը դարձած էր թէկ, բայց միշտ անունը կը փոխէր. տեղ մը Քէոսէ Արիս-թիւի կ'ըլլար, տեղ մը Ալֆօնս, տեղ մը Քառլօ և տեղ տեղ ալ Ալֆօնս Վոկան կամ Ա. Ա. անձը շատ մը տեղեր բնակելէ ետք, սինեակ մը վարձած էր Բե-րա, Բէշկիրձի փողոց, Մատամ ժագ Մէրսիէի վար-ձած. տանը մէջ, և կը շարունակէր հոն բնակիլ մինչեւ եղեսնական գէպըն օր մը առաջ: Այս յայտնութիւն-ներէն անմիջապէս վերջ ըստ օրինի ասոր սինեակն ալ խուզարկուեցաւ, ուր երկու տպեալ տետրակներ գտնուեցան, որոնք կը հաստատէին անոր անիշխանա-կան ու յեղափոխական գաղափարները և զանոնք տա-րածելու և ընդհանրացնելու նկատմամբ ըրած փոր-ձերը:

Քննութիւն կատարուեցաւ նաև հաստատելու համար ինքնութիւնը անոր, որուն քով կ'աշխատէր կառապան Մկրտիչ, և հաստատուեցաւ որ անցած տարի Բերտ, վարձու կառք տուող վաճառական Վաֆիատիսէ ու Մի-խալէ 18 սոկի վարձով կառք մը վարձած է Ռիփս անուն ուսւ մը: Այս ուսւ կառքը գնած ատեն ըսեր է, թէ ինքը կառապան մը ունի, հետեւաբար կառա-պան չուզեր: Սակայն կառք վարձու տուողները նկա-տելով՝ որ անծանօթ կառապան մը պէտք է որ մէկ քանի օր իրենց ձիերուն բնաւորութիւնը սովորի, և մանաւանդ նկատելով օր իրենց կառքն ու ձիերը նիւ-թական բաւական կարելոր արժէք մը ունին, զորս չեն կրնար անծանօթ մէկու մը յանձնել, ըսեր են, թէ պէտք է անպատճառ իրենք կառապան մը տան: Ուսւ վականական իրենց քով համակերպեր է, և այն տաեն, ժամանակաւ իրենց քով

աշխատած և հիմա ճարտարագետ Պէրթիէ փաշայի բով կառապանութիւն ընող Մէջմէտ աղան կառապան կարգելով, կենդանիներուն և կառքին հետ զրկեր են նոյն ռուսին քով ծառայելու: Մէջմէտ աղա 15 օրուան չափ մացեր է ռուսին քով և անոր կառապանը վարժեցուցեր է: Յետոյ ըսեր են թէ քառուչուէ անիւով կառքն այս ռուսին կը պատկանի, և կառապան Մկրտիչ, ձիադարման կրուանդ և կառապան օօրՃ ախուսին և կառատան մօտերը և այն կողմը գտնուող անձանց ինել մը բաներ ըսեր են: Հետեւ արար այս ռուսին ինքնութիւնը կատարելապէս հասկնալու համար՝ հարկ եղաւ կանչել կառապան Մէջմէտ աղան, որուն հարցաքննութիւններէն ու վկայութիւններէն հասկցուեցաւ, որ Լիփա Բիփս ըսուած անձը, որ այն ատեն Բերա Եէմէնիձի նին հետ վարձու կառք տուող Վաֆիատիսէն վարձած է կառք մը, և կառապան ըսուած Մկրտիչը այս 15 օրեայ ժամանակամիջոցին մէջ կառք վարելը սովորած է: Մէջմէտ աղա Լիփա Բիփսը նոյն կառքով անդամ մը Քրէտի Լիօնէ դրամատունը տարած է և երկու անդամ ալ անոր հնովը հետ Պէլժիացի Էտուար Ժօրիս ըսուած մարդն ու անոր կինը այս կառքը նստեցնելով, ըսուլթան Ահմէտի հրապարակը և Էտիրնէ Գաբու տառած պտցուցած է:

Մէջմէտ աղա ռուսին բովէն ելնելէն ետք, տեսած է որ Մկրտիչ նոյն կառքը կը վարէր: Եղեռնական դէպավարէր բառուչուէ անիւներով շրջապատաւած նորօրինակ կառքին բեկորները ցոյց տրուեցան Մէջմէտ աղայի, որ է ան:

Մէջմէտ աղա ըսած էր նաև, թէ Մկրտիչը տեսած էր Եէնի Զարշու, ձէզայիր փողոց Էտուար Ժօրիսի բնակած աբարթը մանին անկիւնը: Անոր այս յայտարարութեան վրայ հարկ դատուեցաւ բննութիւն կատարել Մկրտիչի, ինչպէս նաև Պէլժիացի Էտուար Ժօրիսի ինքնութեան նկատմամբ:

Մկրտիչ՝ Սերբաստացի Սարգիս Կարիպեան անուն մարգումը զաւակն է, որ Գատըգիւղի Հայոց վարժարանի մէջ առած է իր ռուսումը և կատարեալ կերպով Փրանսերէն լեզուն սովորելէ ետք, պահ մը սրմաբէշութեան արհեստին հետևած է, և յետոյ Բերա Պ. Արավիկէի աբարթը մանին գոնապանութիւնը ընելով՝ առժամանակեայ կերպով ծննդավայրը երթալ գալէ ետք, խովարական նպատակը գործադրելու յատուկ դիտումով կառապանութիւն սովորած և իր հետապնդած յեղափոխական նպատակին ծառայելու տենչով քառուչուէ շրջապատով անուաւոր կառքին կառապանութիւնը ըստանձնած է:

Չիագարման Երուանդ Փրանկիւլեան Խասգիւղ կը ընակէր և հիմա Բերուզ անունով մայր մը ունի: Ասիկա երկաթագործութեամբ կը պարապէր նախապէս և վերջին դէպարերուն՝ արդարութեան ձեռքէն աղատելու դիտումով Վառնա փախչողներէն էր: Աերջէն հասկցուեցաւ, որ այս ալ միևնոյն խովարարական նրկատումով ստանձնած էր ձիագարմանութեան զբաղումը: Հետախուզութեանց պահուն թէ Մկրտիչի և Խէն Երուանդի լուսանկարները ձեռք անցուցած են, որոնց ինքնութիւնը բացարձակապէս ճշտուած է:

Ժօրիս երկու անդամ հարցաքննուեցաւ. Նաև իր պատկանած պէլժիական տէրութեան Ա. Պօլոսյ գետպանութեան աւագ թարգմանին, և յետոյ երկրոդ թարգմանին՝ Պ. Մարկէթիչի ներկայութեանը: Ժօրիս ծնած

է 1876. ին Անվերսի մէջ. մինչև 13 տարիկան հասակը յաճախած է Էքոլ Մուլաեէն դպրոցը: Այս հասակէն ետքը այլ ևս ուսման չի հետևելով, շատ աննշան ամսականներով ծառայած է Անվերսի մէկ քանի վաշառատուններու մէջ: Ասկէ չորս տարի առաջ, Տէօյչէ Լէվանթէ Լինիէ շօգենաւային ընկերութեան կ. Պօլսոյ մասնաճիւղին քով 250 ֆրանք ամսականով ծառայութեան մտած և տարի մը ետքն ալ, գերմանական Սինկէր ընկերութեան հաշւապահ Պ. Պաշի միջոցով, Սինկէր ընկերութեան մէջ մրցումով պաշտօնի կոչուած է 12 սուկի ամսաթոշակով: Նոյն միջոցներուն ամուսնացած է Աննա Նշլինս անուն կոնջ մը հետ, և անցեալ տարի Հոկտեմբերին իր բնակութիւնը հաստատած է Բերա, Աբարձա փողոց, Հիքմէթ պէյի աբարթը մանին մէջ: Կինը դերձակութիւն կ'ընէր հոն, երբ մադամ Իիփս անուն կին մը գալով ձեռք մը լաթ կարել տուաւ, որմէ խիստ գոհ մնալով, ուրիշ անդամներ ալ այցելութեան եկաւ, և ամուսինը Պ. Ֆիփս ալ մէկտեղ բերաւ քանից: Այսպէս՝ մտերմութիւն մը հաստատուեցաւ երկու ընտանիքներուն միջև, և տիկին ծօրիս, Մատամ Իիփսի Խնդրանքին վրայ սկսաւ գաղիերէն սովորեցնել անոր: Ծօրիս ամուսինները երբ Իիփս ընտանիքներուն զբաղումը հարցուցին, անոնք պատասխանցին թէ Իիփս բէմթոլիք առեւտուրով կ'զբաղէր, զոր կ սակայն հակառակ այս յայտարարութեան, Իիփս բնաւ չէր աշխատեր, և խիստ շատ դրամ կը ծախսէր: Ծօրիս թէկ Իիփսի առթիւ կարգ մը կասկածներ տածել սկսած էր, սակայն ամուսինը վստահացուցած էր զինքը անոնց պատուաւորութեանը վրայ: Մատամ Իիփսի կ'ընկերակցէր ուսւ օրիորդ մը, որուն վերջին ծայր սէր կապած էր Տիկին ծօրիս և կը ջանար համոզել

ամուսինը այս Ուուսերուն պատուաւորութեանը վրայ: Այս ուուսիացի աղջիկը այն միջոցներուն հօրը հետ մէկտեղ կ. Պօլիս գալով՝ թէկ Քրէօքըր օթէլը իշեանած էր, սակայն աղջիկը զզուած էր օթէլի կեանքէ և կը փափագէր, որ մէկտեղ բնակին ծօրիս ամուսիններու հետ: Ծօրիս չկրնալով մերժել կողջը թախանձանքը, ուուսիացի օրիորդին և անոր հօրը համար երկու սենեակ յատկացուցած էր Եէնի Զարշը, Ճէկպայիր փողոցի բատովիչի վարձած աբարթը մանէն, ուր ինքը կը բնակէր արդէն: Ուուսիացին անունն էր Սամուէլ Փայն, Խակ աղջկան անունը՝ Ուուպինս Փայն: Հայր ու աղջիկ ամիսի մը չափ ծօրիսի յարկաբաժնին մէջ բնակելէ ետք, յայտարարելով թէ աղջիկը օդափոխութեան պէտք ունի, երկուըն ալ հեռացած էին անկէ: Լիփա Իիփս ընտանիքն ալ Եւրոպա գացած էր, և անդամ մըն ալ չէին տեսած զանոնք ծօրիս ամուսինները: Ծօրիս ասոնց ամէնքը մանրամասնարար պատմելով՝ բացայայտօրէն յայտարարած էր թէ, ինք բնաւ տեղեկութիւն չունի բառուչուէ անիւ կրող կառքէն և եղեռնական յարձակումէն:

Եւ սակայն, երբ հարցուեցաւ ծօրիսի թէ՝ Լիփա Իիփսն ու անոր կինը ետքը, իր առաջնորդութեամբն ու միջնորդութեամբը, իր բնակած աբարթմանին կից մասնաւոր տուն մը վարձած ու հոն փոխադրուած են, ինչ որ մտերմական յարաբերութեան մը ապացոյց է, ծօրիս պատասխանեց թէ արդարեկ Լիփա Իիփս ամուսինները իր բնակած աբարթը մանին կից գտնուող տուն մը փոխադրուած են, և թէ Սամուէլ Փայնի ու աղջիկը կանը վերադրձուցած կարասինները անոնց տուած են, կանը վերադրձուցած կարասինները անոնց տուած են, թէ նոյն միջոցին ալ կինը շարուանակած է գաղիերէն թաս տալ Տիկին Իիփսի, թէ եղեռնական աբարքին տեղաս տալ Տիկին Իիփսի, թէ կ'առաջ կառքէն առաջ ունեցած ուրբաթ դիշերն ալ Իիփս ընտանիքին տուզի

Նը գացած է և Ծիփս այն գիշեր պատրուակելով թէ
դործ ունի, վեր ելած է, և Ժօրիս տեսակցած է Տի-
կին Ծիփսի և յետոյ անոնց տունը Հիւր եկող Օր.
Խուպինախ հետ, մինչև ժամը 4½-ը, տեսակցած է
ստորնայարկի սենեակին մէջ ու անկէ ետքն ալ տուն
վերադարձած. Ժօրիս յայտարարած է նաև, թէ այն
գիշերը խիստ մտազբաղ տեսած է Ծիփսը, որ պահ մը
վարի սենեակը գտնուած միջոցին խելքը միաքը վեր-
նայարկի սենեակին նուիրած էր, ուր բացայատ էր, թէ
քանի մը մարդիկ կային, քանի որ անոնց ձայներն ու
բայլափոխները զդալի կ'ըլլային վարէն: Ուրբաթ օր ալ
կանուխ անոնց քովը դաշտ է Ժօրիս և քառորդի մը
չափ տեսակցած:

Իրեն ուղղուած հարցումին թէ կինը ո՞ւր կը գըտ-
նուի, ժօրիս պատասխանից, եղեռնական դէպքէն 12
օր առաջ ըստած էր թէ մայրը տեսնելու համար կը
փափագի Պէլճիգա երթալ, ուստի հիւպատոսարանէն
անցագիրը առած էր և ինքը ժօրիս Տիկին Իիփսի ըն-
կերակցութեամբ մինչև Միրքէճի եկած էր անոր ող-
շերթի. Միրքէճիէն մինչև Վիեննա տոմս չէին տուած
և ժօրիս ստիպուած էր մինչև Պէլկրաա տոմս մը գնել
կնոջը համար, զոր նոյն օրն իսկ ձամբու դրած էր
կառախումբով: Անկէ ի վեր 10—12 օր անցած էր և
ժօրիս կը զարցանար, որ դեռ չէր կըցած ստոյդ տե-
ղեկութիւն մը առնել ամուսնոյն Անվերս հասնելուն և
առողջութեան նկատմամբ:

Երբ ժօրիսի Հարցուեցաւ թէ կինը ի՞նչ պատճառ
ունէր անոնց հատ յարաբերութիւն հաստատելու, ժօր-
իս պատասխանեց թէ կինը կատարելապէս համ-
զուած էր, թէ անոնք պիտի կրնային իր ամուսինը, այ-
սինքն ժօրիսը, առաջացնել, ինչ որ խոստացած էին:
Կինը անոր համար անոնց ծառայութիւն մատուցանել

կը ցանկար, որովհիետև դրամը շատ կը սիրէք: Ինքը
սովորութիւն չունէք երբէք կնոջը գործերուն խառ-
նուելու, զոր ազատ ձգած էր: Սամուել Փայն, աղջիկը
բուպինսա Փայն, Բիփս և մատամ Բիփս Ֆօրիս ամու-
սիններուն հետ բնակելու համար Պէշիկթաշի կողմը
պահականոցին վերև տուն մը վարձել մտադրած էին,
Ֆօրիսի կինն ալ այս բանին կը ջանար համոզել ամու-
սինը: Երիկ կնիկ այս տունը պտտած էին իսկ, և Ֆօ-
րիս զայն խիստ մեծ գտնելով, մերժած էր հոն հաս-
տատուիլ, մինչդեռ կինը պնդած էր, թէ հոն հաստա-
տուելով խոլամ կիններու հետ ալ յարաբերութիւն
պիտի հաստատէր և առաջ պիտի տանէր իր գերձա-
կութիւնը: Ֆօրիս սակայն ասոնց և ո՛չ մեկին կարեռ-
ըութիւն տալով չէր վարձած յիշեալ բնակարանը:

Ժօրիսի այս նախնական հարցաբռնութեան վրա, և տունը և թէ՛ իր բնակած աբանքը մանին և թէ Իիփս ընտանիքներու բնակած և աբանքը մանին կից գտնուող տան մէջ ուր մինչեւ եղեռնական դէպքին օրը կը բընակէին նաև բացի Իիփս ամուսիններէն բուպինա Փայն և հայրը, օրինական խուզաբրկութիւն կատարուեցաւ: Ժօրիսի բնակարանին մէջ կրկնահարուածեան բէկովկէրէ մը ուրիշ բան չի գտնուեցաւ: Խոկ աբանքը մանին կից բնակարանէն գտնուեցան Նիփս Իիփսի և կնոջը Սօֆի Իիփսի յատուկ շատ մը այցաբարտեր, հինգ վեց հատ գլխարկ: Այս տունը վեց ամսուայ համար 20 սոկիի վարձուած էր, զոր կանինիկ վճարած էին: Աւրծականները 20 օրէ ի վեց՝ հաստատուած էին հոն, և հակառակ իրենց առատաձեռն վճարումին, բացի մէկ բանի հին ու մին աթոռներէ, մէկ երկու մահճակալէ և կարգ մը ողորմելի կարասիններէ ուրիշ ուեէ առարկայ չէր տեսնուեր, որ համեմատական ըլլար վարձակալներուն վճարումին: Ճաշարանի յատկացուած սե-

Նեակին մէջ անգամ ճենմու պնակներ, աղտոտ դգալ-
ներ, պատառաբազներ, որոնք կ'ապացուցանէին թէ գեռ
նոր ճաշ մը տեղի ունեցած էր հոն:

Ասոնց ամէնէն բացորոշ կերպով հասկցուած էր
թէ խոռվարական նպատակով մը վարձուած էր այս
բնակարանը, որուն վարձուորները առժամեայ կերպով
միայն հոն փոխադրուած էին: Լիփիս Ռիփսի, կնոջը՝
Սօֆի Ռիփսի, կարծեցնեալ սուսիացի Ռուպինա Փայնի,
և հօրը Սամուէլ Փայնի վրայ Թօրիսի տուած այս հա-
կասական և զիրար ջրող վկայութիւններէն անշատա-
րար՝ քննութիւն կատարուեցաւ իրենց նկատմամբ, որուն
արդիւնքն է հետեւեալը.—Այս անձինք այլ և այլ ժա-
մանակներու մէջ Բերա բնակեր, են զանազան տեղեր.
Նախ այս պարագան ստուգելէ ետքը, ձեռնարկուեցաւ
պանդոկներու տոմարները քննել, հասկանալու համար
իրենց բնակած տեղերը. այս քննութենէն երեւան եկաւ,
որ Լիփս Ռիփս և մատամ Սօֆի Ռիփս 1320 տարւոյ
սեպտեմբերի 4-րդ օրը, Վիէննա-Պուբրէշի ճամբով
Պոլիս գալով, Քրէօքը օթէլը իջևանած և ամիս մը
ետք, այսինքն հոկտ. 2-ին, Թէփէ Պաշի Եէմէնիճի փո-
ղոց, աւստրիացի Քրիստիանովիչի բնակած 33 թիւ
տունը, փոխադրուած էին: Մինչև 1321 տարւոյ Մար-
տի 8-րդ օրը հոն բնակելէ ետք, Վիէննա գացած
էին, և Մայիսի 27-րդ օրը դարձեալ Պուբրէշի ճայ-
րով Վիէննայէն գալով, Բերա Ռուպիայեալ օթէլը իջնե-
լէ ետք, Յունիս 1-ին, Հաճօրուլո խանին դէմ մատամ
Անսա Սուվայի 12 թիւ տունը փոխադրուած և անկէ
15 օր ետքն ալ Վոսփոր, Թարապիա երթալու պատ-
րուակով ելած, Ճէղայիր փողոց նախապէս յիշուած
աւստրիացի Ռատովիչի արարթը մանիսնին կից գտնուող 1
թիւ տունը փոխադրուած և մինչև եղեռնական դէպ-
քին հանդիպած ուրբաթ օրը հոն բնակած էին:

Իսկ գալով Սամուէլ Փայնի և աղջկան Խուպինա
Փայնի, ասոնք ալ անցած տարւոյ սեպտեմբերի 18-րդ
օրը, Վիէննայէն Պոլիս հասած և Քրէօքը օթէլը իջած
էին: Սեպտեմբեր 27-ին, Ճամբորգելու պատրուա-
կով մեկնած էին օթէլէն և Ճէղայիր փողոց աւս-
տրիացի Բատովիչի աբարթը մանը բնակող Էտուար
Ժօրիսի քով ամսուան մը չափ հիւր մմալէ ետք Պուլ-
կարիա գացած էին: Օք. Ռուպինայի Պոլիս վերադառ-
նալու թուականը թէկ կարելի չեղաւ ճշտել սակայն
Լիփս Ռիփսի և ամուսնոյն Բատովիչ աբարթը մանին կի-
ցը գտնուող փոքրիկ տունը փոխադրուած ատեն ասի-
կա ալ անոնց հետ մէկտեղ կը գտնուէր, և մինչև
դէպքին օրը հոն բնակած էր:

Վերոյիշեալ օթէլները, աբարթը մաններն ու տուները
բնակող բազմաթիւ անձանց վկայութիւնն ու յայտա-
րարութիւնը կատարելապէս համաձայն են դատական
քննութեան այս արդիւնքին:

Յիշեալ անձերէն Լիփս Ռիփս և Սիլվիօ Ռիչի կարգ
մը խոռվայոյզ նպատակներու կը հետապնդէին: Կառա-
պան Մէհմէտ աղայի վկայութեամբ մանաւանդ՝ Լիփս
Ռիփս անգամ մը Քրէտի Լիօնէի պանքան գացած էր.
Նկատելով որ Սիլվիօ Ռիչի շուայլութեանց և զանա-
զան գործառնութեանց ապահովման համար եկած
դրամները հասցէի մը կուգան, արուած որոշման հա-
մաձայն՝ Արտաքին գործոց նախարարութեան և բա-
րեկամ տէրութեանց գեսպաններուն միջոցաւ տեղեկու-
թիւններ բազուեցան դրամատուններէն. ասոնց մէջ
տեսնուեցաւ թէ Քրէտի Լիօնէի պանքային Սիլվիօ Ռի-
չի և Լիփս Ռիփսի անուան վճարուած գումարներուն
ամբողջութիւնն է, 10 ամսուան միջիցին, 70,000 ֆր-
անք, և դէպքէն շբաթ մը առաջ ալ Լիփս Ռիփսի
10,000 ֆրանք դրկուած է, այս դրամները եկած էին

Աթէնքէ, ծընելէ և Գիլիպէէ, և Սիլվիօ Ռիչիի անուան զրկուած գրամմերն ալ 500-ական ֆրանքէն էին, որուն 3500 ֆրանքը Փիլիպէ հաստատուած փաճառականներէն երուանդ Ալաձաճեանի և Թագւոր Յակոբեանի կողմէ զրկուած էին: Հետեւաբար այդ անձերուն ինքնութեան և ընթացքին մասին քննութիւն կատարելու համար հրահանդ տրուեցաւ Պուլկարիոյ ամ. քօմիսէրութեան: Նոյնպէս, Քրէտի Լիօնէի պանքային մօտ մասնաւորաբար կատարուած քննութեան հետեւանք հաստատուեցաւ, թէ Լիփա Ռիփսի կողմէ 740 ոսկիի չափ գումար մը զրկուած է Խզմիր, Տիգրան Նալբանտեանի անուան: Այս Տիգրանի մասին ալ քննութիւն և բնակարանին մէջ խուզարկութիւն կատարելու և անմիջապէս զայն ձերբակալելու համար հրանդ տրուեցաւ Այտընի կուսակալութեան:

Աչա այս Ռիփսի և Սիլվիօ Ռիչիի ապացուցած և խիստ ուշագրաւ այս արարիները և ընթացքները մէկիկ մէկիկ յիշատակութեան առնուեցան:

Եր պաշտօնավարած Սինկէր ընկերութեան մէջ իրեն ստորագաս գտնուող արնավուտքէօյցի Վլամշապուհ՝ Քէնտէրեանի հետ ծօրիս բացառիկ յարաբերութիւն ունէր. յետոյ Վլամշապուհ՝ ընկերութեան մէջի իր պաշտօնը թողով եւրոպա փախած է: Այս Ճշմարտութիւնը ծածկելու համար ուկէ պատճառ և իմաստ չէ մնացած: Այս անձերը Պէշիկթաշի մօտ, Վեհ. Սուլթանին անցնելիք տեղին վրայ տուն մը վարձել առաջարկած էին ժօրիսի, որ ընդունելով առաջարկը կնոջը հետ միասին տունը պատած էր. ինչ որ իրեն առաջին հարցաքնութեան մէջ պարզուած էր:

Ժօրիս, որ եղեռնական դէպքին, ուրբաթ յիշերը և առոտուն, անոնց հետ միասին գտնուիլը խոստովանած էր, երբ իրեն կրկին ազդարարուեցաւ Ճշմարտու-

թիւնը պարզաբանել, յայտնեց թէ Առամշապուհի հետ իրաւամբ բարւոք յարաբերութեան մէջ էր, և որովհետեւ գիտէր թէ ան ընկերվարական գաղափարներ ունէր, իր կարծիքով, Բարիզի մէջ պաշտօն մը գտնելու համար Պօլսէն մեկնած է. Ժօրիս յայտնած է նաև թէ Ռիփսի հետ անգամ մը Քրէտի Լիօնէի պանքան գացած էր, երբ յիշեալին կողմէ Խզմիր, Տիգրան Նալբանտեանի անուան քաշուած փոխանակագրի մը հասցէն Պօլիս վերադարձնելու համար երաշխաւոր պահանջուած էր. Ռիփսի խնդրանքին վրայ ինք երաշխաւոր եղած է: Վլամշապուհ՝ Պօլսէն հեռանալէն ետք Սօֆիա ալ գացած և հօն բնակած է, և Ժօրիս զրցյալ լսած էր թէ պօմպա մը պայմենով, յիշեալն ալ սպաննուած է. այս միջոցին իր կինը իր երկիրը երթալու համար Պօլսէն կը մեկնէր. ուստի յանձնարարեց անոր հանդիպել Փիլիպէ, Վլամի հետ թղթակցելու համար արուած Անտոն Գոշը հասցէին դիմել և հաստատել թէ Վլամշապուհի մահը ստոյդ էր:

Այսպէս, մէկ կողմէն, Սօֆիայի մէջ տեղի ունեցած այս պայմանն մանրամասնութիւնները Պուլկարիոյ քօմիսէրութեան կողմէ քննուեցան, իսկ միւս կողմէ, նորանոր կարդ մը ապացոյցներ ձերք բերելու մաօք, Ժօրիսի՝ Սինկէր ընկերութեան մէջ ունեցած, գրասեննեակը ըստ կանոնի խուրաբկուեցաւ և քննուեցաւ թէ այս ոճրապարտ անձերը իրենց անուան, մանաւանդ ժօրիսի և կնոջը Աննա Նէլլէնսի անուան, արձանագրուած հասցէ կամ մասնաւոր տուփ ունէին օտար նամակատուներուն մէջ: Փրանսոսկան նամակատան մէջ Սիլվիօ Ռիչի տուփ մը վարձած էր Պ. բատնէր հասցէով, իսկ ժօրիսի և կնոջը անուան ալ գերման նամակատան մէջ տուփ մը վարձուած էր: Եղեռնական դէպքէն վերջ Պ. բատնէր հասցէով Սիլվիօ Ռիչիի ու է թուղթ և նա-

մակ չեր հասած, բայց ժօրիսի հասած նամակներուն մէջ կար Լօնտօնի Անկլօրիժիան-Սիլվէրսանտ ընկերութեան Անվէրսի գործակալ ժաքօբս և ընկերութեան ստորագրութեամբ նամակ մը: Այս նամակը թարգմանուեցաւ, որուն պարունակութիւնըն է հետևեալը:

“ԵԵր յայտնած գործի մասին, մեր նախորդ զեկոյցին համաձայն խնդրոյ առարկայ մարմինին փոխանորդ անձը մեղի տեսաւ: Իրեն յայտնուեցաւ թէ ի՞նչ ձեւ պէտք է որ գործէ. Այս տեսակցութիւնը տասնըհինգ օր առաջ տեղի ունեցաւ: Այսու հանդերձ նոյն անձը մեկնեցաւ՝ խօստանալով նոյն խնդրոյն առթիւ դարձեալ մեզ դիմել: Մատահոգութեան ու վիշտի մէջ գտնուելով նոր բան մը պատահելուն չենք թերանալ զայն ձեզ զեկուցանելուն մէջ:” Այս նամակէն զատ եկած էին նաև “Լէօրօփէէն” անուն ընկերվարական թերթին և Հայ յեղափոխութեան բերանը եղող “Փլո-Արմէնիա” թերթին քանի մը թիւերը:

Վերը, կառքի գործարանին տեղեկութեանց մանրամասնութեանց վրայ խօսուած ատեն ըսուած էր, թէ կառքին քօնէսըմանը յապաղած էր և սխալմամբ փոխանակ ֆրանսականին, աւստրիական նամակատունը զրկուած էր: Այս մասին խօսող և գործողութիւնը ճըշտելու համար Բերայէն 4581 թուահամարով Իիչի ստորագրութեամբ Իզմիր քաշուած հեռագրին բնաար հիրը ձեռք բերուելով քնութեան ձեռնարկուեցաւ: Հեռագիրը էտուար ժօրիսի բուն իսկ ձեռագիրով գրուած էր: Հետևեար ժօրիսի բուն իսկ ձեռագիրով կատարելապէս դիտակ էին և համոզուած էին իրենց հետապնդած խորվարարական և եպերելի նպատակներուն: Նիւթապէս և անուրանալի ճշմարտութեամբ միջամտած է, թէ ժօրիս կարդ մը գրական գործե-

անոնց տուն գտած, կարասի հայթայթած, թղթակցութեանց միջնորդած և բուն իսկ եղեռնին գործադրութեան միջոցը եղող կառքին հայթայթման մէջ ալ իր օժանդակութիւնը ընծայած է. հետևաբար պատճառ մը չկայ այսչափ բացայայտ ճշմարտութիւն մը ծածկելու: Այս առթիւ հարցաբնութիւնները առաջ տարւեցան և ժօրիս այլևս չը կրնալով լուռ մնալ, զատ զատ և կէտ առ կէտ բացատրուած ու ճշուած հարցումներուն ու ճշմարտութիւններուն հանդէպ սկսաւ խօսովանիլ և հետևեալ մանրամասն յայտարարութիւնը ըրաւ:

Ինչպէս վերը ըսինք, Պուլկարիոյ Օսմ. քօմիսէրութենէն տեղեկութիւն պահանջուած էր բոնկման գէպքին հետ կապ ունեցող պարագաներու առթիւ, ուրիէ հասած հեռագրական պատասխանը կ'ըսէ. — Քրիստափոր Միքայելեան անուն կաղ հայ մը և ուրիշ մը, որուն ինքնութիւնը թէկ չհասկցուեցաւ, սակայն վըրայէն գտնուած էտուար ժօրիս անունով պելժիական անցագիր մը ենթագրել կուտայ թէ, դիւրավառ նիւթեր պատրաստող գործարանի մը ճարտարագէտն է. ասոնց երկուքը անցած Մարտ ամսոյ առաջին շաբաթուն Սօփիայի մօտիկ Պալի Էֆէնտի գիւղին մէջ պոմպայի փորձեր կատարած ատեննին, անակնկալ պայմումի մը հետևանքով, երկուքն ալ նոյն պահուն սպանուեցան: Պայթումի պահուն ասոնց քովը կը գըտնուեին նաև Ոօֆի Արաշօ և Նատէժտա Աթալեան անուն երկու կին, ինչպէս նաև պուլկար խովարարական ընկերութեան անդամներէն Եօրկանձէֆ, Բանայօթ Բայչէֆ, Պորիս Բաւլի, Քիէն Մատոֆ անուն աւազակները, ինչպէս նաև պուլկար յեղափոխական ընկերութեան պատկանող երկու աւազակներ ալ:

Օսմ. քօմիսէրութեան նոյն հեռագիրը կը ծանու-

ցանէր նաև, թէ այս խնդրոյն վերաբերեալ բացատրութիւններ և մանրամասնութիւններ պարունակող կարգը թղթակցութիւններ կը գտնուին Բ. Դրան մօտ:

Հեռացիրին մէջ յիշուած թուղթերը անմիջապէս Բ. Դուռնէն բերուեցան և մանրամասն բննութեան և ուսումնասիրութեան ենթարկուեցան: Ասոնց բովանդակութիւնը հետեւեալն է. — Պուլկարիոյ Օսմ. քօմիսէրութեան կատարած զնութիւններէն ու անկախ տեղեկացիրներէն կը յայտնուի, որ այս Պալի գիւղին մէջ տեղի ունեցած պայթումին հետեւանքով սպաննուած Քրիստափոր Միքայէլեան Պօլսէն Սօֆիա եկած հայկական „Դրօշակ“ ընկերութեան աւագակապետներէն էր: Իսկ Էտուար Ֆօրիս անցագիրը կրող և Քրիստափորի ընկերակցող անիծապարտ անձն ալ հայ ազգէն և դարձեալ „Դրօշակ“ ընկերութեան անդամ էր: Ասոնց յուղարկաւորութիւնը և թաղումը կատարուած է ժընկ գտնուող Դրօշակի Աերգոնական վաչութեան անդամակից կարգ մը յեղափօխականներու և պուլկար խոռվարական ընկերութեան կողմէ: Երկու սպանուածներուն բնակարանին մէջ գտնուած են եօթը սնտուկ կարեոր թուղթեր ու առարկաներ, զորս փախցնելու համար ամէն միջոց գործադրած են քօմիթէճինները: Հետեւարար անոնց արարքը և եղեռնական եպերելի փորձերն ու ձեռնարկները ապարդիւն մնացած են: Պալի գիւղին մէջ տեղի ունեցած պայթման ատեն ներկայ գտնուող Սօֆի և Կատէժտա անձանոթ տեղ մը փախած են:

Հարցաքնիչ մարմինը, որ արդէն խնդրոյն իսկութեանը և անոր սկզբնաւորութեան եղանակին պատրաստութեան մասին կատարեալ հմտութիւն և տեղեկութիւն ունէր, այս պաշտօնական թուղթերն ու թղթակցութիւններն ալ բննութեան մը և ուսումնասիրութեան

մը ենթարկեց: Ժօրիսի նախնական հարցաքննութեան մէջ Սամուէլ Փայն անուն մէկը յիշատակուած էր որ բացայայտ էր, թէ մեծ կարեորութիւն մը ունէր: Վկայութեանց և քնութեանց նայելով Սամուէլ Փայն կաղ էր: Միւս կողմէ, Պուլկարիոյ մէջ, տիսամիթի փորձեր կատարած պահու սպաննուող Հայ յեղափօխաններու պետերէն Քրիստափոր Միքայէլեան ալ կաղ էր: Հետեւարար, Սամուէլ Փայն և Քրիստափոր Միքայէլեան միւսնոյն անձը պէտք էին ըլլալ: Ծանօթ էր արդէն թէ Սամուէլ Փայն անցած Հոկտեմբերի մէջ հեռացած էր Պօլսէն. միւս կողմէ Սօֆիայի քօմիսէրութիւնն ալ կը յայտնէր թէ կաղ Քրիստափոր Պօլսէն գացած է Սօֆիա, ուր շարունակած է իր պայթուցիկ փորձերը: Հետեւարար այս երկու անունները կրող նոյն անիծապարտ անձը, այսինքն Սամուէլ Փայն ծածկանունին տակ կաղ Քրիստափոր Միքայէլեանն էր. իսկ իրեն ընկերակցող Էտուար Ֆօրիս անցագրով ստորին անձն ալ, որուն ինքնութիւնը ճշտել կարելի չէր եղած հոն, և պայթումին հետեւանքով Սամուէլի հետ սպաննուած էր, այն ալ Պէլժիացի Էտուար Ֆօրիսի եղեռնագործ ընկերներէն և Սինկէրի վաճառատան պաշտօնեաններէն Արևագուտ գիւղացի Վուամշապուհ Քէնտէրեանն էր որուն փախուստը գիւղացուցած էր Ֆօրիս, իր անցագիրը տալով անոր:

Ասոնք բացարձակապէս և յստակօրէն ճշտուած են: Այս վերջնական և ճշմարիտ արդիւնքն բացայայտ կը տեսնուի, թէ Ֆօրիս իր անցագիրը անձամբ Առամշապուհ Քէնտէրեանի տալով, յեղափօխական նպատակները գիւղացուցած, գործադրած և յիշեալը Պօլսէն փախցնել տուած է: Քննիչ մարմինը, մէկիկ մէկիկ եփակցնել հանեց ծածկած ճշմարտութիւնները և զանոնք պարզեց Ֆօրիսի առջև, որ պելժիական դեսպանատան

Բ. Դրան թարգման Մ. Մարքէթէչի ներկայութեան
հետևեալը խոստովանեցաւ. —

Ժօրիսի խոստովամութիւնը

Ժօրիս, Վռամշապուհ Քէնտէրեանի հետ մտերմական
յարաբերութիւններ հաստատելով սկսած էր քննել հայ
յեղափոխականներու խոռվարարական գաղափարները,
զորս մինչև այս ատեն չէր քննած: Այս անիծապարտ
գաղափարը տարածելու համար Քօմիթէններուն հրա-
տարակած „Փրօ Արմէնիա“ և ուրիշ կարգ մը թերթերն
ալ քննած, կարդացած և շարունակած էր կարդալ:
Միւս կողմէ Վռամշապուհ Քէնտէրեանի հետ ալ այս
խնդրին վրայ շատ մը բանակցութիւններ, կարծիքներու
փոխանակութիւններ և զգացումներ փոխանակելով, հայ
յեղափոխականներու նկատմամբ կարգ մը զգացումնե-
րու ենթարկուած էր: Իսկը սկզբունքով անիշխանական
և բնութեամբ խոռվասէր ըլլալով, իր մասնաւոր զգա-
ցումներուն և գաղափարներուն՝ անոնց մտադրութիւն-
ներուն և խոռվարարական ծրագիրներուն համաձայն
և նման Ըլլալը զարմանալի բան մը չէր:

Ժօրիս այս ամէնքը խոստովանելէ ետք յայտնեց թէ
առաջի խոստովանութիւններուն մէջ յիշատակուած Սա-
մուէլ ֆայն և անոր աղջիկը Խուռափինա ֆայն և դար-
նակալ լիփա րիփս և անոր կինը Սօփի րիփս, Հայ դաշ-
նեփի, Թրիփլիսի և Պուլկարիոյ մէջ գտնուած, Հայ յե-
թէններէն խառն, անցած փետրուարի կէսին, Աօփիայի
մէջ գաղտնաբար գումարուած նիստին մէջ տրուած ո-
տարուան Հոկտեմբերի սկիզբները Պօլիս եկած են: Հոս
Վռամշապուհ Քէնտէրեանի միջնորդութեամբ, Ժօրիս

ասոնց հետ տեսակցելով այդ չորս յեղափոխականնե-
րուն հետապնդելիք գաղափարներուն և անիծապարտ
զգացումներուն ինքն ալ համամիտ գտնուած է, իր
բնական զգացումներուն անսալով: Այս միջոցներուն,
զգալով որ Քէնտէրը օթէլը իշկանող Սամուէլ ֆայն և
աղջիկը ուշադրութիւն չը գրաւելու համար ծածուկ
տեղ մը գտնելու միջոցները կը մտածեն, ինք (Ժօրիս)
զանոնք ընդունած է իր բնակած աբարթը մանին մէջ
և անոնց երկու սեննեակ ու սրահ մը յատկացուցած
է: Ասկէ զատ Լիփա Րիփս և ամուսինն ալ ճիշտ նոյն
պահուն, Բերա, Եէմէնիծի փողոց, Աւստրիացի Խրիս-
թիանովիչի տան մէջ մասնաւոր յարկաբաժին մը վար-
ձած ու հօն փոխադրուած էին:

Ահաւասիկ այս կարգի պատրաստութիւններու և
եղեռնական ձեռնարկներու միջոցաւ Ժօրիս սկսաւ հայ
յեղափոխականներու գաղափարը տարածել և ընդհան-
նացնել և Աստուած մի՛ արասցէ, անիծապարտ եղեռ-
նագործութիւն մը ծրագրելու և գործադրելու համար,
իր տունը յատկացուց Սամուէլ ֆայնի նախագահու-
թեամբ գումարուած ժողովներու, ուր մինչև առտու-
ները խորհրդակցութիւններ տեղի ունեցան և այս ա-
նիծապարտ խորհրդակցութիւններուն մասնակցեցան վե-
րոյիշեալ անպեին, անմօրուս և բարակ ձայնով Քէսուէ
Արիսթիտի և Վահան ըսուած՝ Սիլվիօ Րիչին, Քարլ
Խւանովիչ, Թրասսա Խւանովիչ և Տիկին Աշքովա, որ
նոյն կահուն Քարլի հետ միասին կը բնակէր Բերա,
Թագավոր, Թաղապետական հիւանդանոցին շուրջը. նաև
Լիփա Րիփս, կինը Սօփիա, Օր. Բուռփինա, և Վռամշա-
նակալ պուհուած անձինք ալ, որոնց անունն
պուհ և ուրիշ մէկ երկու անձինք ալ, որոնց անունն
ու ինքնութիւնը չգիտելու: Ժօրիս խոստովանեցաւ թէ
ու ինքնութիւնը չգիտելու: Ժօրիս խոստովանեցաւ թէ
այս անձերուն ամէնքն ալ կը մասնակցէին իր տանը
այս անձերուն ամէնքն ալ կը մասնակցէին իր տանը
մէջ գումարուած գիշերային ժողովներուն և Ընկերու-

Թեան կեդրոններէն իրենց հասցէին եկած նամակնեւ-
ըլ կը քննէին: Այս խռովարարական մասնաճիւղին
զանակին և անոր վերաբերեալ մանրամասնութիւննե-
րուն վրայ մաս մաս մանրազնին ուսումնասիրութիւննե-
ներ կը կատարէին, որոնց մասնակցած էր նաև ինք
ժօրիս շարունակելով պատասխանել իրեն ուղղուած
հարցումներու, յայտարարեց թէ ինք թէև ուղղակի չէ
մասնակցած ասոնց խորհրդակցութիւններուն, սակայն
Աստուած մի արացէ, անիծապարտ ոճիրին գործա-
դրութեանը ինքն ալ գաղափարակից գտնուած է
սկզբունքով և իրբ գաղափարակից, խորհրդակցու-
թիւններուն ընթացքին ու անոր հետեւանքին վրայ
տղեկութիւն կ'առնէր: Մինչև իսկ, ասոնցմէ Լիփա-
րիփս և ամուսինը, ինչպէս նաև անգամ մըն ալ Սա-
մուէլ Գայն ու աղջիկը, ունէ խարդախութեամբ և
կեղծիքով կը յաջողին ուսուական հիւպատոսարանէն
յանձնարարագրեր ձեռք անցնել, որոնց շնորհիւ Սէ-
լամլըքի բարձր հանդէսին առթիւ օտար հիւրերու յա-
տուկ բարձրավանդակին վրայ կը գտնուին մէջմէկ ան-
գամ: Հոն կը զննեն թէ կարելի՞ է այդ տեղէն պոմ-
պա նետել, և հասկնալու համար թէ երբ տիկինները
երենց մէջքը կրած և ը ի տ ի ք ի ւ լ կոչուած պայու-
սակիններուն մէջ պոմպա զետեղելով հոն փախագրեն,
պաշտօնեաններուն ուշադրութիւնը պիտի դրաւե՞ն թէ
ոչ Օր. Ռուպինա և Տիկ. Սօֆի իրենց ը ի տ ի ք ի ւ լ
պայուսակներուն մէջ անպէտ թաշկինակներ լեցնելով
կ'ուղեցնեն զանոնք և այսպէս նկատելով որ իրակա-
նութեան մէջ անոնք աչքի չպիտի զարնեն և իրենց
ձերբակալուիլը հնարաւորութենէ հեռու է, հետեւա-
բար յարմար կը տեսնեն, պոմպան այն տեղէն նետել:

Սակայն, բարձրավանդակին վրայ երրորդ անգամ գլու-
նուիլ յաջողելու համար երրորդ անգամ յանձնարա-
րական պէտք էր առնել հիւպատոսարանէն, ինչ որ
թէ դժուար էր և թէ ետքը կրնար ուշադրութիւն
թէ ուստի երբ պոմպան գետին նետուէր, կակուլ
ուէր, ուստի երբ պոմպան գետին նետուէր, կակուլ
անցնելէն առաջ, ճամբուն վրայ աւազ կը ցան-
ուէր, ուստի երբ պոմպան գետին նետուէր, կակուլ
աւազի պիտի հանգիպէր, և իրենց ծրագրած անիծա-
պարտ և քստմնելի ոճիրը ազգեցութիւն չպիտի ունենար:
պարտ և քստմնելի ոճիրը ազգեցութիւն չպիտի ունենար:

Ժօրիս յայտարարեց նաև թէ իր տան մէջ Սամուէլ
Փայնի նախագահութեամբ այս խնդրոյն վրայ երկա-
րատե խորհրդակցութիւններ տեղի ունեցան, ուր որո-
շուեցաւ եղեռնական արարքը կատարելէ առաջ գոր-
ծածուելիք պոմպաներով փորձեր կատարել և կամ
”դժոխային մեքենայ“ (Մաշին էն ֆէրն ալ) ը-
սուած տինամիթի մեքենաները պատրաստելով և զայն
կառքի մը մէջ գնելով բարձր վայրը մտցնել Սամուէլ
Գայն այս անիծապարտ մտադրութիւններէն որ մէկին
գործադրելի ըլլալը խորհրդակցութեան առարկայ ըրաւ:
Լիփա Րիփս տինամիթ մեքենան կառքին մէջ գնելու
կուսակից գտնուելով, թէև այդ գաղափարը պաշտպա-
նեց, սակայն ամբաստանեալ պելճիացի Ժօրիս անիծա-
պարտ գաղափարին ճշտութեամբ և արագութեամբ
պարտ գաղափարին ճշտութեամբ ապահովելու եպերելի նպատակով յար-
գործադրութիւլը ապահովելու եպերելի նպատակով յար-

Հուն յայտնուած տարբեր կարծիքներէն բարձրավանդակին վրայէն պոմպա նետելու գաղափարը նախընտրած էր Սամուել Գայն, որ պոմպաներուն պահանջուած կատարելութիւնները անձամբ փորձելու և գործնականապէս զանոնք պահանջուած վիճակին հասցնելու համար, անցած հոկտեմբերի առաջի օրերուն, աղջիկը նկատուած բուպինա Գայնի հետ մէկտեղ Պօլսէն հեռանալով Սօֆիա գացած և հոն, ինչպէս պաշտօնական քննութիւններն ալ դրապէս հաստատեցին, Սօֆիայի մօտ, Պալի էֆ. գիւղին մէջ, այս անիծապարտ գաղափարով փորձեր կատարած պահուն, թէ ինքը և թէ իրեն ընկերակցող Առամշապուհ Քէնտիրեան սպանուած էն, իրենց իսկ կատարած պոմպաներու եղեռնական փորձին պահուն: Այս գէպը թէև ձշմարտապէս խրատ մը ըլլալու չափ բարոյական ազդեցութիւն մը ըրած է յեղափոխականներու վրայ, սակայն այս սպանուողներուն միւս ընկերները դարձեալ շարունակութեանց իրենց անիծապարտ գաղափարները՝ յարատեած:

Այս միջոցին, այսինքն անցած մարտի 8-ին, ժօրիսի բարիկէն հեռագիր մը հասած էր, որ Սամուելի և Առամի սպաննուիլը կը ծանուցանէր: Ասոր վրայ յերիփս, որ արդէն կը պնդէր „Դժոխային մեքենայ“ ըսուած սոսկալի պայթուցիկը կառքին մէջ դնելով Սէշափի բարձրագոյն վայրը մացնելու անիծապարտ գաղափարին վրայ, հետեւաբար հիմա իր ծրագրած գաղափարը գործադրութեան դնելու չար դիտաւորութեան գործադրութեան դնելու չար դիտաւորութեան Պօլսէն: Երկու եղեռնակործ ամուսինները նախ Սօֆիա գացին, ուր Սամուել Գայնի և Առամշապուհի առկախ գործ ինչ ինչ գործերը կարգադրելէ ետք, Վիեննա

անցան: Հոն Լիփս Ռիփս, իր կնոջ բուն անուան, այսինքն Մարի Զայց անուան 5000 ֆրանք արժէքով ծանօթ կառքը յանձնարարեց և Պօլիս բերել տուազայն, ինչ որ պաշտօնական քննութեամբ և խոստովանութիւններով յայտնուած է:

Երբ հարցուեցաւ ժօրիսի թէ, Առամշապուհ Քէնտիրեան ինչո՞ւ համար անցած մարտին սկզբները հեռացաւ Պօլսէն, ժօրիս պատասխանից:

— Անցած տարւոյ մարտին որոշուած էր Միթինկ մը գումարել Հայ Դրօշակ Քօմիթէին յեղափոխականներէն, որուն կերպոնական վարչութիւնը կը գտնուի Ժընեվի մէջ. Պօլսոյ յեղափոխական մասնաճիւղին կողմէ ալ որոշուած էր Առամշապուհը իրեւ պատուիրակ Պիկել յիշեալ Միթինկին: Առամշապուհի պաշտօն յանձնուած էր Միթինկին մէջ հաշիւ տալ Պօլսոյ յեղափոխական մասնախումբի գործերուն նկատմամբ և մանես բացատրել թէ անիծապարտ գաղափարը գործադրելու համար ի՞նչ ձեռնարկներ և միջոցներ ըրած է Պօլսոյ մասնաճիւղը և թէ անոր գործունէութիւնը ի՞նչ արգիւնք և հետեւանք ունեցած է. և որովհետեւ անիծապարտ արարքին գործադրութեան պայմանաժամամը կը մօտիկնար, Առամշապուհ Միթինկին մէջ պիտի յայտնէր, թէ գեռ ի՞նչ կարգի զգուշութիւննեպահան վայրէ կառու կը կարօտի գործին կատարերու և գործողութեանց կը կարօտի գործին կատարելագործութիւլը. ասկէ զատ Առամշապուհ հաշիւ պիտի տար նաև Պօլսոյ բօմիթէին զրկուած դրամներուն գործածութեան վրայ: Ուստի այս նկատմաներով որոշուած Ժընեվ Պիկել Առամշապուհը, որ Սօֆիա երթացաւ Սամուել Գայնի հետ ներկայացաւ Սամուել Գայնի, երբ անիկա փորձերը ընելու կը զբացէր հոն, Առամշապուհ թէև ուզեց Սամուել Գայնի ալ հրահանգ առնել սակայն այս վերաբարձրութիւններով յայտնաբերութիւն կատարելու համար կարգադրելէ ետք, Վիեննա

կատարած փորձերուն հետեւանքով պոմպաներուն վրայ ձեռք բերուած կատարելագործումներուն աստիճանն ու եղանակը անոր ցուցնէ. բայց վերջին փորձին պահուն պոմպաներէն մէկը Այսամշապուհի ձեռքին մէջ պայթելով՝ երկու բն ալ սպանուած են:

Իիփս ամուսինները, որոնք, եղեռնական արարքը կը հետապնդէին և այս նպատակով կառք մը ապսպիրելու համար Ալիեննա գացած էին, այն տեղէն երկու քրօնօմէ թամացոյց գնեցին, որ վայրկեանները ու երկվայրկեանները կը ցուցնէր: Այս ժամացոյցները Քարլ Խանովիչի յանձնելու համար Պոլիս Ժօրիսի զրկեցին: Յետոյ Մայիսի վերջերը Իիփս և կինը Ալիեննայէն Պօլիս գալով նախ քանի մը օր Ռուայալ օժէլլ մնացին և յետոյ Բերա, Հաճօրուլո շուկային գէմ Տիկին Աննաի թիւ 12 տան մէջ յարկաբաժին մը վարձեցին. Հոս 15 օրի չափ կենալէն ետք, Ալոսիոր երթալու պատրուակով ելան և ուր երթալնին ո՛չ մէկուն զգացուցին. բայց ամբաստանեալ Ժօրիսի անձնական միջնորդութեամբ Բերա, Ճէզայիր փողոց իր բնակած Ռատու Վիչ արարթը մանին կից և նոյն Ռատուվիչին վարձակալութեան տակ գտնուած առանձին փոքր տուն մը փոխադրուեցան, ուր ամէնքնին մէկանց կատարեցին բուն իսկ դէպքին վերաբերեալ անիծապարտ գործողութիւններն ու ձեռնարկները:

Փախստական ամբաստեալներէն Սիլվիօ Իիչի, Քարլ Խուվանովիչ և Թրասս Եռովանովիչ, որոնք Պոլսոյ յեղափոխական մասնաճիւղին խիստ կարեոր անդամներէն էին, քօմիթէին հետապնդած անիծեալ գաղափարին համար եղեռնական կարեոր և զանազան գործողութիւնները, իրենց աւազակային կոչումին ճշմարտապէս պատշաճ չար եղանակով մը սկսած են հետապնդել և պատրաստել: Այսպէս, ասոնք Մէլինիթ ըսուած հրա-

նիւթը Գրանսուայէ հայթայթելով, ծրարներու մէջ Պիրէօնէն Պուլկարիա, Պուլկարիայէն Ալառնա, և Ալառնայէն ալ պուլկարական շոգենաւերով ու անոնց նաւապետներուն ու նաւաստիներուն միջոցաւ Պոլիս մոըցուցած են: Այս հրանիւթերը շոգենաւէն հանելու և փոխարքելու գործողութիւնները յանձն առած է Սիլվիօ Իիչի անուն չարագործը, անցած տարուան սեպտեմբեր ամիսէն սկսեալ. Սիլվիօ Իիչի մելինիթները մաս մաս Ժօրիսի բնակարանը բերած է, ուր պահուած են: Քարլ Խուվանովիչ և Թրասս Եռովանովիչ ալ ծանօթ կառքին ձի գտնելու, ախոռ վարձելու և Ընկերութեան անձերուն բազմանալուն վերաբերեալ պարտականութիւնները կատարած են: Հաստատուած է որ Աիփս Իիփսի և Սամուել Փայնի կողմէ յանձնարարուած զանազան գործերը կատարելէ զատ, ասոնք, Սիլվիօ Իիչի հետ, յեղափոխական մասնաճիւղին անդամակցելու յօժարող կարգ մը տինամիթ և պոմպա շինողներ ձեռք ձգած են:

Ժօրիս հարցաքննութեան մէջ խոստովանւեցաւ նաև, որ Իիփս և կինը և Օր. Ռուպինա Փայն, Պօլսոյ մէջ իրենց վերջին ալս բնակութեան ատեն, աշխատած են կարեոր եղած ծրագիրը կազմել, գժոխային մեքենան կրող կառքը անվես մտցնելու համար բարձրագոյն վայրը: Ասոր համար Ռուպինա Փայն անձամբ կառքով տասը անդամէն աւելի Սելամլըքի բարձրագոյն վայրը գալով, հասարակ այցելուներու մէջ գտնուած էր և գիտած էր, որ Ալեհ. Ոուլթանը մզկիթ ժամանելէն ետք, Կայս, զօրքերուն մէկ մասին արտօնութիւն կը շնորհուեր, որով մարզարանի բակը մինչեւ մէկ աստիճան պարապ կը մնար. քանիցս գիտած էր նաև որ աղօթքէն ետք, Ն. Ալեհափառութեան մզկիթէն վերադառնալէն առաջ, կայս, զօրքերը բարեկի յարգական դիրքը

կ'առնեին և կայս. կառքը մզկիթին դուռնէն մինչեւ . վանդակապատ դուան առջեւ մեկ վայրկեան 42 երկ- վայրկեանէն կը հասներ: Որուպինա Գայն այս պարա- գաները հաշեւ ընելով և արձանագրելով, փորձերով հաստատեց, որ իր այդ դիտողութիւնները անփոփոխ էին ամէն ժամանակի համար: Հետևաբար, պէտք եղած պատրաստութիւնները ի գլուխ հանելու համար՝ որոշ- ուած էր դժոխարին մեքենան կրող կառքը բարձրագոյն վայրը մացնել և ճիշտ նոյն պահուն բռնկցնել: Մէլի- նիթը խիստ զօրաւոր պայթուցիկ նիւթ մը ըլլալով, անոր պատրաստութեան ելեկտրական մասը յանձնու- եցաւ Սիլվի Ռիչի, որ լուսանկարչութեան և ելեկ- տրագիտութեան մէջ ճարտար էր: Ռիչի անձամբ ծանոյց Ռիփսի, թէ որպէս զի մէլինիթը բռնկման միջոցին ի- րենց ուզած սաստիկ ազդեցութիւնը ի գործ դնէ, պէտք էր զայն դնել պողպատեայ սնտուկի մը մէջ: Այս սըն- տուկը շինել տրուեցաւ Թօփիչանէի կողմը գտնուած երկաթագործներուն, Քարլ և Թրասա Խուլանովիչնե- րու ջանքերով: Ժօրիս խոստովանեցաւ նաև, որ եղեռ- նական դէպքէն քիչ առաջ, իր տունը պահուած 140 քիլօ մէլինիթը, Սիլվի Ռիչի, Քարլ Խուլանովիչի և Թրասա Խուլանովիչի ձեռամբ, պայուսակներու մէջ դը- րուած՝ ամբողջովին փոխադրուած է կառքին գտնուած ախոռը, քանի որ յայտնի չէր, թէ երկաթեայ սնտուկը որչափ տարողութիւն ունի:

Երբ հարցուեցաւ որ ելեկտրականութիւնը ի նչպէս պատրաստուեցաւ և կազմակերպուեցաւ, Ժօրիս պա- տասխանեց թէ երկաթեայ սնտուկը պատրաստուած էր Ակբթորիս կառքին յատուկ կոր նստատեղին ձեռվ, և թէ կառավարին նստատեղին ալ կառքին գնման ատեն մասնաւորաբար ընդարձակուած էր, որպէսզի այդ տե- ղերը դրուին պայթուցիկ նիւթերը: Սակայն, խորհելով

որ կառքին երկու կէտերուն վրայ պայթուցիկ նիւթեր երբ դրուին, երկու զօրութիւնները իրարու պիտի բաղ- նին և որով զօրեղ հետեանքը պիտի թեթեւնայ, այդ ծրագիրը մէկ կողմ թողուեցաւ և բաւական համարուե- ցաւ նոյն կոր նստատեղին մէջ զետեղել պայթուցիկ սնտուկը: Այս սնտուկին մէջ դրուեցաւ նաև „Քլօրաթ- տը բօթաս“: գրպանի ելեկտրական լապտերներէ բաղ- կացած և 12 վօլթի ուժով ելեկտրական գործիք մը պատրաստուեցաւ, և ժխտական ու դրական հոսանքները մէկմէկու միացնելու համար, հոսանքը հաղորդակ թե- լերէն մէկը կապուեցաւ բրօնօմէթր ժամացոյցին և միւսն ալ ժամացոյցին սլաքին: Սլաքը երբ 1 վայրկեան 42 երկ- վայրկեանէն ժամացոյցին շրջանը կատարելով հանդի- պէր թելին, այն ատեն, — որովհետեւ սլաքը արդէն մետաղէ և ելեկտրական հոսանքին լաւ հաղորդէն էր, — ելեկտրական հոսանքը բարդին միջոցաւ պիպի հաղոր- դէր սնտուկին մէջի քաբսիւլին, որով տեղի պիտի ու- նենար պայթումը:

Ժօրիս յայտարարեց նաև որ, եղեռնական արարքին ուրբաթ գիշերը գտնուած է Լիփա Ռիփսի, Տիկ. Ռիփսի և Որուպինա Գայնի հետ: Թէկ որոշուած էր, որ Որու- պինա Գայն անձամբ երթայ կառքով և մահը առ- նելով բռնկցնէ պայթուցիկը, սակայն անոնց վրայ այս միջոցին տեսակ մը վարանում նշանաբեց, երբ ինը (Ժօ- րիս) յայտարարեց. „Եթէ գուք չերթաք, ե՞ս կ'եր- թամ“: Իր եպերելի զգացումները և վայրագ գաղա- փարը արտայտող այս բառերով Ժօրիս զանոնք քաջա- լերեց և գրգուեց: Ռիփս ալ քաջալերուած Ժօրիսի այս խօսքերէն, որոշեց ինը ալ ընկերանալ Որուպինա Գայ- նի, մտածելով որ Որուպինա Գայն քննութեանց և փոր- ձերու համար մինակը քանիցս Սէլամլըքի արարողու- թեան գացած ըլլալով՝ կրնար ուշադրութիւն հրաւիրել

և այսպէս ծրագրուած ձեռնարկը ապարդիւն մնալ: Այդ գիշեր բաժանման պահուն, Ժօրիս անոնց հետ յաւիտենական հրաժեշտ տուած և ուրբաթ առտու կանուխ անոնց հանդիպելով տեսակցած է:

Տեղի ունեցած քննութեամբ, ձեռք բերուած վկայութիւններով և Ժօրիսի այս խոստովանութիւններէն կը հետեւ, որ սպանիչ նիւթը պարունակող կառքին մէջ գտնուած է Լիփա Ռիփս, Ուուպինա Գայն, իսկ կառքն ալ վարած են կառապան Ժօրժ և ձիադարձան Երուանդ: Հաւանական նկատելով որ որոշեալ մէկ վայրկեան 42 երկվարկեանին լրանալէն առաջ հեղինակները արտաքին վայրէն յաջողած են անյայտանալ և փախչել, այս մասին խուզարկութիւն և քննութիւն բացուեցաւ: Այսպէս, Պոլիս, Սիրքէճիի ոստիկանական անցագրի պաշտօնէութենէն, նոյն ուրբաթ օրը Պոլսէն մեկնող ճամբորդներու տետրակները բերուելով, քննուեցաւ, որմէ, հաստատուեցաւ որ Լիփա Ռիփս, կինը՝ Տիկ. Սօֆի Ռիփս, նաև Սամուել Գայն և աղջիկը Ուուպինա Գայն, եղեռնական արարքին օրը, պայմանագրական կառախումբով յաջողած են Պոլսէն փախչել, Աիլնա քաղաքէն առնուած և եղեռնական դէպքէն քանի մը օր առաջ վիզէ ընել տրուած անցագիրներով: Միայն թէ հարկ տեսնուեցաւ ընել որ անիծեալ ոճիրին մեղսակիցներէն ո՛վ էր այն անձը, որ Սամուել Գայն անունով ընկերացած էր Ուուպինարի, քանի որ հաստատուած էր թէ Սամուել Գայն Սօֆիայի մէջ պայման մը հետեւանքով սպանուած էր: Այս մտօք և մանաւանդ արդպիսով ճշմարտութիւնը պարզող նորանոր ապացուցներ ձեռք բերելու օրինաւոր խորհրդակցութեամբ, ձեռնարկուեցաւ եղեռնագործներուն բնակած տան կրկին և մանրազնին խուզարկութեան և գիմուեցաւ շրջակայ գրացիներուն ալ վկայութեանց և տեղեկութեանց: Տան

ստորերկրեալ յարկը գտնուած հորին ջուրը պարպուեցաւ, և փնտուելով, հանուեցան ամբողջ աղիւսի մը կապուած գունաւոր շապիկ մը, թաշկինակ և վարտիք մը, ինչպէս նաև տուփ մը այցաքարտ: Ասոնց մասնաւոր ուշագրութեամբ և մտադրութեամբ աղիւսին կապուելով հոր նետուելը, անշուշտ ինքնութիւն հաստատելու համար եղած գործողութիւնները շփոթեցնելու և ամէն պարագայի մէջ անձ մը անծանօթ պահելու նպատակով էր. այս մասին վարանելու տեղ չէր մնացած: Այսպէս արտադրուն վրայ ուսուերէն և հայերէն երկու տողի վրայ գրուած էր „Ժօրժ Բէթրի Վարշամով“ անունը, որով բացարձակապէս հասկցուեցաւ որ թէ աս և թէ կապուած ու հոր նետուած գոլբերն ու հանդերձեղէնները կը պատկանէին կառապան Ժօրժի: Ժօրիս ըսաւ թէ կառապան Ժօրժ Լիփսի, Սիլվիօ Ռիչիի, Քարլ և Թրասա Խուզանովիչներու հետ եղեռնական արարքին գիշերը, ախոռին ու կառապան մէջ օրոշուած պատրաստութիւնները տեսնելէ ետք, երբ Ռիփս տուն վերադարձաւ, այդ Ժօրժն ալ այն ատեն գալով Ռիփսի հետ խորհրդակցեցաւ, պայման նիւթին բունկցուելուն վրայ: Հորէն հանուած շապիկը երբ Ժօրիսի ցոյց տրուեցաւ, ան հաստատեց թէ կառապան Ժօրժի հագուստներէն է. հետեւարար, եղեռնական դէպքէն անմիջապէս ետք, Ժօրժ դէպքին վայրէն փախչելով, Ռիփսերուն միացած և նոյն տան մէջ հագուստը փոխելով ու դէմքը ծպտելով, ճիշդ Սամուել Գայնի նման կաղ ձեւացած, անոր դէմքն ու հագուստները իւրացուցած, ինքզիները Օր. Ուուպինա Գայնի հայրը կեղծելով, իբր ճշմարիտ Սամուել Գայն՝ յաջողած է փախչել:

Հարցուեցաւ Ժօրիսի թէ 140 քիլօ մէլինիթը ամբողջապէս գործածուեցաւ, թէ ոչ նոյն եղեռնական

գէպըին պահչուն: Պատասխանեց թէ որովհէետեւ երկաթ սնտուկին տարողութիւնը յայտնի չէր, մէլինիթները աճը զողութեամբ իրմէ առնուեցան և վերոյիշեալ անձերուն ձեռքով ախոռը փոխագրուեցան: Ույթումը արգիւնաւ որելու համար անհրաժեշտ համարուեցաւ սնտուկին մէջ լիցնել նաև մի թրայլ ըստած շատ մը երկաթի ու պողպատի կտորներ, ուստի նոյն գիշեր, երկաթեայ սնտուկին մէջ հազիւ 20 քիլօ միմրայլ և 80 քիլօ մէլինիթ կարելի եղաւ զետեղել. մնաց որ փորձելու համար թէ կառքը ինչ ընթագք պիտի առնէ այս բեռին ծանրութեան տակ, սնտուկին պարունակութեան համեմատութեան քար զետեղուեցաւ ուրիշ սրնտուկի մը մէջ և չորս մարդիկ, օգտուելով գիշերուան առանձնութենէն, կառքին վրայ ցատքելով բաւական տեղ երթեսկեցին: Ասկէ բացայսյտ կերպով յայտնի եղաւ որ 80 քիլօ մէլինիթէ աւելի սպառած չէր:

Սինկեր վաճառատան մէջ ժօրիսի գրասենեակը երբ
խուզարկուեցաւ, հռն երկու հասցեներ գտնուեցան: Մէ-
կուն վրայ դրուած էր Ա ն տ ո ն Ք օ շ ՞ Փիլիպէ, իսկ
միւսին վրայ Ա տ է Լ Պ է ր շ ի է Զուիցերիա: Ասոնց-
մէ զատ գտնուեցան նաև կասկածելի և թարգմանու-
թեան կարօտ խել մը թուղթեր ու թերթի կտորներ:
Ասոնք երբ մէկ կողմէ կը թարգմանուէին, միւս կողմէ
բացատրութիւն պահանջուեցաւ ժօրիսէ, որ ըսաւ թէ
Անտոն Քօշ Փիլիպէ կը բնակի և այն տեղի հայ յե-
ղափոխական վարիչներէն մէկն է. այս տեղի յեղափո-
խականները հաղորդակցութեան մէջ էին յիշեալ Ան-
տոն Քօշի հետ և երբ Վռամշապուհ Պուլկարիա կ'եր-
թար, ժօրիսի յանձնարարեց որ իրեն հետ թղթակ-
ցելու համար այս հասցէին գրէ. ուստի ժօրիս ալ նոյն
պատճառով արձանագրած էր Անտոն Քօշի անունը:
Գալով „ԱտէԼ Պէրջիէնի, ասիկայ Ժընէվի բուն Դրօ-

շակի կեդրոնական վարչութեան հասցէն է, և Փօրիս
թէկ ինք այս անիծապարտ մարդոց ծրագրած եղեռնին
գաղափարակից և գործակից գտնուած է, սակայն յե-
տոյ Քօմիթէին ուրիշ եղանակով գործելու օրոշման ան-
համամիտ գտնուելուն պարագային, իր տարակարձիք
գտնուելուն պատճառները Ընկերութեան զեկուցանելու
և կամ իր անիծապարտ գաղափարովը քօմիթէին խը-
րատ տալու վայրագ մտագրութեամբ է որ պահած
է անոր հասցէն: Փօրիս խոստովանեցաւ թէ անգամ
մըն ալ հայ յեղափոխականներուն անիծապայիտ հրա-
տարակութիւններուն ամբողջը ժողվելով անոնց վնա-
սակար պարունակութիւնները քննելու փափարով այս
ունակը զերշիէ” հասցէին նամակ զրկած է քօմիթէին,
բայց այս հրատարակութիւններուն փօխարժէքը բաւա-
կան կարեոր գումար մը արժելուն, ետ կեցած է զա-
նոնք ստանալու գաղափարէն: Ասկէց զատ Փօրիս ըստ
որ գէպքէն երկու օր ետք և իր ձերբակալուելէն ա-
ռաջ նամակ մը գրած է Ընկերութեան և յայտարա-
րած է, որ եթէ եղեռնական արարքին մասնակցող և
փախչել չկրցող անձինք կան գեռ Պօլսոյ մէջ, և թէ
ի մէջ այլոց կառապան Փօրժ գեռ Պօլիս կը գտնուի,
և կամ թէ Քօմիթէին որոշած է ուրիշ մարդիկ զրկել
Պօլիս, ինք կը խոստանայ օգնել անոնց երբ իրեն դիմեն:

Փօրիսի գրասենեակէն գտնուած թուղթերը թարգ-
մանուեցան: Ասոնք „Բ թ օ Ա բ մ է ն ի ա , է“ և իր ա-
նիշնանական հրատարակութիւններով ծանօթ 1՝ է օ-
րորէէն լրագրէն կտրուած վնասակար և թունալից յօ-
դուածներ էին, և յիշատակագիր կտրօններ՝ դարձեալ
նոյն թերթերուն լիրք հրատարակութիւններէն: Ասոնց
վրայ բացատրութիւն ուղղուելով, Փօրիս պատասխանեց
թէ անոնք ցանկերն էին յիշեալ թերթերուն մէջ Օսմ.
կառավարութեան գէմ իր գրելիք յօդուածներուն.

ըսաւ նաև որ ինք մերթ ընդ մեթ յօդուած կը դըր-
կէր այդ թերթերուն, թէ Սօֆիայի մէջ պատահած
պայթումէն մեռած Վոամշապուհ Քէնտիրեանի կեն-
սագրութիւնը կը գտնուի „Դրօշակ“ ընկերութեան
կեղրոնատեղին, և ինք այս կենսավրութիւնը լրացնելու
համար յօդուած մը զրկած էր „Դրօշակին, բայց պայ-
ման զրած էր որ իր մահէն եաքը միայն հրատարա-
կուի „Դրօշակի“ մէջ: Հարցուեցաւ թէ քանի որ իր
մահուան ժամանակը անձանօթ էր, ի՞նչ նպատակով
նոյն յօդուածին հրատարակութիւնը յետաձգած էր:
Պատասխանեց թէ իր կեանքը թնական էր որ շատ
կարճ պիտի ըլլար, քանի որ եղեռնական վատ արար-
քին գործադրութեան համար տեսնուած պատրաստու-
թեանց համեմատ, (Աստուած արևշատութիւն և եր-
կար կեանք պարգետ մեր սիրեցեալ և Ա. Կայսեր)
կ'ուզուէր այդ վատ արարքը օտարահպատակներու կող-
մէ գործուած ըլլալու կարծիքը առաջ բերել և այս-
պէս, Ա. Կայսեր հանդէպ անձնուիրութեան և հա-
ւատարմական: զգացումներով զեղուն կայս. զօրքերուն և
հաւատարիմ հպատակներուն կողմէ ընդհանուր յար-
ձակում մը բացարձակապէս ապահով կը նկատուէր,
ինչ որ քօմիթէին անիծապարտ նպատակն էր, հետեա-
րար, բացայատ էր որ ինք նոյն միջոցին պիտի սպան-
ուէր իր կիրարկած պարտականութեան հետեանքով,
որով շատ ուշացած չպիտի ըլլար Վոամշապուհի մա-
սին զրած յօդուածին հրատարակութիւնը:

Ամբաստանեալ մօրիս ըսաւ թէ Վոամշապուհի հետ
բարեկամանալէ և անոնց յեղափոխական կարծիքնե-
րուն և ծրագրուած գաղափարներուն տեղեկանալէ ետ-
քը, Վոամշ յայտնած էր թէ այս Քօմիթէները նախա-
պէս Օսմ. Պանքան օդը հանելու ծրագիր մը պատ-
րաստած էին ժամանակաւ, և անոր գործադրութեանն

ալ հետեած, բայց վերչը այլ և այլ պատճառներով,
մանաւանդ եղեռնական արարքին նախապատութիւն
տրուելուն հետեանքով վերոյիշեալ ծրագիրը մէկդի
թողուած էր: Սամուէլ Գայն ալ յեղափոխական անի-
ծապարտ մարմիններուն մէջ մասնաւոր դիրք մը կը
գրաւէր, և նոյն իսկ 1904 փետրուար 19-ին Սօֆիայի
մէջ գումարուած խոռվարարական ժողովին մէջ ուր
որոշուեցաւ եղեռնագործութիւնը, ուրիշ յեղափոխա-
կաններու հետ ինք ալ ճառ խօսած էր: //

Ֆօրիսէ լրացուցիչ տեղեկութիւններ պահանջուեցաւ
այս Սամուէլ Գայնի ինքնութեան և նախկին լնթաց-
քին վրայ: Ֆօրիս պատասխանեց թէ անիկայ ուսւիա-
ցի Հայ յեղափոխական մըն էր և Պաքուի մէջ ուսու-
ցիչ էր, որ յետոյ վտարուեցաւ և արտաքսուեցաւ Ռու-
սիայէ ուրիշ յեղափոխական պետերու հետ և թէ Սօ-
ֆիայի մէջ տեղի ունեցած պայթիւնէն սպանուելէ ետք
անոր կենսագրութիւնը և պատկերը հրատարակուած
էին Բարիզի „Բրօ Արմէնիա“ լրագրին մէջ: Գալով ա-
նոր խոռվարարական գաղափարներուն և գործադրու-
թիւնը իրեն յանձնուած եղեռնական որոշումներուն
բուն հանգամանքին, Ֆօրիս յարեց թէ բացի ծղեռնա-
կան անիծապարտ ձեռնարկէն, թէկ ձեռնարկուած էր
քաղաքի և օդը հանել պանքաներ, սեղանաւորական
հաստատութիւններ, պաշտօնատուններ և ուրիշ պաշ-
տօնական և անհատական շէնքեր, և այսպէս զանազան
կողմեր խոռվութիւն և յեղափոխութիւն յարուցանել
սակայն ծրագրին այս մասին գործադրութիւնն ալ առ-
ժամապէս յետաձգուած էր:

Ֆօրիսէ պահանջուեցաւ տեղեկութիւններ տալ նաև
Պոլսոյ խոռվարարական մասնաճիւղը կազմող վերոյի-
շեալ անձերուն ինքնութեան մասին և ազգարարուե-
ցաւ նաև, որ պէտք չէ ծածկէ իր անիծապարտ ընկեր-

ներուն վրայ ունեցած ստոյգ տեղեկութիւնները, քանի որ նոյնիսկ իր խոստովանութեամբ ստուգուած է, թէ տեղեակ էր այդ քոմիգէններուն գործառնութեանց: Սակայն Փօրիս չուզեց ունէ բացատրութիւն տալ այս մասին. միայն յայտարարեց թէ Առուպինա Գայի՛ Սամուէլ Գայինի աղջիկը չէր, այլ կովկասցի ընտանիքի մը զաւակը, որ իր երկրին մէջ կրթութիւն առած ատեն յեղափոխականներու միացած էր և թէ անոր ընտանիքը չի գիտեր, թէ ուր կը գտնուի Առուպինա, որ Սամուէլ Գայինի քով կ'ապրէր իրը անոր աղջիկն և յեղափոխական գաղափարներու գործադրութիւնը ըսկիզեն մինչեւ վերջը հետապնդելը իրեն նպատակակէտ ըրած յեղափոխական մըն է: Արիքա բիփու ալ Պաքուցի Հայ մըն է, որ իր երկրին մէջ մարդասպանութեամբ ամբաստանուած և շատապարտուած, սակայն բանտէն խարդախութեամբ փախչելով՝ “Դրօշակ” յեղափոխական մարմնոյն միացած է, և յետոյ իր իսկ պատասխանատութեան տակ կը վարէր այս տեղի խոռվարարական գործերը: Իսկ իր կինը կոչուած Խօֆի՝ Մարի Զայց անուամբ ձանացուած, ծագումով գերմանացի է, որ Կովկասի յեղափոխականներուն կը վերաբերի և այդ երկրին մէջ իրենց նպատակին գործադրութեան աշխատողներէն է: Իրարմէ բոլորովին անջատ ըլլալով ի հարկին սովորաբար մէկզմէկու օժանդակող ուրիշ Հայ քոմիգէններ Թիֆլիզէն Ժընեվ կանչեցին այդ կինը, իրըն գործադրութեան միջոց, որ Արիքա բիփու հետ միանալով, իրենց միջեւ ապօրէն յարաբերութիւն հաստատուեցաւ և այս պատճառով ըսկըսան այս և կին միասին ապրիլ Քարլ Խւզանովիչ պօլսեցի է, իսկ Թրաստա Խւզանովիչ սուսիացի, Սիլվիո Բիչելի կամ Վահանի ուր տեղացի ըլլալը չի գետեր Փօրիս, իսկ Քարլ Խուզանովիչի հետ գտնուած տիկին:

Աշքովա՝ սուսիացի է, որ յեղափոխական թղթակցութեանց միջնորդ կ'ըլլալը և կը գիւրացնէր յարաբերութիւնները՝ Քոմիգէններուն միջեւ, բայց եղեռնական արարքէն բաւական ժամանակ առաջ Պօլսէն փախած էր: Փօրիս վերջ ի վերջոյ պնդեց սակայն, որ ասոնց և ուրիշ անձերու մասին ու և է տեղեկութիւն չունի:

Հետեւաբար, մասնաւոր քննիչ յանձնաժողովին աշխատութեանց և յարատեն ջանքերուն շնորհիւ քննութիւնները որչափ առաջ տարուեցան, նոյնափառ անժընեալիորէն երեւան հանուեցան անիծապարտ անձերուն ինքնութիւնները և խոռվարարական արաբքներն ու գործողութիւնները, և ասիկա Կայս. ամենամեծ յաջազութիւններէն ըլլալով, մէկիկ մէկիկ ամբաստաննեալներուն երեսին զարնուեցան երեւան հանուած եղեռնական միջոցները, արաբքները և ամէն կարգի ձեռնարկները:

Նախ և առաջ ձեռք անցուցինք Բիէր Քիյառի Բարիզի մէջ հրատարակած “Բրօ Արմէնիա” լրագրին երկու տարուան հաւաքածուները: Բիէր Քիյառ իր անիշխանական գաղափարներով Խւրոպայի մէջ հոչչակ հանած Փրանսիացի հեղինակ մըն է և իր հրատարակած թերթն ալ հայ յեղափոխականներու օրկանը: Մի առ մի քննուելով և կարգացուելով այդ թերթերը, հասկցուեցաւ որ հայ յեղափոխականները, 1904-ի փետրուարին, Խօֆիայի մէջ գումարում մը ունեցան, որուն բանակցութիւններն ու որոշումները թէեւ գաղտնի պահել ուղղեցին, սակայն այն գումարումէն ետք իրենց հրատարակած մէկ յայտարարութեան ինչ ինչ մասերը թարգմանել տալով, սա հատուածը տեսնուեցաւ թէ, Հայ յեղափոխականները որոշած են այլեւ ամէնէն վերջնական գործողութեան ձեռվճական և ամէնէն վերջնական գործողութիւններէն կամկած չը կայ որ կակնարկէր: Այս պարբերութիւնը կասկած չը կայ որ կակնարկէր, Աստուած հեռու ընէ, իրենց մատդրած եղեռ-

նական արարքին: Ասկէ զատ՝ Բիեր Քիյառ իր ուրիշ մէկ յօդուածովլը, ինչ ինչ սպառնական անիծապարտ բառեր գործածած էր բարեկամ տէրութեանց Պօլսոյ յարգելի դեսպաններուն հասցէին: Նոյն թերթերուն մէջ կարդացուեցաւ նաև, որ ակնարկութիւններ կային հայ յեղափոխականներու անդամներէն Պօլիս, Բերա, և Իզմիր բնակողներու կողմէ ապագային կատարուելիք եղունական արարքներու նկատմամբ: Հետեւաբար, այլ ևս կասկած չկար, թէ ան ալ Հայ յեղ խումբէն էր:

Սիլվիո Ռիչիի համար հաստատապէս ապացուցուած է թէ, մէկ ու կէս տարի առաջ, Օսմ. Պանքային դիմացը լուսանկարչական գործիքներու վաճառատան մը մէջ կը գտնուեր: Քննութիւն կատարուելով, հաստատուեցաւ, որ Սիլվիո Ռիչին, Հայ յեղափոխականներէն ուսիացի Գարեգին Գարեգօֆ անուն անձին՝ Օսմ. Պանքային դէմ վարձած խանութին մէջ միջոց մը լուսանկար գործիքներ ծախսելու գրացած է: Խորը Գարեգին Գարեգօֆ զինուրական պարտականութիւնը կատարելու համար Որուսիա մեկնած է և անոր տեղը մնացած է Սիլվիո Ռիչի, որ այն կողմերը գտնուող ներկի վաճառական Աճեմեանէ 30 հատ ներկով լիցուն տակառ գնելով, զանոնք փոխադրած է խանութիւնը: Այս տակառները բնաւ առնչութիւն չունէին իր լուսանկարչական արհեստին հետ, և սակայն Սիլվիո Ռիչի զանոնք պիտի գործածէր Օսմ. Պանքային դիմաց գետնին տակէն իրենց փորելիք հողերը կրելու և դուրս հանելու համար: Այս ծրագիրը Ընկերութեան կողմէ յետաձուած և ոստիկանութեան ալ ուշադրութիւնը հրաւիրած ըլլալով, Սիլվիո Ռիչի ստիպուած է եղեր թողուլ նոյն խանութը:

Միւսներէն Քարլ Եռվանովիչ Պօլիս ծնած և զաւակն է Յովհաննէս Եղիանեան անուն խասդիւզի Հայու մը, որ արհեստով բրջավաճառ է: Իր բուն անունը Կարապետ

Յովհաննէսեան էր թէև, բայց զայն փոխած է Քարլ Եռվանովիչի և Քօմիթէին քով ալ Աշոտ ծածկանունով հոչակ հանած: Պօլիս գտնուած միջոցին իր ապահուածը կը Ճարէր սրմանկարչութեամբ: Յետոյ անցեալ դէպքին ատեն, Ամերիկա փախած է և անկէ Պուրկարիա և Թիֆլիս երթեւեկելով, յեղափոխականներուն անդամակցած է:

Թրասա Եռվանովիչը որ Սամաթիա կը բնակէր և հովանոցավաճառ էր, միացած է Քօմիթէին: Իր բուն անունն էր Խաչիկի որդի Արտաշ Գարուտանեան, զոր փոխած է Թրասա Եռվանովիչ ծածկանունին, մինչդեռ Քօմիթէին մէջ Թորդոմ անունով հոչակուած է: Ասօր մայրը և ընտանեկան պարագաները այժմ Սամաթիա կը գտնուին:

Ասոնց երկուքն ալ եղեռնական դէպքէն մինչեւ երկու օր առաջ իբրև Լիփա Ռիփսի գրագիրն ու մատակարարը անոր հետ կը բնակէին, և դէպքէն երկու օր առաջ փախած են: Օրինական խուզարկութեանց պահուն երկուքին ալ այլ և այլ գիրքով լուսանկարները գտնուեցան իրենց ծնողական բնակարաններուն մէջ: Ինչ որ կասկած չի ձգեր անոնց ինքնութեան և ճշութեանը նկատմամբ:

Ըստ էինք թէ Ժօրիս անիծապարտ դէպքին գործադրութեան օրուան մօտենալը տեսնելով, յայտարարած էր թէ պայմուցիկ նիւթը իր ազգեցութիւնը սաստկացնելու համար պէտք է որ երկաթէ պահարանի մը մէջ դրուի: Նկատելով որ այս սնտուկը եղեռնական դէպքէն քիչ ժամանակ առաջ շինուիլ սկսած է, այդ մասին բննութեան և խուզարկութեան ձեռնարկուելով, հաստատուեցաւ թէ, երկաթագործ Մանոյլ և Միլթօ, որոնք այժմ անբաստանեալներուն մէջ են և նախապէս Թօփհաննէի կողմը գտնուած երկաթագործի

խանութներուն մէջ կ'աշխատէին, ասոնք իրենց արհեա-
տին անծանօթ եղանակով մը պատրաստած են երկաթ
սնտուկ մը, որ քարիւղի երկու թիթեղ տուփի չափ
տարողութիւն ունէր և շրջապատը ամրացուած էր պր-
տուտակներով։ Այսուկին այս ձեւը իրենց տուած էին
երկու ծանօթներ, որոնք մոմլաթի մէջ պարուբելով զայն
փոխադրած են ախոռը, ինչ որ հասմատուած է շատ
մը վկայութեամբ և պացոյցներով։

Նկատի առնուեցաւ որ պայթուցիկ նիւթը բռնկթը-
նելու գործածուած ելեկտրական ուժը պատրաստուած
է Սիլվի Ռիչի անուն ստորին արարածին կողմէ, որուն
Քերայի գետնաբարշ խաւերուն մէջ ծանօթ ըլլալը
ինչպէս նաև ելեկտրագիտութեան մէջ ալ ճարտար
հմտութիւն մը ունենալը նախապէս ըստած էի։ Այս
պարագան քննութեան ենթարկուելով՝ վկաներով ու ա-
պացոյցներով հաստատուեցաւ, որ Սիլվի Ռիչի երարու
կից գրանի բարտերներէ բազկացած և 12 վոլտի ուժ
ունեցող ելեկտրական գործիքը երկու անգամէն, ինչ-
պէս նաև ելեկտրական հօսանքին հաղորդիչ կարմիր
թելէն երկու մէթր գնած է ելեկտրական գործիքներու
վաճառական երուանդ Աճեմեանէ, որուն խանութը կը
գտնուի Քերա, Թունէլ բասաժին մէջ։

Այսպէս, քննութիւնը առաջ տարու ելով երբ կա-
տարելապէս հասկցուեցաւ, թէ հրանիթը պարունակող
սընտուկը ինչպէս պատրաստուած է և թէ ուրկէ հայ-
թայթուած է բռնկում պատճառելիք ելեկտրական գոր-
ծիքը, ասոնց ամէնքը ստուգելէ ետք, բնականաբար ու-
շագրութիւն դարձուեցաւ այն կէտին վրայ թէ, ծորիսի
տունէն փոխադրուած 140 քիլո մէլինիթին մացորդը
ուր պահուած էր։ Այս կէտը մանրամասն քննութե-
նէ մը անցուեցաւ։

Նախապէս ըստած էի թէ Լիփա Ռիփս Քրէտի Վունէ

դրամատան միջոցաւ Իզմիր Տիգրան Նալպանտեանի
գումար մը զրկած էր։ Քննիչ մարմինը այս գէպըը
տեղեկագրեց Այտընի կուսակալութեան, որուն կու-
տարած մասնաւոր և լիակատար քննութեան վրայ
երկան ելաւ որ Մաղնիսացի երկու եղբայրներ, որոնք
ազգատ ու ողորմելի վիճակի մը մէջ կը գտնուէին,
7—8 ամիս առաջ Խմբիր եկած և քարափին վրայ խա-
նութ մը վարձելով սկսած են առջառի միս ծախել։
Այս երկու հայերը Նալպանտեան Տիգրան և Անդրէսս
անունը կը կրէին, որով հասկցուեցաւ թէ Լիփա Ռիփսի
լիքած դրամը ընդունողը այս մասվաճառ Տիգրան Նալ-
պանտեանն էր։ Ուստի անմիջապէս հարցաքննութեան
ենթարկուեցան յիշեալ երկու եղբայրները, որոնց խոս-
տովանութենէն հասկցուեցաւ թէ Գօմիթաճիները Այ-
տընի նահանգին մէջ խել մը եղեռնական արարքներ
գործելու մտադիր են։ Նոյն միջոցին պատահաբար, ու-
րի երկու հայեր իրարու հետ կը կոռուցէին, որոնցմէ
մէկը միւսը վիրաւորելով երբ կ'սկսի փախչիլ, վիրա-
ւորածը տեսնելով որ Յոյն մը կը հետապնդէ զինքը
վիրաւորող հայը, „Խս ինքզինք վիրաւորեցի, կըսէ,
փախչողին մի՞ դպչէիք“։ Վիրաւորին այս յայտարու-
թիւնը Յոյնի ուշադրութիւնը կը գրաւէ, որ կուգայ
գէպըը կը ծանուցանէ տեղական կառավարութեան։
Թէկ կարելի չէ եղած ձերբակալել այս երկու հայերը
բայց սառուցւած է անոնց ինքնութիւնը և անոնց տան
մէջ կատարուած քննութենէ մը տեսնուած է, որ հե-
տևեալները պահուած են անոնց բնակարանին մէջ։
մեծ սնտուկ մը քարսիւլապատ տինամիթի „Խում-
պարա“ներ, քարիւղի սնտուկ մը լեցուն տինամիթի պա-
րոյգներ, կարգ մը վնասակար թուղթեր, 115 հատ
լցուած խումպարա, 57 հատ տինամիթի ծրար, 10
տուփ տինամիթի քարսիւլ, ելեկտրական բարդեր, տի-

նամիթի ժամացոյց, տինամիթի պարունակներ, շիշերու մէջ դրուած տինամիթի գեղեր, տինամիթ շինելու յատուկ գործիքներ, մաւզէրեան հրազէններ և հարիւրաւոր փամիուշտներ, որոնք գիտական զննութեան համաձայն գեռ նոր շինուած ու բերուած էին: Պէտք եղած բննութիւնները հոն ալ աւելի առաջ տարուեցան և ձերբակալեալ Տիգրան նալպանտեանի և եղբօր ընդդարձակ խոստովանութենէն հասկցուեցաւ, որ Իզմիրի մէջ ալ շատ մը եղեռնագործներ կան, որոնք իրենց եպերնի մտագրութեանց գործադրութեան համար որոշած էին կամուրջները աւերել, երկաթուղիի գիծերը քանդել, պանքաները օդը հանել և այս կարգի ձեռնարկներու մէջ գտնուիլ: Այս չար նպատակով, օխաներով հրանիւթ պարունակող քարիւղի տուփեր և ուրիշ շատ մը պայթուցիկ և քանդիչ նիւթեր գրած էին կամուրջներուն և ձամբաներուն տակ և ականներ փորած էին: Այս վասակար նիւթերը մէկիկ մէկիկ հանուեցան իրենց պաշուած տեղերէն: Ասոնցմէ զատ, Յակոբ անուն ստորին արարած մը, Քրէտի Լիօնէի Իզմիրի Մասնաճիւղին վարձու գրամարկներէն մէկը վարձած և անոր մէջ տինամիթի մեքենայ մը զետեղած էր, նոյն գրամատունը օդը հանելու մտագրութեամբ՝ զոր որոշած էին վերջնականապէս: Այս մեքենան ալ կարելի եղաւ գտնել և հանել հոնկէց, որով առաջքը առնուեցաւ նաև անխուսափելի մեծ ոճիրի մը:

Ահա այսպէս, շնորհիւ ԱԵՀ. Կայսեր, չգործադրուեցաւ հայ յեղափոխականներուն՝ Պօլսոյ, Բերայի և Իզմիրի մէջ ձեռնարկելիք ապագայ արարքներուն և ոչ մէկը, զորս ծանուցած և հրատարակած էր Բիեր Քիյիառա:

Իզմիրի մէջ կատարուած այս բննութիւններուն վրայ ժօրիս երբ գարձեալ հարցաքննուեցաւ, յայտարարեց թէ

գիտէ որ Իզմիրի մէջ տեղի ունեցած այս յեղափոխական ձեռնարկները անձամբ կազմակերպած ու պատրաստած են Իիփսերը, Սամուել Փայն և աղջիկը և Քարլ Եռւանովիչ կամ ուրիշ անունով Աշոտ, որոնք յետոյ Պօլս եկած են: Հետևաբար հասկցուելով որ այս երկու եղեռնական ձեռնարկները կապ ունին իրարու հետ, Իզմիրի բնութեանց արդիւնքը պարունակող թուղթերը և տեղեկագիրը բերուելով հոս՝ մանրամասն բլնուեցան և հաստատուեցաւ, որ Աստուած մի արացէն եղեռնական արարքը Պօլսոյ մէջ կատարել է ետք մասնաւոր խօսանիշով մը անմիջապէս Իզմիր պիտի տեղեկացուէր, և հոն ևս մտագրուած անիծապարտ ծրագիրները պիտի գործադրուէին, ինչ որ Ժօրիսի խօստովանութեամբ ալ հաստատուեցաւ:

Սինկէրի վաճառատան մէջ ժօրիսի գրասենեակէն գտնուած թուղթերուն մէջ երեան հանուած տետրակի մը պարունակութիւնը բննուելով, արձանագրութիւն մը տեսնուեցաւ թէ Մանուկ անուն անձի մը 10 սոկի արուած է: Քանիցս հարցուեցաւ ժօրիսի թէ այդ անձը ո՞վ է, սակայն ժօրիս ուրացաւ և չպատասխանեց: Քննութիւն կատարուելով հաստատուեցաւ թէ ծանօթ կառապան Մկրտիչի քաղաքացիներէն Մանուկ անուն անձ մը Բերայի Ճոնս արարթը մանին մէջ իրբե գլունապան կը ծառայէ և թէ Սիլվիո Իիչիի կամ Վահանի Գիմումին վրայ Մանուկ կատարած է՝ վերջերս Մկրտիչը իր ծննդավայրէն՝ Արքազէն բերելու վերաբերեալ գործողութիւններն ու թղթակցութիւնները: Հետևաբար հասկցուեցաւ, որ ժօրիսի տետրակին մէջ արձանագրուած այդ Մանուկը այն անձն է, որ Մկրտիչի բերուելուն միջնորդած ու Վահանի հետ տեսակցած է: Քննութեանց այս արդիւնքին վրայ նորէն տեղեկութիւն պահանջուեցաւ ժօրիսէն, որ ըստ թէ քննու-

թեամբ երեան հանուած Մանուկը՝ տետրակին մէջ անունը արձանագրուած Մանուկն է իրօք, թէ նոյն 10 սովին Լիփա Ռիփս յանձնած է իրեն, Սիլվիօ Ռիչիի տրուելու համար և ինք ալ Մանուկի տուած է, որով այդ անձն ալ եպերելի անձանց հետ խռովարարական յարաբերութիւններ ուներ: Ֆօրիս յայտարարեց նաև թէ՝ Ռիչի սիրային յարաբերութիւններ ուներ Մառի Բապալ անուն կնոջ հետ և թէ օր մը երբ կը խօսուեր Աւտորիոյ հիւանդանոցին մօտերը գտնուած տուն մը պահուած „մէլինիթները“ անկէ հանելու վրայ, Ֆօրիս յայտարարեր է թէ պատրաստ է ծառայելու իր կինը՝ Աննա Նէլէնսը զրկելով և կամ անձամբ երթալով, բայց Սիլվիօ Ռիչի ըսեր է թէ այդ գործը Մառին ալ կրնայ կատարել:

Ատոր վրայ նախ Ճօնս արարթըմանին դռնապան Սըլվազի Մանուկ, որ ամբաստանեալներուն հետ կը գտնուի, բերուեցաւ ու հարցաքննուեցաւ: Մանուկ նախ ուրացաւ, բայց երբ Ֆօրիսի հետ դէմ առ դէմ բերուեցաւ, խռովանեցաւ և ըսաւ թէ Քարլ Եռուանովիչի այսինքն Կարապետ Աշոտի, Թրասայի՝ այսինքն Արտաշ Թորգոմի, Վրամշապուհ Քէնտիրեանի և ամբաստանեալներէն երբեմն խոհարար ու յետոյ Պայզըլ Հառուզի շրջուն գրավածառ Եղիա Գահչվէճեանի միջոցաւ „Դրօշակ“ քօմիթէին մէջ մտնելով՝ յանձն առած է քօմիթէին ամէն տեսակ բաղձնքները ու գործողութիւնները կատարել: Մանուկ ըսաւ նաև թէ քօմիթէի անդամներուն թիւը աւելցնելու ջանալով, ընկերութեան մէջ մտցուցած է ամբաստանեալներէն Իշլէմէճի Երուանդը, կառապան Մկրտիչի եղբայրը՝ Յովհաննէսը, քեռորդին՝ Յովսէփը, սրճարար Նշանը, փախստական Կօշկակար Արշակը, քաղաքային բժշկական վարժարանին ուսանողներէն ըլլալով՝ նոյն վարժարանէն հեռա-

ցած Յովակիմը ու Գարեգինը, և հանգուցեալ Մանուկը: Մանուկ յարեց թէ ատոնց „Դրօշակ“ լրագիրը կարդացնել տուած, նոյն խանին սենեակին մէջ անոնց հետ խռովարարական խորհրդակցութիւններ կատարած է վերաբանչութիւրը զանազան աստիճանով քոմիթէին գործողութեանց մէջ ծառայել տուած է, նաև միւս կողմէ նպաստ հաւաքնութեամբ „Ա. Օ. Ֆօրդ“ հասցէն պատրաստելով, այդ հասցէով „Դրօշակ“ խռովարարական լրագրէն բազմաթիւ օրինակներ բերել տուած և Թորգոմի հետ զանոնք ցըուած է: Մանուկ խռովանեցաւ նաև թէ եղեռնական դէպքէն տեղեկութիւն ունի, և թէ դէպքէն առաջ Թորգոմ, Մկրտիչ ու Սիլվիօ Ռիչի՝ այսինքն Վահան իրեն բերին մէծ ծրարի մը մէջ գրուած հրանիւթեր, որոնց մէկ մասը, Թորգոմի զեկոյցովը, գրավաճառ Եղիայի ու սըրճարար Նշանի յանձնած է. իսկ մնացած մասը, և Մկրտիչի քեռորդիին՝ Յովսէփի միջոցաւ Վահանի զրկած, 15 հատ փշտիկաւոր ու պարապ պոմպաները ընդունած է, սակայն վախնալով՝ զանոնք նետած է արարթըմանին հորին մէջ:

Այս խռովանութեան վրայ, իսկոյն ձեռնարկուեցաւ ձերբակալելու Մանուկի այն ընկերները, որոնց անունները յայտնած էր: Միւս կողմէ նոյն արարթըմանին հորին մէջ խռովարկութեան ալ ձեռնարկուեցաւ: Արդարեւ գտնուեցաւ 15 հատ փշտիկաւոր պարապ հորին տակէն գտնուեցաւ նաև բարիւղի թիթեղեայ տուփի մէջ գրուած ցեխ, որ թնդանօթարան զըրկուելով, քննութիւն կատարուեցաւ և հաստատուեցաւ թէ այդ ցեխին մէջ մէլինիթ պայթուցիկ նիւթը կայ. Մանուկը բացարձակապէս ըսաւ թէ իր կողմէ ընդունուած, մասամբ գրավաճառ Եղիայի ու մասամբ՝ սրճա-

բար նշանի յանձնած ու մնացածն ալ նոյն հօրը նետելով բնաջինջ ըրած նիւթերուն ամէնքը ՅՈ քիլուէն աւելի էին: Իսկ մնացած ՅՈ քիլո մէլինիթն ալ երեւան հանելու գործին մէջ յաջողութիւն ձեռք բերուեցաւ:

Բերա, Բարի Տէբոյին խանութի մը մէջ հաստատուած սրճարար նշան ալ բերուելով հարցաքննուեցաւ: Ան նախապէս ուրացաւ, բայց Մանուկի հետ դէմ առ դէմ բերուեցաւ: Անոր խանութին մէջ կատարուած խուզարկութեամբ խանութին շուրջ մէկ մէթրի չափ դէպի պատին տակ իջնող ծակեր գտնուեցան, որոնց շուրջ „զինկոյով“ պատուած էր՝ ուշադրութիւն չհրաւիրելու համար. նաև բովէն գտնուեցաւ „Դրօշակ“ թերթին վերջին թիւթերուն պատկերազարդ մէկ օրինակը: Այս պարագաներուն վրայ լսուեցաւ նշանի թէ ուրացումի տեղի չէ մնացած: Նշանի հարցուեցաւ թէ Թորգամի ազդարարութեան վրայ Մանուկի կողմէ իրեն յանձնուած պայթուցիկ նիւթերը ի՞նչ ըրած է: Պատասխանեց թէ այդ նիւթերը խանութին մէջ կը պահէր, սակայն եղեռնական արարքէն մէկ քանի օր ետքը Մանուկի հանդիպելով՝ այս վերջինը ըստաւ իրեն թէ այդ նիւթերուն այլես պէտք չէ մնացած. հետեւաբար ինքն ալ խանութին առջեւ գտնուած ականի ծակէն վար նետած ու բնաջինջ ըրած է զանոնք: Նշան ըստաւ նաև թէ „Դրօշակ“ խուզարարական ընկերութեան մէջ մտնելով Մանուկի, Թորգոմի ու Աշոտի հետ խուզարարական յարաբերութիւններ հաստատած էր, եղեռնական մտադրութիւններէն տեղեկութիւն ունի և Թորգոմ ըստած է իրեն, թէ Պօլսոյ մէջ 200 տեղ քարիւղ թափելով՝ հրգեհ առաջ բերելու մտադրութիւն ունի:

Նկատելով որ նշան տեղեակ է Թորգոմի այդ աստիճան յեղափոխական նպատակներուն և զգացումնե-

րուն, հարցաքննութիւնը առաջ տարուեցաւ: Նշան ըստ թէ հինգ-վեց տարի առաջ Բերայի Քրէօքը օթէլին մէջ ատաղձագործութիւն ըրած պահուն, ինք հինուց յարաբերութիւն ունէր քամիթէին հետ և Թորգոմ ալ մասնակցած էր նախկին Դէպրին. ուստի այն ատենէն մնացած ու չգործածուած մեծ ծրար մը հրանիւթ և օձառի ձեռով փշտիկաւոր ու պարապ 12 պոմպաներ Թորգոմի կողմէ իրեն յանձնուած էին և օթէլին մէջ ծառայող Պիթլիսցի սպասաւոր Փրոյի գիտութեամբը զանոնք պահուած է օթէլին նկուղի սանդուխին տակ. յետոյ Թորգոմի դիմումին վրայ հրանիւթ պարունակող ծրարը անոր վերադառնուցած է, սակայն „պոմպաները“ տակաւին հոն կը գտնուին: Հաւանական նկատելով որ Թորգոմ մինչեւ հիմա զանոնք անկէ վերցուցած ըլլայ խնդիրը հարցուեցաւ նշանէն, որ պատասխանեց թէ եղեռնական արարքէն երեք ամիս առաջ նոյն „պոմպաները“ անկէ հանելու ձեռնարկուած և նոյն պահուն օթէլը գտնուող վերցիշեալ Փրոյի հետ խորհրդակցութիւն կատարուած է. սակայն նկատելով որ բաւական ժամանակ անցած է և ոպոմպաներուն“ տեղը շատ մը շիշեր դրուած են, որով հանելու համար կարգ մը գործողութիւններ պէտք է կատարել և թէ կրնայ ըլլալ որ օթէլին տէրը գերմանահպատակ տիկին Քրէօքը ալ իմանայ, ետ կեցեր են. հետեւաբար, հաստատապէս կը յուսայ թէ „պոմպաները“ հիմա հոն կը գտնուին: Ատոր վրայ Քրէօքը օթէլին մէջ ըստ օրինի խուզարկութիւն կատարուելով այդ „պոմպաները“ անկէ հանուեցան և Թնդանօթարան դրկուեցան: Հասկըցուելով որ վերցիշեալ Փրոյ իր ծննդավայրը գացած է, զայն բերելուալու համար հետագիր ուղղուեցաւ նոյն տեղը: Մանուկի յայտարարութեանց վրայ ձերբակալուեցան նաև

գրավածառ Եղիա, որ քօմիթէի անդամ է և Հրանիւթերը ընդունած ու պահած է, Մկրտիչի բեռորդին Յովսէփ, որ սպոմպաները՝ Մանուկի յանձնած էր, բոմիթէի անիծապարտ անդամներէն Մկրտիչի եղբայրը՝ Յովհաննէս ու Երուանդ Յովհաննէան: Ասոնց Հարցաբնութեանց ձեռնարկուեցաւ և սակայն այդ միջոցին Հաստատուեցաւ թէ Յովսէփ, Արշակ ու Գարեգին եղեռնական արալքէն ետքը փախած են և Մանուկ ալ շատ առաջ մեռած է:

Մկրտիչի բեռորդին Յովսէփ յայտարարեց թէ Մանուկի, մօրեղբորը՝ Մկրտիչի և ամբաստանեալներէն Յովհաննէսի թելադրութեամբ „Դրօշակ“ ընկերութեան մէջ մտած է. մանաւանդ Մանուկ իրենց շատ մը խոռվարարական թելադրութիւններ ըրած է, և ինք յաճախելով Մանուկի սենեակը, զոր Մանուկ քօմիթէի վերաբերողներուն գումարման վայրը ըրած էր, „Դրօշակ“ լրագիրը կարդացած և այդ կերպով տեղեկացած է ընկերութեան խոռվարարական գաղտնի բաղձանքներուն և գործերուն. Նաև Թորգոմի ու Սիլվիո Իչիի հետ մասնաւոր յարաբերութիւններ Հաստատելով, անոնց վստահութիւնը գրաւած է, որով եղեռնական արարքէն քիչ ժամանակ առաջ Սիլվիո Իչիի պարզի մը մէջ դրուած իրեն յանձնած է 15 հատ փշտիկաւոր սպոմպա“ և կարգ մը Հայերէն տառեր. ատոնք նախ իր մօրեղբօրը հետ բնակած Կրավիէ արարթը մանին դռնապանին սենեակին կիցը գտնուած արդուկի սենեակին տակը պահած են, բայց յետոյ մօրեղբօրը՝ Մըկրտիչի ազգարարութեան վրայ անկէ առնելով՝ Մանուկի տարած է:

Յովհաննէս ալ այս պարագաները մասմար խոստովանելով՝ ըսաւ թէ ինք ալ „Դրօշակ“ ընկերութեան կը վերաբերի և Մանուկի խոռվարարական բնակավայրը

յաճախած է: Կրավիէ արարթը մանին մէջ ատոր բնակած սենեակը խոռվարկուելով՝ Մկրտիչի կողմէ անոր ուղղուած Հայերէն նամակ մը գտնուեցաւ: Նամակը թարգմանուեցաւ. իմաստը այն էր թէ բեռորդին Յովսէփ երբ պատահմամբ իր տեսած ու կարդացած նամակին պարունակութիւնը ուրիշ տեղ յայտնէ պիտի սպաննուի և բնացինչ պիտի ըլլայ: Այս պարագաները հարցուեցան Յովհաննէսի, որ ըսաւ թէ Յովսէփ երիտասարդ ըլլալու համար անոր փափաքները բարեփոխելու նպատակով գրած էր. այդ կերպով Յովհաննէս ուղեց տարբեր մեկնութիւն մը տալ ինդրոյն: Սակայն նամակին նպատակին համար Յովսէփ հարցաբնուելով ըսաւ թէ, Մկրտիչի յեղափոխական նպատակներուն բերմամբ Մանուկի միջոցաւ ծննդավայրէն բերուելու ձեռնարկուած պահուն, այդ մասին Մկրտիչի գրած նամակը կերպով մը Յովսէփի ձեռքը անցած և պարունակութեանը տեղեկացած է, ուստի այդ կէտը ուրիշ տեղ մը չըսելու նպատակով սպառնալիք եղած է: Ատէ կիրծը յիշեալ Յովսէփի ալ համոզուելով, նոյն թուականնէն ըսկեալ քօմիթէին մէջ ընդունուած է և անոր շատ մը յեղափոխական կարեւոր ծառայութիւններ ընել տուած են:

Գրավածառ Եղիա խոստովանոցաւ թէ Թորգոմի աղդարարութեան վրայ, եղեռնական արաբքէն երկու օր առաջ Մանուկի կողմէ տրուած հրանիւթեր պարունակող տուփերը ընդունած է. այսպէս քանի մը օր իր տան մէջ յատկապէս պահելէ յետոյ, եղեռնական արաբքէն քիչ ետքը, Մանուկի ազգարարութեան վրայ, աղբանոցը նետելով բնացին ըրած է: Եղիա Մանուկի հետ դէմ առ դէմ բերուելէ յետոյ՝ խոստովանեցաւ թէ „Դրօշակ“ ընկերութեան անդամ է, Թորգոմը կը ճանչնայ և անոր հետ խոռվարարական վաղեմի յարաբերութիւններ ունի:

Ամբաստանեալ Երուանդ Յովիանեան խոստովանեցաւ, և թէ կը ձանջնայ Սիլվի Ռիչին, այսինքն Վահանը, և Թորգոմն ու Աշոտը, կարդացած է „Դրօշակ“ լրագիրը, այսպէս հասու ըլլալով խոռվարարական նպատակներու, և թէ Մանուկի մօտ գացած է խոռվարարական բաներու և ներկայ գործողութեանց վրայ տեղեկութիւններ առնելու համար: Նպաստի ձեռով Ընկերութեան տրուելու համար Երուանդ՝ Մանուկի յանձնած էր գումար մը: Այս մասին նախապէս ըրած խոստովանութիւնը փոխելով՝ Երուանդ ըստ թէ դրամը փոխ տուած է Մանուկի: Սակայն, հաստատուած է թէ այս Յովիանեանն ալ Թորգոմին ու Վահանին կողմէ իրենց քօմիթէին մէջ մտցուած է և հրանիւթ պահող կարեւոր անձերէն է:

Իր Երկրէն կանչուած և Քրէօքըր օթէլին սպասաւորներէն՝ Պիթլիսի Փրօ Պաղտոյեան մասնակցած է Հայոց նախակին գէպերուն ալ, ու այս առթիւ 10 տարի շղթայակիր աշխատութեան դատապարտուած, սակայն յետոյ կայս. ներման արժանացած է: Փրօ դարձեալ Թորգոմի և սրճարար նշանի առաջնորդութեամբ, „Դրօշակ“ Ընկերութեան մէջ մտած է: Այդ միջոցին Թորգոմի կողմէ սրճարար նշանի տրուած 12 „պօմպա“ և հրանիւթ պարունակող մեծ ծրար մը նշանի հետ պահած է Քրէօքըր պանդոկին նկուղին մէջ, սանդուխին տակ: Յետոյ Թորգոմի կողմէ պահանջուելով՝ հրանիւթ պարունակող նիւթերը անոր վերադարձուած են: Խոկ „պօմպա“ ները հոն մնացած ըլլալով, եղեռնական արարքէն երեք ամիս առաջ, Թորգոմի ազգարարութեան վրայ, այդ „պօմպա“ ները՝ նկուղին հանելու ձեռնարկուած է, սակայն օթէլին տիրոջ կողմէ սանդուխին վրայ շատ մը շիշեր դրուած ըլլալուն համար անկարելի եղած է այդ ձեռնարկը:

Ամբաստանեալը խոստովանած է այս իրողութիւնները: Նկատելով որ յիշեալ Փրօ Հայոց Դէպքին մասնակցող անիծապարտ անձերէն է ու քօմիթէին մէջ նոյնքան կարեսր դիրք մը ունեցած է, որբան սրճարար նշան, և Թորգոմ զայն քօմիթէին այդ կարգի գործառնութեանց կը գործածէր, քննիչ Մարմինը այս մասին ալ հարկ դատեց քննութիւնները ա՛լ աւելի առաջ տանիլ: Այսպէս, Փրօ խոստովանեցաւ թէ Հայոց դէպքին մասնակցող և միասին խոռվարարական ձեռնարկներու մէջ գտնուող Սիմոն անուն անձը, այն ատեն Պօլսէն Վառնա փախած, յետոյ իր ծննդավայրը դառնալով՝ Պիթլիսի կուսակալութեան Ախլաթ գաւառակը գացած է ու մինչեւ երեք տարի առաջ հոն բընակած ու մեռած է: Թորգոմի կողմէ այդ անձին տըրուած էր շատ մեծ պօմպա մը, իսկ անոր հետ բաղադասմամբ փոքր պօմպա մը՝ Սէրբէ տ'Օքիան անուն դաքիւպին մէջ պայթեցնելու համար: Այդ քիւպին ծառաներէն Պիթլիսի ամբաստանեալ Մանուկի և միւս Մանուկի, Պօլսի և Խաչիկի կողմէ փոխադրուած են այս պօմպաները և այն ատեն պայթեցնել անկարելի եղած ըլլալով, նոյն քիւպին մէջ պահուած են և յեշեալ անձերն ալ այդ պօմպաներու փոխադրութեան և քիւպին մէջ անոնց պահուելուն մասնակից եղած են, իրը Քօմիթէին անդամ:

Քննութեանց շնորհիւ երեան եկած յեղափոխական գործողութեանց այս մասին եւս մեծ կարեւորութիւն արուեցաւ հետազոտութեանց ատեն: Մէկ կողմէ՝ Քիւպին մէջ ծառայող և իրենց վրայ կասկած հրաւիրող պիս մէջ կանչուելով հարցաբննութեան ենթարկուեցան և միւս կողմէ քիւպին մէջ պահուած պօմպաները երկան հանելով ակներեւ վլասի մը առաջքը առնելու ձեռնարկուեցաւ փութով: Հարցաբննութեանց և խու-

զարկութեանց հետևանքով երեան ելաւ թէ այդ անձերը Հայոց գէպքին ատեն և անկէ ետք ալ քօմիթէին պատկանող անիծապարտ անձերէն ըլլալով՝ ծառայութիւններ կատարած են. արդարեւ, Թորդոմի կողմէ, պայթեցնելու համար, Սիմոնի յանձնուած են երկու պօմպաներ, զոր կարելի չէ եղած պայթեցնել ու է կերպով. յետոյ յատկապէս բամբակի և մոմլաթի մէջ փաթթելով կողովի մը մէջ դրուած և ածխանցին ու ջրամբարին մէջ պահած են: Իրաւ ալ ի գործ դրուած ջանքերուն շնորհիւ, 50 քիլո ծանրութեամբ փշտիկաւոր խիստ մէծ պօմպա մը և ուրիշ փոքր պօմպա մը, մոմլաթի և բամբակի մէջ զգուշութեամբ պահուած, յիշեալ տեղերէն երեան հանուեցան: Բացայայտ կերպով ստուգուեցաւ թէ այդ չարագործները քիլովին մէջ ատեն մը ծառայելով՝ վստահութիւն շահած են, որով յիշեալ պօմպաները յաջողած են փոխադրել և դիւրութեամբ պահել հոն, որ շատ մը յարդելի անձնաւութեանց գումարման վայրն է: Այդ պօմպաները թէւ չեն պայթեցուած, սակայն պէտք եղած ատեն և քօմիթէին հրամանին համաձան պայթեցնելու համար՝ յատկապէս մոմլաթի մէջ փաթթած են, անոնց զօրաւոր ազդեցութիւնը չկորսնցնելու նպատակաւ:

Հասկնալու համար թէ յիշուած Սիմոնը իր ծննդադավարին՝ Ախլաթի մէջ բնակած և իրօք մեռած է, քննութեան ձեռնարկուելով, Պիթլիսի կուսակալութեան գրուեցաւ այս մասին: Հասած հեռագրական պատասխանէն հասաւատուեցաւ, թէ Սիմօն մեռած է Ախլաթի մէջ:

Այս մանրամասնօրէն պատմեցի Խղմիրի մէջ կատարուած հետապնդութեանց և քննութեանց արդիւնքը, որ Աթէնքի Օսմ. գործակատարութեան միջոցաւ ծանուցուեցաւ նաև Հելլէն կառավարութեան: Նոյն կա-

ռավարութիւնն ալ գոհ մնաց յեղափոխականներու նուաճումով և խայտառակուելով՝ մարդկային ընդհանուր ապահովութեան պահպանման մասին այս բարեսիրական զեկոյցէն և ինքն ալ Աթէնքի և Պիթլիսի մէջ եխտ քննութեան և խուզարկութեան մը ձեռնարկեց: Այսպէս, երեան հանեց թէ Հայ յեղափոխականները դէպի Պօլիս և օսմ. երկիրները կարգ մը խոռվարական առաքումներ կատարելու համար, Պիթլիսի մէջ ալ մասնաճիւղ մը հաստատած են և քանդիչ հրանիւթեր, գործիքներ ու պայթուցիկ գեղեր բերել կուտային: Թէ նոյն քանդիչ գործիքները գրաւուեցան և թէ իրենք մէկիկ մէկիկ ձերբակալուեցան և յանձնուեցան դատարան: Այս առթիւ, Հելլէն կառավարութեան ձեռք ձգած թուղթերուն և նամակներուն մէջ „Տօքմօր Թօմաք Զարթարեան“ ստորագրութեամբ և Յուլիս 27 թուակիր նամակի մը մէջ հետեւեալ հատուածը կար. „Յաջողուած է գորերը ապահով տեղ մը յանձնուիլ. բայց կարծես չար բաղդ մը արգելք կը հանդիսանայ մեր բոլոր կազմակերպութիւններուն դէմ և մեր բոլոր ձեռնարկները ապարդիւն կը մնան“: Գանուեցաւ նաև Ժընէվի հայ յեղափոխական ընկերութեան կնիքով, 1905 Յուլիս 25 թուակիր և „Քրիսթ“ անունին ուղղուած նամակ մը, որուն լուսանցքին վրայ գրուած էր. „Սաֆօ և Ռուպինա ողջամբ ելան և հոս կը գանուին“: Պաշտօնական տեղեկութիւններէ հասկըցուեցաւ որ այս նամակներուն մէջ յիշատակուած գորը եղենական արարքին օրը գործածուած հրանիւթն է, որուն մնացած մասը չէր գտնուած. իսկ Քրիսթն ալ բուն իսկ Քիլիպէի բնակիչներէն եղող Սիլվիո Շիշիի իսկական անունն էր: Քննութեար հակցուեցաւ նաև որ նոյն Սիլվիո Շիշի գէպքէն օր մը առաջ Պիթլիս փախած է և նոյն պահուն հոն հասնող Ժընէվի յեղափոխա-

կան ընկերութեան ստորագրութեամբ վերոյիշեալ նա-
մակը կը պատկանէր Սիլվիօ Ռիչիի, որ ամէն գործողու-
թիւններու և ընթացքներու մասին տեղեկութիւն կ'առ-
նէր: Ամբաստանեալ ժօրիս ալ յայտնեց թէ „Սաֆօ“
անունը Լիփա Բիփսի անունն է ընկերութեան մօտ,
որով հաստատուեցաւ որ Ժընէվի ընկերութիւնը այդ
նամակով կը ծանուցանէր դէպքին օրը Պօլիսէն բացա-
կայ գտնուող Սիլվիօ Ռիչիի թէ Սաֆօ, այսինքն Լիփա
Բիփս և Ռուպինա, այսինքն Բուպինա Գայն, յաջողած
են Պօլիսէն փախչիլ և ողջամբ ժամանել Ժընէվ:

Այս պաշտոնական տեղեկութեան վրայ նկատի առ-
նուեցաւ թէ մացորդ մէլլինիթները ո՞ւր պահած կընայ
ըլլալ Սիլվիօ Ռիչի, որ „իրեն համար ապահով“ տեղ
մը կը նկատուէր: Կսուած ըլլալով որ այդ անիծեալ
Սիլվիօ Ռիչին Բերա, Շիշնանէ պահականոցին մօտ,
Աւստրիական հիւանդանոցին մօտերը տուն մը կ'երթար,
քննութիւն մը բացուեցաւ, երեան հանելու համար
նաև թէ յիշեալը գեռ որո՞նց հետ յարաբերութեան
մտած և մէլինիթները ի՞նչպէս և ո՞ւր տեղուանըը յա-
ջողած է պահէլ: Այսպէս կանչուեցաւ և հացաբնու-
եցաւ հելլէնահպատակ Մարի Բասբալ անուն կինը,
որ Սիլվիօ Ռիչիի հետ ունեցած իր սիրային յարաբ-
րութեան բերմամբ կը կարծուէր թէ կարգ մը պարա-
գաներու տեղեակ է, և որուն անունն ալ յիշատակած
էր ժօրիս իր խոստովանութեան մէջ:

Մարի Բասբալ խոստովանեցաւ Սիլվիօ Ռիչիի հետ
ունեցած յարաբերութիւնները՝ քանի որ յիշեալը ա-
տեն մը իր մօրաբրոջը տունը բնակած էր և ինը ալ
հօն գտնուելով մտերմացած էին: Մարի յայտնեց թէ
որ մը տեսաւ, որ Սիլվիօ Ռիչի իր մահճակալին տակ կը
զետեղեր բերանը լայն և յատակը նեղկակ, խաղողի
կողովի ձեռվ կողովիկ մը. գաղտնօրէն զայն քննեց և

հասկցաւ, որ մէջը կար 15 հատի չափ փշտիկաւոր
պօմպա. ասոնց վլասսակար բաներ ըլլալը գիտնալով
անմիջապէս ազդարարեց Սիլվիօյի որ տունէն այլուր
փոխադրէ զանոնք. ան ալ անմիջապէս զանոնք թիթե-
ղեայ տուփերու մէջ զետեղելով տունէն դուրս հանեց-
որ մը դարձեալ քօնեաքի սնտուկի ձեռվ, մէկը մեծ ու
մէկը պզսիկ երկու սնտուկ բերաւ, որոնց մէջը կարգ
մը ծրաբներ կային. Սիլվիօ ասոնց համար ալ յայտ-
նեց թէ աւստրիական հիւանդանոցին յանձնուելու
համար իբր յանձնակատար բերել տուած միջատասպան
փոշի են. ինք ասոր հաւատաց և Սիլվիօյի զեկոյցին
վրայ զանոնք երկու անգամէն տարաւ յանձնկց աւստր-
օիական հիւանդանոցին մէջ հայզգե դոնապանի մը,
որուն ձեւը բացատրած էր իրեն Ռիչի: Մարի յայտա-
րաբեց որ այս հարցաբնութիւններէն, բացատրու-
թիւններէն և տեղի ունեցած տիսուր պարագաներէն
կը համոզուի թէ Սիլվիօ Ռիչի յեղափոխական արարե-
սեր և անիծեալ նպատակներ կը հետապնդէր. այն
ատեն միջատասպան փոշի կարծած ծրաբները բնակա-
նաբար պայթուցիկ հրանիթեր էին, որոնց փոխա-
դրութեանը և պահպանութեանը համար զինքը գոր-
դրութեանը և պահպանութեանը համար զինքը Սիլվիօ
Ռիչի: Նոյն հրանիթերը ընդունող Աւս-
տրիական հիւանդանոցին դոնապանը՝ Սիլվիօ Ռիչի
բացատրութեան համաձայն, կեղծամաւոր, աղերեկ
պեսով և իտալերէն խօսող հայ մըն էր, որուն մօտ եր-
կու անգամ երթալուն ալ անոր քով կար դեռատի
աղջիկ մը. վերջապէս Մարի յայտնեց թէ տարած ծր-
աբները նոյն անձը իր սենեակին մէկ պահանին մէջ
բացատրութեան համաձայն, կեղծամաւոր, աղերեկ
պեսով և իտալերէն խօսող հայ մըն էր, որուն մօտ եր-
կու անգամ երթալուն ալ անոր քով կար դեռատի
աղջիկ մը. վերջապէս Մարի յայտնեց թէ տարած ծր-

կնոջ այս յայտնութիւնները և վկայութիւնը ան-

գամ մըն ալ կը հաստատէր այս մասին արդէն իսկ գոյացած համոզումը: Մասնաւոր քննութեամբ ալ հասկցուելով որ նոյն հիւանդանոցին գոնապանն է հայ ազգէն օսմ. հպատակ Սվազցի Առաքել նահապետեան, ձեռնարկուեցաւ զայն բերելու և հարցաքննելու և պէտք եղածը ի գործ գնելու՝ որպէսզի ըստ օրինի խուզարկուի անոր սենեակը: Այս խուզարկութիւնը կատարելու համար պէտք կար կարդ մը թղթակցութեանց. հետեաբար այս օրինական պարտականութիւնը կարելի չեղաւ փութով ի գործ գնել: Ակայն Քննիչ Մարմինը պէտք եղած ազգու միջոցները ձեռք առաւ, որպէսզի յիշեալին բով պահուած պայթուցիկ նիւթերը կարելի չըլլայ այլուր փոխադրել, պահել և կամ ոչնչացնել, և այդ պահուն ու է վասի տեղի չձգել: Ահա այս ազգու միջոցներուն շնորհիւ Առաքել չի կրցաւ ու է կերպով գուրս հանել իր քով պահուած գեղերը և ոչ ալ ներսը զանոնք փճացնել: Պէտք եղած թղթակցութիւնները և գործողութիւնները մինչեւ որ կատարուեցան, օր անցան մէջտեղէն, որմէ ետք յիշեալին սենեակը կարելի եղաւ մինչեւ մէկ աստիճան խուզարկել: Այս խուզարկութեան միջոցին իրաւ է որ հոն յիշեալ հրանիւթերէն ու է հետք չտեսնուեցաւ, սակայն յրատու Մարիի խոստովանութեան ճշտիւ համապատասխան, սենեակին մէջ պահարան մը տեսնուեցաւ, որով աստիճան մըն ալ հաւատ ընծայուեցաւ յիշեալ կնոջ յայտարարութեանց ճշմարտութեան: Խուզարկութենեն օր մը ետք Քննիչ մարմինին յանձնուեցան Առաքել և կարդ մը թուղթեր ու նամակներ, որոնց պարունակութիւնը հասկնալը պէտք տեսնուած էր օրէնքով և ծանուցուած: Հետեաբար ձեռնարկուեցաւ յիշեալին հարցաքննութեան և թուղթերուն ու նամակներուն թարգմանութեան:

Առաքել բացարձակապէս ուրացաւ Ակլիֆի Ֆիչիի հետ յարաբերութիւն ունենալը և Մարիի միջոցաւ իրեն պայթուցիկ նիւթերով լիցուն ծրաբներ յանձնութիւլը: Ասոր վրայ երես երեսի բերուեցաւ Մարիի հետ: Հարցաքննութիւնները առաջ տարուեցան և թուղթերուն թարգմանութեան մէջ տեսնուեցան քօմիթէին հաշուածան գործառնութեանց նկատմամբ կարդ մը բացարձութիւններ և այդ մասին կարգ մը կարեոր և վնասաւկար հատուածներ: Ասոնց մասին բացարձութիւն պահանջուեցաւ Առաքելէ, որ ընդունեց և հաստատեց Մահանջուեցաւ Առաքելէ, որ ընդունեց և հոստովանեցաւ, թէ նոյն ըիի յայտարարութիւնը և խոստովանեցաւ, հիւանհրանիւթերն ու գոյբերը գեռ կը գտնուէին հիւանհրանիւթերն ու գոյբերը պահուած: Առաքել երբ սկսած էր մանդուոցին մէջ պահուած: Առաքել երբ սկսակար նիւթերը թէ հիւանդանոցին մէջ կարդ մը վնասակար նիւթեր գտնուած են: Ասոր վրայ նոյն գեսպանատան Բ. թարգմանին հետ հիւանդանոց երթալով կանոնական խուզական հիւանդանոցին մէջ կարդ մը վնասակար նիւթեր գարեկութեան ձեռնարկուեցաւ կատարեալ կելպով: Հիւանդանոցին բժկապետին ալ ներկայութեան, առաջին օգնականուհին միջոցաւ երբ գործողութեանց սրահը ելան, օգնականուհին սրահին բովի նեղ բացուածքին մէջ պահուած կողով մը ցոյց տուաւ, զոր առանց վարանման հանեցին ու բննեցին Քննիչ մարմինին անդամները: Այս կողովը որ 90 սանդիմ երկայնութիւն և 70 սանդիմ լայնութիւն ունէր. լիցուն էր զանազան հրանիւթերով և պայթուցիկներով: Ատոնք հանուեցան մէկիկ մէկիկ, և հիւանդաններն էին. — Եւրաքանչիւրը մէկիկ մէկիկ, և հիւանդաններն էին.

— Եւրաքանչիւրը մէկիկ մէկիկ, և հիւանդաններն էին. — Եւրաքանչիւրը մէկիկ մէկիկ, և հիւանդաններն էին.

մէկ քիլոնց 32 ծրար „մէկինիթ“, 22 տուփ „քափ-սիւլ“, երկու հատ գնդակի կալապար, լաթէ փամփշանոց մը, կէս մէթրի չափ երկու կտոր ճերմակ պատույդ, հրազէնի 42 փամփուշտ, հրանիւթերը պայթերոյդ, հրազէնի 42 փամփուշտ,

ցնելու յատուկ 100-է աւելի քափսիւլ, պօմպաներու յատուկ 9 հատ „Փօնիա“, երեք հատ պատրաստութեան գործիք, բռնկումը ի գործ դնելու համար շինուած 9 հատ գեղաւոր թուղթ, „Նիթրօ-կլիսէրին“ է շինուած տինամիթի խիստ սոռկալի և սպանիչ 5 կրամ բամբակ, 2 կարմիր, 3 ու և 5 ճերմակ պատրոյգի ճախարակներ, 8 ծրար ոքլորաթ տը փօթաս“, վառօդաշափ մը, 9 ու կէս օխա որսի վառօդ, 2 օխա քարահանքի վառօդ և 3 փաթաթ ծովային ականի պատրոյգ: Այս ամենքը ըստ օրինի գրաւուելով՝ զրկուեցան թնդանօդարան, և զդուշութեան համար հիւանդանոցին ուրիշ մասերուն մէջ ալ երբ խուզարկութիւն կը կատարուէր, դիտուեցաւ որ հիւանդանոցին պարտէզին մէջ և կարգ մը տեղեր նոր փորուած ըլլալու երկոյթ մը ունէին: Այս դիտողութեան վերաբերեալ արձանագրութեան գիրը պատրաստուելով, յիշեալ տեղէն մեկնեցաւ քննիչ մարմինը:

Եղեռնական արարքին մէջ Առաքելի մասնակցութեան մասին անոր հարցաքննութիւնները առաջ տարուեցան, երբ Առաքել խոստովանեցաւ թէ յեղափոխական ընկերութեան անդամ էր, „Դրօշակ“ լրագիրը բերել տալով կը կարդար, որով քօմէթէին բոլոր եղեռնական մատրութեանց և գործերուն տեղեակ էր: Առաքել ըստ թէ Կայս. կառավարութեան կորովաբիք և խուզարկու ակնարկէն ազատ մնալու խորհրդածութեամբ, ընդունած էր մէկ մասը այն առարկաներէն, զորս Սիլվիո Ռիչի բերած էր ժամանակ մը մնալէ ետք առնելու համար. սակայն Ռիչի ոչ միայն ետք չէ տարած զանոնք իր խոստացած ժամանակ, այլ անկէ ետք ալ, եղեռնական գէպքէն մինչև 20 օր առաջ, սկսած է մնացեալ ներն ալ բերել իրեն պահելու համար:

Առաքելի թուղթերուն և նամակներու մէջ գտնուե-

ցաւ ամերիբան կտաւ մը, որուն վրայ „Հնչակ“ յեղափոխական ընկերութեան կնիքը և մասնաւոր նշանը կար և որուն մէջ խռովարարական լիքուով կը գովուէր չաճի նշան անուն մէկու մը ջանքերն ու աշխատութիւնը՝ Քօմիթէին գործերուն կարգադրութեան մէջ և կ'ըսուէր թէ նախագահի վկայական տրուած է յիշեալ հաճի նշանին: Այս պարագան հարցուեցաւ Առաքելի և հաճի նշանին ինքնութեանը մասին տեղեկութիւն պահանջուեցաւ: Առաքել խոստովանեցաւ, թէ ասկէց առաջ Ղալաթիս, Քօնսոլիս խանին մէջ Ճաշարանապետ, և սակայն յետոյ Խալիլ փաշա խանին մէջ Ճաշարան մը վարձող հաճի նշանն էր նոյն անձը, որ ի սկզբան Հնչակ ընկերութեան պետերէն ըլլալով, յետոյ Դրօշակեաններուն յարած և անոնց մէջ մասնաւոր գիրք մը գրաւած էր: Առաքել խոստովանեցաւ նաև, որ Սիլվիո Ռիչին ձանցած է այս հաճի նշանին միջնորդութեամբը, և նոյն հրանիւթերն ալ դարձեալ այս հաճի նշանին միջոցաւ և կարգադրութեամբ էր այս Սիլվիո Ռիչիի կողմէ իր քով փոխգրուած և պահուած էին:

Երբ հարցուեցաւ Առաքելի, թէ հիւադանոցին պարտէզին մէջի պեղումները ի՞նչ էին, նա պատասխանեց թէ, զգալով որ օսմ. կառավարութեան պաշտօնեաներէն կը հետապնդուի և նստած սենեակը խոսզարկելու համար պաշտօնական բանակցութիւններ տեղի կունենան, եղեռնական գոյբերը բնաջինը ընելու համար, փորած էր պարտէզին մէջ այդ տեղերը ուր պիտի պահէր և ոչնչացնէր զանոնք. բայց տեղի ունենալիք հետապնդումներէն և խուզարկութիւններէն, գուրսն ալ իր վրայ կատարուած լուրջ լրտեսութենէն ինքինքը զգոյշ պահելու համար մէկ կողմ թողուց նոյն նիւթերը փորուած տեղերը դնելու գաղափարը.

ի վերջոյ համոզելով իր 13 տարեկան աղջիկը Մարի Նահապետեանը, որ հիւանդանոցի վարչութեան մասնաւոր արտօնութեամբը իր քովը կը բնակէր, յաջողեցաւ հրանիւթերը այդ կողովներուն մէջ զետեղել և վրան ալ աղջկանը դասագիրքերը գնելով՝ երկրորդ յարկը դառնուող փիրաբուժական սրահին քովի բացուածքին մէջ փոխադրել ու պահել, իւր թէ անոնք իր աղջկանը դասագիրքերն էին, որպէս զի իր սենեակին խուզարկութեան ատեն զանոնք չտանէին օսմակաշտօնեաները։ Խոկ պարտէզին մէջ պատրաստած փոսերը գոցելու և իրենց նախկին վիճակին վերածելուն գալով՝ Առաքել յայտարարեց որ ժամանակ չունեցաւ իր վրայ ի գործ դրուած խիստ լրտեսութեան ազդեցութեամբ։

V Առաքելին այս խոստովանութիւնը կանոնական խուզարկութեան և դիտողութեանց արդիւնքին համապատասխան նկատուելով, ձեռնարկուեցաւ Հնչակ ընկերութեան նախագահի վկայականին արժանացող խոհաբար համար համբ նշանի ձերբակալման և անոր խանութին ու տան խուզարկութեան։ Համբ նշանի տան ու խանութին մէջ ու է ուշագրաւ բան մը չտեսնուեցաւ և առաջին հարցաբնութեան մէջ ալ յայտնեց թէ յեղափոխական գործերէ, խուզայոյզ պարագաներէ և ձեռք բերած նախագահի դիրքէն բացարձակապէս տեղեկութիւն չունի։ Բայց երբ Առաքելի հետ երես երեսի բերուեցաւ, և երբ ցոյց տրուեցաւ ամերիբան կը տաւը, ուր գրուած էր Քօմիթէներուն մօտ իր անձնական կարեորութիւնը դրապէս ապացուցանող վկայագիրը, այն ատեն համբ նշան այլ ևս չի կրնալով պընդել իր ուրացումին վրայ, ճշմարտութիւնը խոստովանեցաւ հետեւեալ կերպով։

Ինքը ասկէ տասը տարի առաջ „Հնչակ“ հայ քօմի-

թէին անդամակցելով մեծ ծառայութիւններ մատուցած է, յիշեալ ընկերութեան գործերը կարգադրելով, նուիրահաւաքութիւններ ընելով և անդամներ շատցը-նելով։ Նշանի այս ծառայութիւնները բուն քօմիթէն հիմնող անիծապարտ անձանց գնահատութեան արժանացած են, որոնք՝ նշանին Սեբաստիայէն Պոլիս վերադարձին՝ ի վարձ անոր մատուցած ծառայութիւններուն, իրեն յանձնած են այս վկայականը՝ այսինքն կտաւի վրայ գրուած „տիպլօմը“։ Նշան յայտարարեց, թէ անկէ ետք այլևս չէ հետապնդած Հնչակի յեղափոխական գործերը, ո՛չ ալ անոր խուզարարական նպատակին հետամտած է. այսպէս տարիներ անցնելով քօմիթէին հիմնագիր անդամներուն հետ թղթակցութիւնն ալ ընդհատած է, որոնց ո՛չ բնավարը ո՛չ ալ ողջ կամ մեռած ըլլալը դիտէ։ Վերջերս վրասնապուչ Քէնտիրեան (որուն անունը Արշակ է քօմիթէին մէջ), Սիլվի Ռիչի (այսինքն Վահան), Քառլ Եռովանովիչ (այսինքն Աշո) և Թրասս Եռովանովիչ (այսինքն Թորգոմ) մէկիկ մէկիկ նշանի բով գալով՝ կ'ըսեն թէ իմացած են որ ինքը (նշան) Հնչակ ընկերութեան Պոլսոյ մասնաճիւղին պետն է և թէ անհրաժեշտ է որ հիմա ալ մասնակցի յեղափոխական արարքներու ու իր օգնութիւնը ընձեռն անոնց։ Նշան խուզարական գործերու համար ունեցած ընդունակութեան ու հնուց ի վեր անոնց վարժուած ըլլալուն հետևանքով՝ կ'ընդունի առաջարկը և Լքած Հնչակին տեղ այս անդամ կ'անդամակցի Դրօշակին, որուն անդամակցի կ'ընէ նաև իր հայրենակիցը Դոնապան Առաքելը։ Նշան նկատելով որ հիւանդանոցը օսմ. պաշտօնէութեան հետապնդումներէն և հսկողութենէն զերծ է, հոն Առաքելին հետ կը կարգայ Դրօշակ լրացիրը և հետևելով վերոյիշեալ անձանց թելարութիւններուն, հրանիւթերն ու պայթուցիկ առար-

կաները հիւանդանոցին մէջ պահել տալու մտօք կը սկսի ձեռնարկներ ընել դռնապան Առաքելին մօտ, զո՞ր արդէն յաջողած էր անդամակից ընել Դրօշակի: Նշան խոստովանեցաւ, թէ ինը համոզեց դռնապան Առաքելը, որուն բովէն գտնուած յիշեալ պայթուցիկ հրանիւթերը իր միջնորդութեամբ հիւանդանոց փոխադրուած ու պահուած են: Երբ հարցուեցաւ թէ, նախագահութեան վկայագիրը ինչո՞ւ համար կտաւի վրայ գրուած է, նըշան պատասխանեց, թէ երբ խոռովարարական ձեռնարկը գլուխ հանելով կատարելապէս գործադրէր, իր խոռովարարական ջանքերը ապացուցանելու համար այդ անիծեալ վկայագիրը ցուցնելով վարձատրութիւն մը պիտի ապահովէր, և անոր համար կտաւի վրայ գրուած էր, որ երկար ատեն անեղծ մնայ ու չաւրուի: Նշան յայտարարեց նաև թէ, ինք Պօլսոյ մէջ տեղի ունեցած Հայկական նախկին դէպքին ալ մայրաքաղաքս կը բնակէր և աեղեկութիւն առած էր կատարուելիք յեղափոխական ձեռնարկներէն ու մտադրութիւններէն:

Երբ Սիլվիօ Ռիչիի՝ այսինքն Վահանի հետ իր ունեցած յարաբերութեան աստիճանը հարցուեցաւ, նշան պատասխանեց թէ, ասկէ ութ ամիս առաջ, երբ իրենց գործադրելիք ոճիրին եղանակին ու ձեին վրայ Վահանի հետ կը խորհրդակցէին, մտադրեցին Վալաթիոյ թիւնէլն ալ օդը հանել: Ուստի այս անիծապարտ նըշապատակին գործադրութեանը համար, վարձելու պատրուակով ձեռք անցուցին բանալին՝ Թիւնէլին կից գըտնուած խանութին, որ հիմա մոմաթի վաճառատուն է. Վահանի ընկրակցութեամբ մտան այդ վաճառատունը, ուրկէ անոր տակի մեծկակ նկուղը իջան. Հոն ուշադիր կերպով զննեցին թէ, արդեօք կարելի՞ է ասկէ պեղումներ կատարել դէպի թիւնէլ: Իրենց քննութենէն հասկցան որ թէեւ կարելի էր այն նկուղէն դէպի թիւնել:

պեղումներ կատարել, սակայն նկատելով որ Վալաթիոյ այն փողոցը շատ բանուկ է և մանաւանդ իրենց անմիջական կերպով հոն կատարած պեղումներէն՝ տեսնելով որ ժայռեր ու խոշոր քարեր կան նկուղին թիւնէլին կից պատին տակ, հրաժարեցան իրենց առջի ռողումէն և բաւականացան նկուղին աջ կողմի անկիւնը՝ հողին տակ հինգ համար „պօմպա“ թաղելով՝ զոր յաջողած էին իրենց հետ բերել վաճառատունը պտըտելու եկած ատեննին:

Նշանի այս յայտարարութեան վրայ՝ անմիջական ձեռնարկներ եղան առանց ժամանակ կորսնցնելու, այդքանդիչ նիւթերը իրենց տեղէն հանելու համար: Նըշանի առաջարկուեցաւ որ խուզարկութիւն կատարելու համար յիշեալ վաճառատան նկուղը գացող պաշտօնեաներուն ընկերանայ, որպէս զի գիւրացնէ խուզարկութիւնները ու ցոյց տայ պօմպաներուն թաղուած տեղը:

Հարցաքննութիւնը ժամերէ ի վեր կը շարունակուեր. Նշան ինդրեց որ բնական պէտք մը գոհացնելու հրաման տրուի իրեն, ինչ որ բնականաբար չըլացուեցաւ ու իրեն վրայ հսկելու պաշտօն ունեցող երկու ստիկանական քօմիսէրներու հսկողութեամբ Ճեմիշ գնաց: Ճեմիշին պատուհանը մարդու հասակէն վեր ըլլալով անկարելի էր անկէց փախչիլ, և իրեն ընկերացող երկու քօմիսէրներուն Ճեմիշին դրան առջև կանգնին ալ բաւական նկատուած էր յիշեալին վրայի հսկողութիւնը ապահովելու համար. և սակայն յիշեալ նշան Ճեմիշին մէջ մնացած կարճ ժամանակամիջոցին, հոն գտնուած թեթեղէ ջուրի ուլպրըգը՝ առնելով՝ արտակարգ հապեղով և առանց աղմուկ հանելու անոր ծայրն ու կողերը սրացուցած ու հատու գործիրի վերածելով՝ անով իր փորը Ճեղքած և կոկորդին մէկ քանի մասերը վիրաւորած ու թէեւ կարմիր արիւն պարունակող մեծ

բազկերակը մահացու կերպով պատառած էր սղոցելու պէս: Դուրսէն յղացուած կասկածի մը վրայ անմիջաւ պէս բացուած է ձեմիշին դուռը, ուր ի յայտ եկած են այս ամէնքը: Խկոյն բազմաթիւ կարող բժիշկներ հըրաւիրուած են յիշեալը գարմանելու համար, սակայն իր իսկ ձեռքով բացած վերբերուն հետեանքովը մեռած է:

Հաճի նշանի վերոյիշեալ կերպով՝ անձնասպանութեամբ մեռած ըլլալը հաստատուած է դատական պաշտօնաթուղթերուն մէջ գտնուած արձանագրութեան թուղթով և բժիշկներու տեղեկագրով: Ձեմիշին այն թիթեղեայ „ըպրըգը“, որ ծումուտկելով հատու գործիքի վերածուած էր, վերոյիշեալ բժիշկներուն կողմէ քննուելով՝ հաստատուած է, որ անոր սուր կողմերը յար և նման են նշանի՝ իր անձին վրայ բացած վերքերուն ձերին, ասկէ զատ „ըպրըգին“ սուր կողմերուն վրայ նշմարուած են ճարպի կտորներ և արեան ճապաղիքներ, որոնք բացարձակապէս և գիտնականորէն կը հաստատեն թէ յիշեալը այս „ըպրըգին“ սուր կողմերով ինքզինքը սպաննած է:

Բացայատ է որ յիշեալը քօմիթէին առջև իր ունեցած նախագահական դիրքին պատճառով ի գործ դըրած է իր այս արհամարելի արարքը, ինչ որ անշուշտ արդինք է խոռվարաներուն ծածուկ հրահանդին: Այսուամենայնիւ յիշեալը իր եղեռնագործ ընկերներուն հանդէպ այս անձնուիրութեամբը՝ ապացուցած է իր անիշխանական վատ գաղափարը, և տուած է անիծեալ և վայրագ օրինակ մը:

Նշանի վերջին խոստովանութիւններուն համաձայն, վերոյիշեալ մոմլաթի վաճառատան մէջ լիակատար ըլնութիւն կատարելու համար անմիջապէս հոն փութացուեցաւ: Անձնասպան նշանի ըսածին պէս, տեսնուեցաւ, որ արդէն խանութին տակ նկուղ մը կայ, ուրի

Ճշարտապէս պեղումի հետքեր կը տեսնուին թիւնէին ուղղութեամբ և սակայն հակառակ խուզարկութիւններուն՝ նշանի ըսած հինգ պօմպաները անկարելի եղաւ գտնել հողին տակէն:

Խնչպէս կը յիշուի, տասը ամիսէ ի վեր մեծ զգուշութեամբ ժօրիսի տան մէջ պահուած մէլինիթը, եղեռնական անիծապարտ գէպքին կատարուելիք օրը ոշուելէ ետք՝ անկէ բիչ առաջ պայուսակներով ախոռ փոխադրուած էր: Այս հրանիթէն հաղին 80 քիլօ գործածուած էր ու հասկցուած էր որ մնացածը՝ այս անիծապարտ եղեռնագործներուն ձեռքով այլ և այլ տեղեր փոխադրուած ու պահուած է: Մէլինիթի այս մնացորդը մէջտեղ հանելու և բացայալ վտանգը անհետացնելու համար եղած ձեռնարկներուն հետեւանքով՝ հասկցուեցաւ որ մնացած մէլինիթին 30 քիլօն գոնապան ամբաստանեալ Մանուկի յանձնուած է, որ զայն հորը նետելով ոչնչացուցած է. այդ հորէն հանուած տիղմերը երբ տարբալուծուեցան, գիտական վկայագիրերով հաստատուեցաւ, որ մէլինիթը տիղմին խառնուած էր: Խսկ մէլինիթին 32 քիլօն ալ եղեռնական գէպքէն մինչև մէկ քանի օր առաջ փոխադրուած էր Աւատրիական հիւանդանոցին գոնապան Առաքելի քով, ուր պահուած էր անոր քով ձգուած միւս հրանիթերուն հետ, ինչ որ ապացուեցաւ նաև անով որ ամբողջութեամբը գտնուեցաւ Առաքելի քովէն:

Հետեաբար պայթումին ժամանակ գործածուած 80 քիլօ մէլինիթին վրայ երբ աւելցնենք նաև հորէն հանուած ու հիւանդանոցէն գտնուած 62 քիլօ մէլինիթը, կը հաստատուի թէ անիծապարտ նպատակով ժօրիսի տունը պահուած 140 քիլօ մէլինիթը ամբողջութեամբ մէջտեղ հանուած է. հետեաբար այս եղեռնական նպատակներով՝ յիշեալ ամբաստանեալներուն կողմէ ուրիշ

մէլինիթ չբերուած և ուրիշ տեղ պահուած չըլլալով,
ասկէ գոյանալիք հաւանական չարիբին առաջքը առ-
նուած է շնորհիւ վեհ. Կայսեր և հարցարնութիւննե-
րն ու խոզարկութիւնները այսպիսի դրական և ճշմա-
րիտ արդիւնքի մը յանդեցան:

Յեղափոխական զգացումներու և անիծապարտ ա-
րարքներու հանդէպ՝ ծօրիսի այսչափ տաք ու արագ
վերաբերումը և անոր անիշխանական ստոր յայտարա-
բութիւններն ու վատ յանդգնութիւնը նկատողութեան
առնուելով՝ որոշուեցաւ իր ծննդավայրէն տեղեկութիւն
քաղել անոր անձնական նկարագրին ու անցեալին վը-
րայ: Ուստի այս առթիւ հարցում ուղղուեցաւ Պրիբ-
ուէլի օսմ. գեսպանութեան, որ Անվէրսի ընդհ. դա-
տախազին իրեն մատուցած տեղեկագրէն քաղելով հա-
ղորդեց թէ, ծօրիս Անվէրսի մէջ հոչակ հանած է
իրեւ անիշխանական գաղափարներ սնուցանող:

Աերկ տրուած բացատրութեանց շարիբն մէջ ծօրիս-
սի ըրած խոստվանութիւններուն վրայ՝ անհրաժեշտ
նկատուած քննութիւններէն ձեռք բերուած նամակը
Լոնտոնի „Անկլօպ Լիժիան Սիլուէրսանթ“ ընկերու-
թեան Անվէրսի գործակալ ժագոսս և ընկ. ստորա-
գրութիւնը կը կրէր: Այս նամակին ու անոր ծանօթ
պարունակութեանը նկատմամբ երբ բացատրութիւն
պահանջուեցաւ, ծօրիս յայտարաբեց թէ, Լիժիա Ռիփս
մեծ կարերութիւն ունէր քօմիթէին առջն, ուստի
վերոյիշեալ առեւտրական տան գրաւորապէս դիմում ե-
ղաւ թէ կ'երաշխաւորեն Լիժիա Ռիփսը Պաթում դրկել:

Այս հարցումին պատասխանն էր վերոյիշեալ ընկե-
րութեան դրկած այն նամակը, որով կը ծանուցանէր
թէ իրենց վաճառատունը այս գործին մէջ անտեղու-
թիւն մը չի տեսներ առեւտրտկան տեսակէտով, հետե-
ւաբար պատրաստ է զայն ընդունելու: Առեւտրական

տունը միւենոյն ժամանակ գրած էր թէ իրեն ձեռնար-
կելիք այդ գործին հետեւանքին դէմ անհրաժեշտ էր
պահովել զինք: Յետոյ ընկերութեան անդամներէն
մէկը մասնաւոր արտօնութեամբ այս առեւտրական տան
մօտ երթալով այս խնդիրը լուծած էր, ուստի այլեւս
ու է թղթակցութիւն տեղի ունեցած չէր այս խնդրոյն
առթիւ ծօրիսի և Ռիփսի միջև:

Վերջին անդամ ծօրիսի գերմանական նամակատան
մէջ ունեցած տուփէն գտնուած և իր անուամբ եկած
նամակներէն Սօֆի ստորագրութիւնը կրող նամակ մը
գերման հիւպատոսարանին թարգմանին կողմէ բերուե-
լով երբ բացուեցաւ, տեսնուեցաւ որ գերմաներէն գլ-
րուած էր. նամակը թարգմանուեցաւ որուն մէջ հե-
տեւալ ուշագրաւ կէտերը կային:

„Սիրելիս Մ. Քիրին վերնագրով վերջին նամակին
հասած օրը ձեզի տուած բանս հոս դրկեցէք: Նամա-
կը „Օնքս“ հասցէով դրկեցէք: Զիս անդամ մըն ալ
մտատանջութեան չմատնելու համար իսկոյն տեղեկու-
թիւն տուէք: Եթէ երբէք հիւընդնաք, առանց դրամը
ևնայելու անմիջապէս իմացուցէք ինձ. այն ատեն հոս
ժողով մը գումարել տալով՝ ձեզի համար ամենէն նպաս-
տաւոր միջոցները փնտուել պիտի տամ: Աամուսինս և
Բուպինա կը բարեւն ձեզ“:

Այս նամակին առթիւ երբ ծօրիսէ բացատրութիւն
պահանջուեցաւ, պատասխանեց թէ այս նամակը գլ-
րուած է Ժընէվի Օնքս քաղաքէն տիկին Սօֆի Ռիփսի
կողմէ, որ Լիժիա Ռիփսի և Բուպինա Գայնի հետ հոն
կը բնակի. Քիրին անունը իր ծածկանունն է, որով կը
ստորագրէ Եւրոպայի մէջ անիշխանական գաղափարներ
արծարծող լրագիրներէ ումանց մէջ գրած իր յօդուած-
ները: Տիկին Սօֆի եղեռնական դէպիլն օրը վեց հատ
ուստական կեղծ անցագիր և երեք հատ վեցհարուա-

ծեան ատրճանակ ձգած ըլլալով ժօրիսի բնակած ա-
փարթըմանը, „ձեզի տուածս ինձ զրկեցէք“ ըսելով
ասոնք ակնարկել կ'ուզէ: ժօրիս յայտարարեց թէ իր
ձերբակալուելէն առաջ անցադիրները Անտոն Գոշի զըր-
կած է Գիլիպէ, իսկ զեցհարուածեաններն ալ տուփի մը
մէջ զետեղելով՝ պահած է Սինկէր վաճառատունը, գեր-
մանահպատակ Մ. Պէչի գրասենեակին մէջ: Ժօրիս
մանրամասն կերպով յայտարարեց թէ ժընէվ գտնուող
Դրօշակի յեղափոխական անդամները ժողով մը գու-
մարելով պէտք ունեցած գրամը պիտի փութացնէին ի-
րեն, որպէս զի դիւրացնեն փախուստը, և թէ Ատէլ
Պէրշիէ, որուն հասցէն նախապէս պահած էր իր քով
և որուն հետ թղթակցիլը խոստովանած էր, կը բնակի
Օնքս գիւղաբաղաբին մէջ: Արդարեւ Սինկէր վաճառա-
տան հաշուակալ գերմանացի Մ. Պէչ յիշելով որ ժօրիս
տուփի մը պահած է իր սենեակին մէջ, յիշեալին ձեր-
բակալումէն վերջ, իրողութիւնը ըստ օրինի հիւպատո-
սարան ծանուցած է: Այսպէս յիշեալ տուփը բերուե-
լով քննութեան ենթարկուած և տեսնուած է որ ա-
տիկա կը պարունակէ վերջին դրութեամբ շինուած ե-
րեք հատ կրկնահարուածեան բէվոլվէր, ինչպէս նաև
շուրջ 400 հատ գնդակ:

Երբ հարցուեցաւ ժօրիսի, թէ ինչո՞ւ համար տիկին
Իրիս բէվոլվէրները իր տունը ձգեց, և թէ ինք ինչո՞ւ
զանոնք յիշեալին գրասենեակը պահեց, ժօրիս պա-
տասխանեց թէ այս հրադէնները Լիփա Իրիս, Ռուպինա
Քայն ու կառապան ժօրժ գնած էին եղեռնական դէպ-
քին օրը և իրենց վրայ կը կրէին զանոնք: Դէպին
օրը եթէ զիբենք ձերբակալելու ձեռնարկ մը ըլլար՝
որշած էին անձնապաշտպանութեան համար՝ զիբենք
ձերբակալել փորձողները սպաննել. սակայն քանի-որ
պէտք չէին տեսած զանոնք գործածել, իրենց փախուս-

տի պահուն զգուշութեան համար զանոնք իր տունը
ձգած են: Ինքն ալ զանոնք ծրարի մը մէջ փաթթելով
տարաւ Սինկէրի վաճառատունը և Մ. Պէչի գրասե-
նեակը դրաւ:

Ցիշատակուած Ատէլ Պէրշիէի նկատմամբ երբ ան-
հրաժեշտ եղած քննութիւնները կը կատարուէին, միւս
կողմէ հետզհետէ կը հասնէին Պուկարիոյ քօմիսէրու-
թեան պատասխանները՝ Փիլիպէ Անտոն Գոշի, Երուանդ
Ալաճաճեանի և Թագուոր Յակոբեանի նկատմամբ եղած
հարցումներուն: Ատէլ Պէրշիէ անոնք կինը Զուիցերիոյ
Օնքս գիւղաբաղաբը կը բնակէր և դէպէն անմիջապէս
եաբ Դաւրիսեան Էրիս անուն անձ մը ուրիշ և ենել մը
կիներու հետ իր բնակութիւնը հաստատած էր այս Ա-
տէլ Պէրշիէի քով: Իրիսի դիմագիծերը կատարելապէս
կը համապատասխանէին յիշեալ Դաւրիսեանի դիմագի-
ծերուն հետ: Անտոն Գոշ անոնը կրող անձը բուն իսկ
Ալաճաճեանն էր, որ Փիլիպէ կը բնակէր ու Հայ յեղա-
փոխականներու խոռվարական գործերը կը վարէր:
Թագուոր Յակոբեան՝ Սօֆիայի, իսկ Ալաճաճեան Երուանդ
ալ Փիլիպի մէջ մէկ մէկ վաճառատուն բացած էին և
Վաճառականներու բացին տակ Հայ յեղափոխական-
ներուն հետ յարաբերութիւն հաստատած էին: Քննու-
թեամբ հաստատուեցաւ թէ յիշեալ Երուանդ և Թագ-
ւոր մեծ գումարներ զրկած են Պօլիս այս տեղի յե-
ղափոխական մատնաճիւղին գործերն ու ծրագիրները
յաջողջնեղու համար: Քննութեամբ հաստատուած է
Նաև որ Լիփա Իրիս, իր կինը ենթագրուած Տիկին
Սօֆի Իրիս և Ռուպինա Քայն հիմա կը գտնուին Զուի-
ցերիոյ Օնքս գիւղաբաղաբը Ատէլ Պէրշիէի մօտ: Թար-
աբերիոյ Օնքս գիւղաբաղաբը Ատէլ Պէրշիէի մօտ: Թար-
աբերիոյ Օնքս գիւղաբաղաբը Ատէլ Պէրշիէի մօտ: Թար-
աբերիոյ Օնքս գիւղաբաղաբը Ատէլ Պէրշիէի մօտ: Թար-

մակէ մը հասկցուած է: Ֆօրիսի կինը Աննա Նէլլէնս, ինչպէս ֆօրիս ալ կը խոստովանի, Ֆիլիպէ Անտոն Գոշի քով կը գտնուի: Կառապան Մկրտիչ Ամերիկա փախած է, ինչպէս հասկցուած է իր կողմէ ամբաստանեալ Յովսէփի զրկուած մէկ նամակէն: Իսկ ձիադարման Երուադ Փրանկիւլեան հիմա Վառնա սափրիչ Մկրտիչ Տէր-Խաչատուրեանի քով կը գտնուի, ինչպէս հաստատուած է մօրը զրկած մէկ նամակէն: Սիլվիօ Ռիչի, այսինքն Վահան, դէպքէն օր մը առաջ Պօլսէն Պիրէն փախած ու յետոյ իր ծննդավայրը Փիլիպէ գացած է: Անտոն Գոշ և Երուանդ Ալաձաճեան Գիլիպէ իսկ Թագւոր Յակոբեան Սօֆիա կը գտնուին: Տիկին Աշքօվա, այսինքն Անձօվա Օտէսա կը գտնուի, ինչ օր հաստատուած է իր մէկ նամակէն: Փախստականներէն կօշկակար Արշակ, Գարեգին և Յովակիմ ալ Պուլկարիա փախած են: Արշակ՝ իր ընտանիքին զրկած մէկ նամակէն հասկրցուած է որ անիկա վերջերս Պուլքէշ գացած է: Քարլ Եռվասովիչ Աշոտ, այսինքն բուն անունովը Յովհաննէսեան Եղիայի որդին Կարապետ ալ Պուլկարիա կը գտնուի:

Այս ամբաստանեալներուն՝ Պօլսոյ մէջ կազմած յեղափոխական մասնախումբին միջոցաւ Հետապնդել ծըռագրած եղեռնական արարքներուն ու անիծապարտ ոճիրներուն ծագումն ու գործադրութեան եղանակը ամբողջ մանրամասնութեամբը պարզեցի ու վերլուծեցի: Այժմ կը մնայ գիտնալ և ճշդել իւրաքանչիւրին այս եղեռնական գործին մէջ ունեցած մասնակցութեան չափը:

Ահաւասիկ իւրաքանչիւրին եղեռնագործութեան մէջ ունեցած աստիճանը: —

Օր. Թուպակինա Գայն, Լիփա Ռիփս, Կառապան Ճորժ Փէթրի Ալարշամով և ձիադարման Երուանդ Փրանկիւ-

լեան անձամբ պայթուցիկ նիւթերը կառքին մէջ դնելով Սէլամլըգի արարողութեան վայրը մտցուցած, պայթեցուցած և անոր բուռն ազգեցութեամբը ծանօթ թըլով մարդոց մահուան և վիրաւորեալներուն պատճառ եղած են:

Սիլվիօ Ռիչի, (այսինքն Վահան), Քարլ Եռվասովիչ Աշոտ (այսինքն Կարապետ), Թրասա Եռվանովիչ Թորգոմ (այսինքն Խաչեկի որդի Արտաշ) և Սարգիս Ղարիպեանի զաւակ կառապան Մկրտիչ ևս այս անիծապարտ Նպատակը յաջողնելու օժանդակած և ալդ առթիւ պէտք եղած միջոցները հայթաթած և պատրաստութիւնները ամբողջացուցած են: Տիկին Սօֆի Ռիփս, Տիկին Աննա Նէլլէնս ծօրիս և Տիկին Աշքօվա ևս այս յեղափոխական մասնակցելով՝ անոնց բոլոր խոռվարական գործառնութեանց օժանդակած և անոնց կատարելագործուելուն նպաստած են:

Իսկ Պելժիացի ամբաստանեալ Ֆօրիս արդէն անիշխանական մըն է և իր երկրին մէջ ալ այնպէս ձանչցուած Ըլլալով, իր գաղափարին և կոչումին բերմամբ այդ եպերելի անձերուն եղեռնական ու վայրագ լնթացքին հակամէտ գտնուած, զայն կատարեալապէս յաջոցնելու համար, զանոնք իր տունը ընդունած է: Ասկէ զատ իր և իր կնոջ անունները իրրե հասցէ գործածելով անոնց անիծապարտ թղթակցութեանց միջնորդ եղած է, անոնց բոլոր գումարումներուն և խորհրդակցիւթեանց մասնակցելով իր կարծիքներն ալ մեծ դեր և կշեռ ունեցած են տրուած որոշումներուն, ինչպէս նաև այդ որոշումներուն գործադրութեան ժամանակը որոշելու խնդրին մէջ. ինքն է որ „մելնիթ“ կոչուած պայթուցիկ նիւթը իր տունն ընդունած և երկար ատեն պահած էր նոյն եղեռնական նպատակով, և վերջապէս ինքն է որ եղեռնական դէպքին գիշերը վերոյիշեալ ան-

ձերուն հետ մէկտեղ գտնուելով, տեղեկութիւններ հաղորդած, ազդարարութիւններ ուղղած, և կատարուած պատրաստութեանց յաջողապէս ի գլուխ ելլելուն համար քաջալերած է զանոնք: Անքաջապէս, հոս գործել յանդգնած եպերելի արարքներէն բացայատ կերպով հասկցուած է թէ ժօրիս Պօլսոյ յեղափոխական մասնաճիւղին նախագահութեան պաշտօնը ստանձնած էր պարզապէս, ինչ որ կը հասկցուի գործուան արարքներուն կատարման եղանակէն, ինչպէս նաև եղեռնական գէպէն երկու օր վերջը քօմիթէին կեդրոնին հետ թղթակցելէն. հետեւաբար, անտարակուսելի կերպով կը ստուգուի թէ յիշեալը նոյն եղեռնական արարքներուն մէջ ամէնէն կարեոր գեր կատարող խոռվարներու անիծապարտ պետերէն և անոր գործադրութեան ազդու մէկ միջոցը եղած է:

Միւս ամբաստանեալներն ալ նոյն անիծապարտ նըսպատակը ի գործ դնելու համար պոմպա, տինամիթ և ուրիշ ահաւելի հրանիթեր ու գործիքներ փոխադրած և պահած են, և Քօմիթէին ազդեցութիւնը և անդամներուն թիւը աւելացնելու և գործառնութիւնները կանոնաւորելու համար զանազան եղանակներով մասնակցած և օժանդակած են և յեղափոխական նպատակներու իրագործման միջոցներուն. հայթայթումը իրենց համար սկզբունք և պարտականութիւն նկատած են: Ասոնց բոլորը յանդգնած են մանրամասնօրէն պատմուած մեծ ոճիրները գործելու, կամ անոնց գործադրութեան մասնակցելու, ինչ որ նիւթապէս կը հաստատուի իրենց խոստովանութիւններով և մանրամասն յայտարարութիւններով, պաշտօնական թուղթերով և թղթակցութիւններով, բազմաթիւ վկայութիւններով, Պանքայէն հանուած արձանագրութիւններով, իրենց ձեռք բերած պալթուցիկ և քանդիչ նիւթերուն և գոր-

ծիքներուն գուրս հանուելով, կառքին բեկորներուն վրայ կատարուած գիտական քնութեանց տեղեկադրերով և դեռ ուրիշ գրական ապացոյցներով:

Պատժական իրաւանց համեմատ բացայայտ է անոնց գործած ոճիրներուն և զանազան եպերելի արարքներուն մէջ կապակցութիւն գտնուիլը, որովհետեւ ասոնք իրենց մէջ նախապէս արուած որոշման վրայ համաձայնութիւն գոյացուցած են, և ամէնքն ալ միւնոյն անիծապարտ նպատակը յաջողցնելու համար ձեռք ձեռքի տալով աշխատած և մէկուն սկսած գործը միւսը ամբողջացուցած է: Այս զանազան արարքներուն մէջ բոլորն ալ միւնոյն նպատակին և անոր եղրակացութեանը կը ձգտէին, հետեւաբար բացայատ ճշմարտութիւն մըն է որ այդ բոլորին եղեռնական գործերը մասը կը կազմէին այս անիծապարտ նպատակը իրագործելու ձգտող պայմաններուն: Բացայայտ է նաև որ այս ամբաստանեալները, տեղ տեղ և զանազան կողմեր եղեռներ գործելու համար „պոմպաներ ու տինամիթներ“ փոխադրած և պահած էին, որպէս զի զանոնք պալթեցնելով՝ տուներ քանդեն, և բազմաթիւ անձերու սպանյան պատճառ ըլլան: Աւրեմն ասոնք այս կարգի եղեռնական եպերելի նպատակներ հետապնդող վատ անիշխանականներ են: Ամբողջ աշխարհ զգուանքով կը յիշէ և անէծք կը կարգայ այս օրինակ եղեռնագործներու, որոնք մարդկային ազդին վկասելու վայրագութիւնը ունենալով՝ պատճառ կ'ըլլան բազմաթիւ անձերու սպանյան, այնքան ընտանիքներու անպատսպար և անապուստ թշուառ վիճակի մը ենթարկուելուն:

Գալով սա պարագային թէ իրենց գործած ոճիրը քաղաքական հանգամանք ունի՞ թէ ոչ, ըստնք թէ ճշգնարիտ է որ ասոնց կարգ մը յեղափոխական ծրագիրները և դիտումները քաղաքական նորորինակ գոյն մը

կը պարզեն, բայց իրողութիւնը այնպէս չէ: Ամբաստանեալներուն բոլոր խոռվարական դիտումները ծըրագրային վիճակի մէջ մնացած են. միակ եղեռնը զոր կրցան գործել, Սելամլըգի արարողութեան վայրը կառքով պաթուցիկ փոխադրել և հոն պայթում մը առաջ բերելով ծանօթ թուով անձերու սպանման և վիրաւորման պատճառ ըլլալնին է: Իրենց այդ եղեռնական արարքն ալ մտադրուած խոռվայոյդ նպատակը առաջ չէ բերած, և շնորհիւ Ա.Ե. Կայսեր, իրենց այդ անիծապարտ նպատակը ամբողջովին ամուլ մնացած է: Հետեւարար ոճրին բուն հանգամանքը ճշգելու համար նըկատի առնուելիք և վերուժուելիք իրաւագիտական կէտը այն քաղաքական տեսակէտը չէ, որ ոճրին հաւանական հետեւանքը միայն կընար ըլլալ և որ սկըզբամբ և հիմնովին ծրագրային վիճակի և ամբաստանեալներուն երեակայութեան ու ցնորդին մէջ մնաց: Ընդհակառակը բուն ոճրը այն է որ պաթուցիկ նիւթը Սելամլըգի քարձրագոյն վայրին մօտեցուցած, հոն մացուցած, և անոր պայթումին հետեւանքով այնչափ մարդոց մահուան պատճառ եղած են և ալպէս ժողովարդը ահ ու սարսափի մէջ ձգած են, ինչ որ անհշխանութեան միակ գետնաքարը նպատակն է:

Տէր նախագահ, ինչպէս ամէն տեղ, ամէն երկրի օրէնքներուն և ընդհանուր օրէնսդէտներուն առջև յայտնի է, սխալ և ամօթ է քաղաքական նպատակ վիրագրել բոլոր Մարդկութեան համար փորձանք և մեծ վտանգ մը հանդիսացող տիսամիթճիներու, պօմպաճիներու, հրձիգներու եպերելի և վայրագ արարքներուն: Հետեւարար, ասոնց գործածած վատ եղեռնը պարզ ու ճիրներու և ստորին եղեռնագործութեանց կարգէն ըլլալով ըստ օրինի պարտականութիւն կը համարիմ այդ կէտին վրայ հրաւիրել Պատկառելի Մարմնոյդ ու-

շադրութիւնը, և յանուն հանրային իրաւանց, կը պահանջեմ որ ամբաստանեալներուն իրաբանչիւրը հարցաքնուի, վկաները լսուին, և միւս ապացոյցներուն քաքնութեամբ գատավարութիւնը կատարուի:

Դատախազի մեղադրական նախից յետոյ՝ տեղի ուժեցած դատավարական հետևալ գործողութիւնները.

- ա) Հարցամենուրին Փօրիսի և այլ մեղադրուողների,
- բ) Վկաների ցուցմունիքները,
- գ) Երկրորդ ամբաստանագիրը,
- դ) Փատարանների պատապանականը և
- ե) Վեճիւը:

Առաջին չորս գլուխները մենք բաց եմք թողնում, իբրև ոչինչ նորութիւն չ'աւելացնող և խեղաթիւրած. — Ժօր իս ի կ ընկ եր թիւ բարցաք թ ութիւնը այլասեւած է և գրաքննութեան ծնով փոփոխած է պկ ա թ ե թ ի ց ու ց մ ու թ ք ն ե թ լ կատարված են այնպէս, ինչպէս կառավարութիւնն է թելադրել. ամբ աստ ա թ ա գ ի թ լ փատերի ուսումնասիրութիւն չէ, այլ նախագծած մեղադրանքի կրկնութիւն. իսկ այն գլուխը, որ կոչում է Պատապանական» ոչ այլ ինչ է, եթէ ոչ նշանակած «պաշտպանողական» ոչ այլ ինչ է, եթէ ոչ նշանակած փատարանների ծնակված նախերի մի հաւաքածու, մւիրած աւելի կարմիր Սուլթանի գովարանութեան, քան մեղադրութերի պաշտպանութեան: Ուստի բաւարար մեղադրութերի պաշտպանութեան վերջականացնում ենք առաջ դատավարութեան վերջականացնում միայն՝ վ ճ ի ո ւ:

Վ. Ե. Բ. Զ. Խ. Ն. Խ. Ա. Ց.

Եղեռնական արարքին հեղինակներուն վերջին դատավարութիւնն երեկ դեկտ. 4-ին տեղի ունեցաւ Եղեռնադատա Աստենին առջև։ Դատարանին կը նախագահէր Հելմի պէյ, ներկայ անդամներն էին Նիյմէթուլլահ, Դարրիէլ, Եահեա և Ճէմիլ պէյերը։ Ընդհ. Դատախազի պաշտօն կը վարէր Նէմմէտտին պէյ, իսկ բարտուղարութեան պաշտօն կը վարէին Սիւլէյման, Սուպէհի Փէրիտ և Սըտգի պէյէրը։ Դատարանի Ա. բարտուղար Ռիփաթ պէյ կը հսկէր արձանագրիչներուն վրայ։ Իրենց յատուկ տեղերը նստած էին պելժ հիւպատոսարանի թարգման Մ. Մարքէդիչ հելլէն բանչելերիայի թարգման Մ. Չիբուրա, փաստաբաններ՝ Խնդիր Սիմոն և Թընկըր Սիմոն, Խորտանաբի, Գրիգոր Գալայճեան, Խանքօ Գաեա էֆները և Հիւսնի ու Սաատէտին Փէրիտ պէյէրը։ Դատաւորք ժամը 4-ին մտան դատասրահ։ Ամբաստանեալ Էտուառ Ժօրիս Թուրքերէնի հմուտ ըլլալով թարգմանի պաշտօն կը վարէր Առևտրական և Հանրոգուտ շինութեանց նախարարութեան Արուեստից Ճիւղին տնօրէնի օգնական Վասիլ Էֆ.։ Բացի այն պաշտպան փաստաբաններէն, որ արդէն խօսած էին Ը. դատավարութեան ժամանակ, մնացեալ փաստաբանը խօսեցան իրենց պաշտպանողականները։ Այս ատեն, նախագահը ծանոյթ թէ դատավարութիւնք վերջ դատաւորք ժամը 7-ին մտան Խորհրդակցութեանց սրահ։ Խորհրդակցութիւնք չորս ժամ տեւեցին։ Ժամը 11-ին դատաւորք մտան դատասրահ, և նախագահին կողմէ տրուած հրամանին վրայ, բարտուղար Սուպէհի պէյ Կարդաց հետեւեալ որոշումը, որ կը հաստատէ ամբաստանեալներու յանցապարտութեան աստիճանը։

Արուեստ յանցապարտութեան

Ներկայ տարւոյ յուղիս 8-ին, ուրբաթ օր Սէլամլը-գի Արարողութենէն վերջ, Ա. Կայսեր կառք նստած միջոցին, մինչ Կայս. զօրքերը կը պատրաստուէին բարեի կենալ Մարզարանի հրապարակին վրայ եղեռնական պայթում մը յառաջ եկաւ։ Մեր սիրեցեալ օգոստափառ Կայսրը ազատ մնաց շնորհիւ Աստուածային Աջոյն։ Այս պայթիւնին բանդիչ ազդեցութեան պատճառաւ մեռան 26 հոգի և ծանրապէս վիրաւորուեցան 58 հոգի։ Քննութիւն կատարուեցաւ այս գէպին վրայ և հասկցուեցաւ թէ այս անիծապարտ արարքին համար ի ներկայութեան և ի բացակայութեան ամբաստանեալներէ փախստական Լիփա Ռիփս, այլ անուամբ Սաֆօ, այլ անուամբ Թավրուսեան, բուն անուամբ Կոստանդին Գապուլեան, օրիորդ Ռուրինա Փային, կառապան Ճորճ Փեղրի Վարչամով, բուն անուամբ Գրիգոր Վարչամ, Ճիազարման Երուանդ Փրանկիւլեան անուն չորս անձինք մտագրեցին այս անիծապարտ եղեռնը, և գիտնալով թէ Աստուծոյ արարածներ զոհ պիտի երթան, յատկապէս Վիեննայէ բերել տրուած կառքին մէջ երկաթ սնտուկ մը դնելով անոր մէջ լեցուցին քանդէն նիւթեր, և այս կառքը՝ ի գործադրութիւն իրենց անիծեալ մտագրութեան, տարին Սէլամլըգի Արարողութեան վայրը, հոն պայթեցուցին զանիկա, և այս պայթումին ցաւառիթ հետևանքին զոհ դացին 26 հոգի և վիրաւորուեցան 58 հոգի, նեղութեանց և տառապանաց դատապարտուելով։ Փախստական Սիլվիօ Ռիչի, այլ անուամբ Քէսու Արիսդիտի, այլ անուամբ Գոչօ, այլ անուամբ Ալֆոնս Վոկան, բուն անուամբ Կայսան, Քարլ Եուվանովիչ Աշոտ, բուն անուամբ Կառապետ Յովհաննէսեան, Թրասս Եուվանովիչ այլ 7

նուամբ Թորգոմ, բուն անուամբ Արտաշ Խաչիկ Գա-
բուտանեան, կառապան Մկրտիչ Ղարիպեան, որդի Սար-
գիսի՝ նոյն վայրագ դիտաւորութեամբ, պատրաստեցին,
բերել տուին այս պայթուցիկ և քանդիչ նիւթերը, որ
պատճառ եղան յիշեալ անձանց մահուան և վիրաւո-
րուելուն: Յիշեալ Լիփա Բիփսի կինը՝ փախստաբան
Ոօֆի Բիփս, այլ անուամբ Մարի Զայց, ձերբակալեալ
Էտուար ծօրիս, որդի ծիրարօի, գործակցեցան եղեռ-
նական արարքը կազմակերպող և ոճրագործ անձանց
և այս անիծեալ դիտաւորութիւնն ի գործ դրուելու
օժանդակելու համար պայթուցիկ և քանդիչ նիւթեր
Հայթայթեցին: ծօրիսի կինը, փախստական տիկին Աննա
Նելէսո, ձերբակալեալ Մանուկ Խւմիտեան, սրճարար
Նշան Յովհաննէսեան, Առաքել Նահապետեան մասնակ-
ցեցած այս անիծապարտ ձեռնարկին և մարդիկ սպա-
նելու գործին, Օսմ. Երկիրներ տինամիդ ներմուծեցին:
ընդունեցին և պահեցին՝ խոռվարարական դիտումով:
Յովսէփ Թօփալեան, Փրօ Պաղտօնեան, Յովհաննէս Ղա-
րիպեան, Փախստական Յովակիմ, Կօշկակար Արշակ, այլ
անուամբ՝ Արտաշ, Գարեգին Միջրանեան, այս անիծա-
պարտ խոռվարար անձանց ձեռնարկին մասնակցելու
համար՝ գործեր տեսան և պատրաստութիւններ ըրին,
և այս կերպով անդամակցեցան խոռվարարական քօմի-
դէին: Մանուկ Կէչեան, Պօղոս Կէչեան, Մանուկ Օթօ-
եան թէկ մասնակցութիւն չունեցան եղեռնական պայթ-
ման գործին մէջ, բայց խոռվարարական նպատակներու
ծառայելու համար պայթուցիկ գործիրներ պատրաս-
տեցին: Փախստական տիկին Աշքովա, այլ անուամբ
Անճովա, Անտոն Գոշ այլ անուամբ Ամուճա Ալաճա-
ճեան, Երուանդ Ալաճաճեան, Թագւոր Յակոբեան՝ Քի-
լիփէի և Սօփիայի մէջ խորհրդակցութիւններ ըրին, և
որոշեցին որ ի գործ դրուի եղեռնական այս արարքը:

Միջնորդ Մաթէօ, Միխալ բերուած կառքը պարզ կառք
կարծելով՝ միջնորդեցին և մաքսատունէն հանեցին,
երկաթագործ Մանուկ և Միլթօ, առանց գիտնալու թէ
եղեռնական արարքին պիտի գործածուի այն երկաթ
սնտուկը, որուն մէջ դրուեցան պայթուցիկ նիւթերը,
ի փոխարէն վարձքի շինեցին զայն և նորոգեցին: Եեր-
բակալիսաները՝ հարցաբնութեան և դատավարութեան
պահուն իրենց ըրած խոստովանութիւններով և յա-
տարարութիւններով, հարցաքննութեան թուղթերով և
քննութեանց և վերլուծմանց տեղեկագիրներով, իրենց
քովէն գտնուած վեասակար լրագրներով, նամակներով
և այլ թուղթերով և որոշ ապացոյցներով յանցապարտ
հոչակուեցան իրը յիշեալ արարքները գործող և կազ-
մակերպող բացի միջնորդ Մաթէօէ և Միխալէ, Երկա-
թագործ Մանուկ և Միլթօէ, որոցմէ առաջինները
մաքսատունէն հանած են կառքը, իսկ վերջին երկու-
շանած են երկաթ սնտուկը, անգիտակցարար: Գա-
լով շինած են երկաթ սնտուկը, անգիտակցարար:
Յովսէճեանի և Խաչիկ Պլօեանի, հաստատուած ըլլա-
լով թէ անդամ են խոռվարարական ընկերութեան
և մասնակից անոր գործոց և մտադրութեանց, որո-
շուեցաւ անպարտ արձակել զանոնք:

Յանցապարտութեան այս վճիռը կարդացուելէ վերջ՝
ութիւնական ընդհանուր դատախազ նէճմէտուին պէտ, և պա-
հանջեց որ ամբաստանեալք դատապարտուին ըստ պատ-
ժական օրինաց հետեւեալ տրամադրութեանց:

Փախստական Լիփա Բիփս, Ռուբինա Քային, Երու-
անդ Քրանկիւլեան, Ճօրճ Փեղըի Վարշամով. — 55-րդ
յօդուածին և 174-րդ յօդուածին վերջին հատւածին:

Փախստական Սիլվիո Բիչի, Քարլ Եռւանովիչ, Թրա-
սա Եռւանովիչ և Մկրտիչ Ղարիպեան. — 58-րդ յօդ-
ուածին Ա. յաւելլուածին Ա. հատուածին:

Փախստական Աօֆի Իիփս, և ձերբակալեալ Էտուար Ժօրիս. — 45 և 55-րդ յօդուածներուն և 58-րդ յօդուածին Ա. յաւելուածին:

Փախստական Աննա Նելէնս Ժօրիս, և ձերբակալեալ Մանուկ Խւմիւտեան, Նշան Յովհաննէսեան, Առաքել Նահապետեան, 58-րդ յօդուածին Բ. յաւելուածին Վերջին Հատուածին:

Յովհէփ Թօփալեան, Գրօ Պաղտօնեան, Յովհաննէս Ղարիպեան, փախստական Յովհկիմ, Գարեգին, Արշակ, Անտոն Գոշ Երուանդ Ալաճաճեան, Թագւոր Յակոբեան, Տիկին Աշքովա. — 58-րդ յօդուածին Ա. Հատուածին:

Մանուկ Օթօնեան, Պօղոս Կէչեան, Մանուկ Կէչեան. — 58-րդ յօդուածին Ա. յաւելուածին Վերջին Հատուածին:

Նէճմէտտին պէտ պահանջեց, որ անպատասխանատու Հուչակուին Միխալ, Մաթէօ, Մանօլ, Միլթօ:

Պահանջեց որ անպարտ արձակուին Երուանդ Յովհաննեան, Եղիա Գահուէճեան, Խաչիկ Պլօնեան:

Նախագահն Հարցուց պաշտպան փաստաբաններուն թէ ուրիշ ըսելիք մ'ունին: Երբ անոնք ո՛չ պատասխանեցին, այն ատեն Հիլմի պէտ ըսաւ թէ դատավարութիւնն այս մասին ալ Վերջ գտած է: Դատաւորք դարձեալ քաշուեցան Խորհրդասրահը, և ժամը 12-ին մօտ վերադառնալով՝ Նախագահը մէկիկ մէկիկ կարդաց պատժական Օրինաց յիշեալ յօդուածներն և յաւելուածները, և Հրապարակաւ ծանոյց դատապարտութեան հետեւալ վճիռները.

Վ Շ Ի Ռ

Մահուան դատավարութեան:

Փախստական ամբաստանեալ Լիփա Իիփս, Ոռուպինա Քալին, Երուանդ Գրանկիւլեան, Ճօրճ Փեղրի Վարշամով, այլ անուամբ Գրիգոր Վարշամ, ըստ Պատժ. Օրինաց 58-րդ յօդուածին և 174-րդ յօդուածին Վերջին Հատուածին տրամադրութեանց:

Փախստական Սիլվիօ Իիչի, այլ անուամբ Քէսուէ Արիսդիտի, բուն անուամբ Վահան, Քարլ Եռվանովիչ, Թըրասա Եռվանովիչ, Մկրտիչ Ղարիպեան, ըստ Պատժական Օրինաց 58-րդ յօդուածին Ա. յաւելուածին Ա. Հատուածին տրամադրութեանց:

Փախստական Տիկին Սիլվիօ Իիփս, այլ անուամբ Մարի Զայց, ձերբակալեալ Էտուար Ժօրիս, ըստ Պատժ. Օրինաց 45-րդ և 55-րդ յօդուածներուն և 58-րդ յօդուածին Ա. յաւելուածին Ա. Հատուածին տրամադրութեանց:

Փախստական Աննա Նէլէնս Ժօրիս, ձերբակալեալ Մանուկ Խւմիւտեան, Նշան Յովհաննէսեան, Առաքել Նահապետեան, ըստ Պատժ. Օրինաց 174-րդ յօդուածին և 58-րդ յօդուածին Բ. յաւելուածին Ա. Հատուածին տրամադրութեանց:

Յկեան բերգարգելուրեան:

Եերբակալեալ Յովհէփ Թօփալեան, Գրօ Պաղտօնեան, Յովհաննէս Ղարիպեան, փախստական Յովհկիմ, Գարեգին, Պոշ, այլ Պին, Արշակ, այլ անուամբ Արտաշ, Անտոն Գոշ, այլ Անուամբ Ամուճա Ալաճաճեան, Երուանդ Ալաճաճեան, անուամբ Թագւոր Յակոբեան, Տիկին Աշքովա, այլ անուամբ Ան- դովա, ըստ Պատժ. Օրինաց 58-րդ յօդուածին Ա. Հատուածին տրամադրութեան :

ԱՅ Ամեայ թիսպարտութեան՝

Զերբակալեալ Մանուկ Օթօնեան, Պօղոս Կէչեան,
Մանուկ Կէչեան, ըստ Պատժական Օրինաց 58-րդ յօ-
դուածին Ա. յաւելուածին վերջին հատուածին տրա-
մադրութեան:

Փախստականք զրկուեցան քաղաքային իրաւունքնե-
րէ, և իրենց գրաւեալ ինչքերը պիտի մատակարարուին
ըստ օրինի, ըստ Պատժ. Օրինաց 31-րդ յօդուածին:

Անզատախանատու Խռակուեցան՝

Յանձնակատար Մինալ և Մաթէօ, երկաթագործ
Միլթօ և Մանոլ, ըստ Պատժական Օրինաց 298-րդ
յօդուածին տրամադրութեան:

Անզատ արձակուեցան՝

Իշլէմէջի Երուանդ Յովնանեան, գրավաճառ Եղիա
Գահուէճեան, և Սէրբէլ տ'Օրինի ծառայ Խաչիկ Պլօնեան:

ՎԵՐՋԱԿԵՄՆԻ ՓՈԽԱԲԷՇՆ

ՈՃՐԱԳՈՐԾԼ ԳԱՀԻ ՎՐԱՅ

Et ton nom paraîtra, dans la race future,
Aux plus cruels tyrans une cruelle injure !

RACINE.

Եղօր մարմիմը պատւանդան դարձեց Յա: Եւ այդ
մուէ պատւանդանի վրայ կամզմած՝ 30 տարի է, հրապա-
րակով, ամբողջ աշխարհի առաջ, Յա երկրագում է իր
միակ Աստծութ—ո ճ ի ը ի Յ: Ոճիրը Յրա Աստծօն է, Յրա
Մարգարէն, Յրա Ղուրանը:

Եւ այդ Ղուրանը ասում է «Եղօր դաւոզը որդում չի
խնայի»: Ու մի օք, երբ գալտնի սեմեակից պարսպապատ
այգիմ փոխադրած՝ դողը մարմինի մէջ՝ արիւածող ծաղիկ-
ների բուրմումքն էր շմչում, Յոր սարսուռ պատեց Յրան.
— ծառերի յետեից, իմչպէս գետնից բուսած, դուրս եկաւ
մի մանուկ—ո՞հ, որքան Յման էր Մուրադին—ամերկիւլ,
ակբապիշ, աչքերը հօր աչքերին զցած: Հայրը որդում էլ
չճամաչեց—մանկան թաթիկը Յրան ատթամակ թւաց, իսկ
ժպիտը՝ սպառմալիք, դաւադրութեան փորձ: Ատթամակը
որդուց: Ոճրագործի Յոր զոհը՝ հարազատ զաւակն էր,
տասն տարեկան: Արցումք չերևաց արիւած աչքերում:
Մի բան միայն հրամայեց՝ «Շուտ, հողի տոկով արէք»,
շուտ եկաւ զեաց, որպէս զի միս օրը Յոր զրոսանք կա-
տարի որդու դիսակը ծածկող ամֆոս հողի վրայ... Բայց
տեսնած է միթէ, որ որդուն չխնայողը՝ կմոջը կամ ազգա-
կաններին խնայի: Եւ սուլթանական զալումի զրոսավայ-

ըում, տարիների շարքերի հետ՝ դիակների նոր շարքեր կազմեցին...

Ոճրագործ՝ իբրև եղայլ, ոճրագործ՝ իբրև հայր, ոճրագործ՝ իբրև ամուսին:

Չմտանիք չէ դա, այլ ըմտանեկան սպանդանոց:

Բայց ըմտանիքը նեղ էր, մարդիկը քիչ, արիստը պակաս: Իսկ նրա աչքերը արխմավ լեցած, արիւն էին որոշում, ամյագ, անվերջ: Եւ ահա եղլլզզ Քէօշքի ամթիւ սեթեակենի մէջ, միացած ստորերկրեայ անցրերով և գաղտնի գաւիթներով, բայց անջատած Բոսֆորի գեղաթկար վայրերից անթափանցելի պատերով, կազմեց նոր սպանդանոց—սպանդանոց պալատականների, վաշաների, միթիստրների, նոյնիսկ կանանց և ներքինների... Դերերն ու բախտը, պատիւմ ու պատիժը փոխում էին ինչպէս կայծակ, նոյնքան արագ, որքան ոճրագործի երկլւն ու յոյսը, ժպիտ ու զայրոյթը.—Երեկայ ներքիններ այսօր միթիստը էր, այսօրւայ միթիստը՝ վաղը հալածական, միւս օրը դամիճ, նորից թշբամի, նորից բարեկամ, նորից «դաւադիր»... Արեամ հոռոր բոթեց ամբողջ պալատը. անկման չմնաց անարատ, սենեակ չմնաց անարիւմ: Եւ հեղեղ արագութեամբ կերպարանափոխուող այդ բաղաքական սպանդանոցի մէջ, ուր 30 տարուց ի վեր կատարում են այն բոլոր սարսափերը, որ հնարել են բոլոր ժամանակաշերի թագակիր գլուխները՝ իրենց «ստեղծագործութեամ» առաջին օրից մինչև այսօր, մի մարդ միայն մնաց անփոփոխ, հաստատում, անսասան և նոյնիսկ անկուշտ:—

Ոճրագործ՝ իբրև բարեկամ, ոճրագործ՝ իբրև մտերիմ, ոճրագործ՝ իբրև պալատական:

Պալատ չէ դա, այլ պալատական սպանդանոց:

Սակայն պալատն էլ նեղ եկաւ նրան:

Պալատից դուրս, ո՞հ, որպիսի անսահման տարածութիւն, և որքան առաջ նիւթ ոնիրի համար: Մոնղոլական ցեղի գրոհը, 500 տարուց ի վեր—ամօ՛թ եւրօպային—սովորական ճամկերումն է թողել քաղաքակրթութեան հրաշալի երկիրներ,—բիւզանդական կուլտուրայի օրուանը, սիրում Փոքր-Ասխան Հայաստանով, ուր բիւլիական բանաստեղծութիւնը զետեղեց անմիման եղեմը, քրիստոնէական վարդապետութեան մնձ հիմնադրի բազմատանչ հայրենիքը, գեղեցիկ Բալկանը՝ կենսութեակ ազգերի բազմաթիւ յաջորդներով, վերջապէս Մահմէդի կրօնի առասպելական օջախները,—որպէս զի եղլլզզ Քէօշքը ոչնչացնի այն բուլը, ինչ ստեղծել է սպատմական համարը, և դարձնի այդ բոլոր երկիրները մի սպանդանոց: Միթէ հարկաւոր էին կամ պակաս էին «պատրակները».—մի օր քրիստոնէաների գաւ, մի ուրիշ օր սօֆթաների դաւադրութիւն: մի տեղ կրէտական ասպատամբութիւն, մի այլ տեղ արարների շարժում: Կամ ահա վերջապէս յեղափոխական բոլգարներ, ժէօմ-թիւրքեր, ապստամբ հայեր... Արիւմը սկսեց հոսել զետի մասն, աւերմումք, կոտորած, թալան, գաղթ և իբրև ապօթէօց այդ բոլորի՝ հայկական կոտուածը, համաշխարհային ողբերգութեան այդ գերբնական տեսարանը...

Ոճրագործ՝ իբրև կրօնի ներկայացուցիչ, ոճրագործ՝ իբրև ազգերի կառավարիչ, ոճրագործ՝ իբրև պետութեան գլուխ:

Դետութիւն չէ դա, այլ պետական սպանդանոց:

Ահա և վարձատրութիւնը—գահակալութեան քսանի թամբ եամբ է անպատճեամբ: Գահի վրայ բազմած է նա, պնդնած, կորած ոսկու և աղամանթերի մէջ, յաղթական: Նայում է իր պատամանի բարձրութիւնից այն բազմութեան, բազմացել, բազմալեզու, բազմատարագ, որ շմորիաւորու-

թեամ է հկել, և հպարտութեամ փայլը սաւառում է թրա
խորչումած ճակատիմ: «Ահա իմ յաղթանակը»: Եւ այդ
շնորհաւոր բազմութեամ առաջին շաբթերում կանգ-
թած էն ոչ թէ ստրուկ հպատակների պարտադիր
պատգամաւորները, —ի՞ թէ արժէ ստրկի շնորհաւորութիւնը,
—այլ ազատ եւրօպայի գահակալների լիազօրները, շո-
ղոքորթ ժպիտները երեսին, մէջքը կորացրած, սպասողա-
կամ...»

biggish if how will be in p...

и б г г є н ф п ш q н п д п ...

Թագերի տօն է դա. Անգլական պատմությունը մի տօն, որ միացնում է բոլոր թագակիրներին, իրաև նոյն «ըստանիքի» որպոց, իրեւ նոյն շահերի մարդոց։ Եւ որքան վտանգաւոր է զառնում ժողովրդական կրծքի վրայ սեւող յեղափոխական վիշտավոր, նոյնքան սերտ կերպարանք է ստանում հակառակ ուժը—գահի իշխանութիւնը։ Այլ կերպ ի՞նչպէս բացատրել այն համաշխարհայի մարդական ամբարտաւանական արք ամեն կողմից պաշտօն ական շնորհաւորութիւններ են թափում այն գահի առաջ, որի ուժները դրամ են անթիւ գանգերի վրայ. շնորհաւորութիւններ այն պալատում, ուր խմբագրած են ամբողջ ազգերի ոչնչացման ծրագիրներ, այն սենեկականներում, ուր մի անկիւն չէ մնացել առանց արինան, առանց եղեղոնակութեան, առանց ոճիրի...

Հիա՞ ընտառիլրի մէջ, Ներօն՝ պալատում, Զիբգիզան՝
պետութեան մէջ։ Ովսամնաներ և Համեայ շնորհաւորու-
թիւններ այն մարդում, որի գործերը մոռացնել տվին պատ-
մական ամենախոշոր չարագործներին, և որի անումը՝ չա-
մրդ՝ ապագայ բառաբաների մէջ ուրիշ բան չի նը-
շանակի, բայց եթէ ոճիր, արիւմ, կոտորած…
Ոճրագործութեան սրբագործումն է դա…

Ոճրագործութեան սրբագործուստ է, իմա...»

Նթէ հոգեբան-սօցիօզը կարուղաւան
ու արանել, միկուռթիւն տալ հոգեկան այն վրդովման,
որ մահւան ենթարկեց Սլեքսանթլր II, նասրէդիմ, չում-
բերո, միթէ արեգակի տակ կը գտնի մի հատ մարդ,
որ վատարանէր այն ծեռքը, որ կը բարձրանայ անցու-
զական ոճքագործի վրայ, իբրև բժական արտայայտութիւն
բազմատանջ ազգերի ցաւման ու վրէժի. ԶԵ. մարդը
գեռ այթքան չէ ապազանաւած: Ընդհակառակը: Վրէժի այդ
արդարադատ հարւած ը բերկութեան լւարերան ա-

ղաղակ կը խէ ոչ միայն ստրկացած ազգերի ճնշւած կլծքից, որոնք յոգնեցին զոհեր տալով, կամ քաղաքակիրթ աշխարհի բոլոր անկիւմներից, ուր մոյնպէս յոգնեցին զոհերի լուրերը առնելով, այլ նա ա ն ե ր և ո յ թ թեթևութիւն կը պատճառի և այն վեհապետներին, որոնք պարտք համարեցին շնորհաւերել թագակիր-ոճրագործին: Հաւատացէք. բացառութիւն չի կազմի նոյնիսկ Վիլհէլմը, գերմանական անունը արատաւորող այդ թագակիր-դեկադեմուտը...

Ուումբը շատ հ ա մ ո գ ու մ ն ե ր է փոխել...

Վրէ՛ժ...

Դատարկ, մեռած բա՞ռ է դա, թեթև մի խօ՞սք, ստեղծւած սիրոյ պատմութիւմների համար, թէ դեռ նա մեռւմ է իբրև մարդկային զգացմութքների արտայայտութեամ ամենախոշոր հմչիւմներից մեկը, ուր այնքա՞ն ներդաշնակ և այնքա՞ն ուժգին ամփոփած է երկու զալափար՝ ա ը դ ա ր ո ւ թ ի ւ ն և հ ե ր ո ս ո ւ թ ի ւ ն... Եւ ո՞վ պիտի լիմի այդ ա ը դ ա ր ո ւ թ ե ա ն գործադրողը, այդ հերոսութեամ նեղինակը: Մի պալատական, մի նախկին միթիստը, նախկին ֆափօրի՞տ, թէ ոտնահար ժողովրդի սրտից ելած՝ նրա ցառով դարբնւած, նրա սիրով կրակած մի խ ե ն թ, մի ֆանատիկոս, մի ան տունն... Տաճամբը ժողովուրդը կրեց, տաճջողի պատփողն էլ պէտք է ժողովուրդից դուրս գայ: Հարկաւոր եթ ժողովը ով դակար ան բրուտուններ: Դրա մէջ է հ ա տ ո ւ ց մ ա ն կ ր թ ի չ զաղափարը...

Վրէ՛ժ, վրէ՛ժ...

Վրէ՛ժ այն գ ե ր ե զ մ ա ն ո ց ի համար, որ հայաստան է կոչում, վրէ՛ժ այն զ ժ ո խ ք ի համար, որ Մակեդոնիա անունն է կրում, վրէ՛ժ այն ս պ ա ն դ ա ն ո ց ի համար, որի ճակատին դրօշմւած է Թիւրքիա: 30 տարի է արիւմը

մոռում է սուլթանական զահի տ ա կ, թող մի անգամ էլ, և զուցէ վերջին անգամ, հոսի այդ զահի վրայ, նրա շուրջ և զուցէ վերջին անգամ, հոսի այդ զահի վրայ, նրա մասն չը: 30 տարի է սպամութեամ հրամանը զալիս է այդ զահից: Թող մի անգամ էլ զիայ դէպի զահը...


Վրէ՛ժ, վրէ՛ժ...

Դա է նահատակների միակ կ տ ա կ ը, կտակ սըբազան և պարտապիր, զրած կոյսերի յօշոտած մորթի վրայ, թօթովախօս մանուկների անմեղ արիւմով...

(«Թրօսակ»)

}}





ՀՀ Ազգային գրադարան



NL0207561

32. 991

ՏԱՐԱՆ 50-0.

Եղիշը ԶՊԸ կը պետք